

ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՔԱՂԱՔ

### ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ

Շապին Գարահիսարի Մութէսարը Փութինը որ կը դտնուի Պոնտոսեան լեռնաշղթայի զարիթափին՝ երեք կուսակարութեանց եռանկիւնակէաը կը դրաւէ (Կարնոյ, Տրապիզոնի եւ Սեբաստիոյ) :

Շապին Գարահիսարի բնակչութինը հանրածանօթ էր արդէն իր քաջամարտիկներով, ինչպէս Դանիէլ Զավուչի օրով :

1915ի Ապրիլեան կէսին, Շապին Գարահիսարի չրջակայ բոլոր հիւղերը արդէն զինաթափ եղած էին: Բուրդ զիւղը, որ կը դտնուէր Շապին Գարահիսարի հարաւարեւուաքը, Սեբաստիա-Երզնկայ երկարող կեդրոնական խճուղիին վրայ, վտանգաւոր համբուելով թուրք զինուորական ուժերու երթեւեկին, ամենէն առաջ քանդած էին եւ բնակիչներն ալ տեղահանած... ինչպէս նաև Սեբաստիան եւ չրջանները. հետեւարար՝ միայն Շապին Գարահիսարի բախտն էր որ չիչ մը երկարաձգուած էր, մինչեւ Յունիսի սկիզբները:

Մինչ այդ անոր քաջամարտիկ եւ նախզդաց երիտասարդութինը իր փորձառութեան վրայ աւելի ամրապնդուեցաւ, երբ լսեց պատահած սպանդներու լուրերը եւ տիսուր բախտը տարագիրներուն, ինչ-

պէս Սեբաստիոյ, նոյնալէս Կարնոյ և Երզնկայի, որոնք կը հալէին  
և կ'ոչնչանային Եփրատի հոսանքին:

Ուշ կամ կանուխ կարգը պիտի գար Շապին Գարահիսարի հայ  
բնակչութեան, ինչ որ չուշացաւ: Ինչպէս ըսինք Յունիսի սկիզբնե-  
րուն էր, քաղաքին միւթեսարբՓութիւնը գործի սկսաւ, խորհրդատու  
և դեկավար ունենալով Պոլսէն մասնաւորապէս եկած իթթիհատի  
ներկայացուցիչ Նուրի պէյը:

Կէս զիշերը անց՝ ոստիկանները պաշարեցին Շապին Գարահի-  
սարի առաջնորդ Վաղինակ վարդապետի բնակարանը, բրտօրէն զայն  
անկողինէն հանելով եւ քաշքելով փողոց հանեցին, անլուր լու-  
տանքներով տարին դէպի միւթեսարբՓի սէրայը: Թշուառ առաջ-  
նորդը անինայ զանակոծութենէ ուժասպառ՝ հաղիւ կը քալէր ու կը  
տոկար ցաւերուն, դիմադիծերուն լուր ջղայնացումներով միայն  
արտայայտելով իր կսկիծն ու ցաւը:

— Քալէ՛, խրնզրը, ի՞նչ կ'երերաս, կ'ըսէ անօրէն դազան ոստի-  
կանը, ու կոնակէն կրկին կը հրմշտէ զայն անինայօրէ:

Թշուառը, երեսն ի վար ցած կը դլարի եւ խղճալի գալարում-  
ներէ յետոյ՝ նորէն ծունկի կուզայ. Ճիղ մը եւս կ'ընէ վեր բարձրա-  
նալու համար: Միւս ոստիկանը որ Զէրքէդ մըն է եղեր, անբախտին  
թեւէն բանելով կը դառնայ իր ընկերոջ եւ կ'ըսէ. — «Քեաֆիր ես, ինչ  
է, անմեղ կրօնաւորի մը վրայ ձեռք վերցնելը Դուրանն իսկ կ'արգիլէ:

— Ի՞նչ կրօնաւոր, ըսէ չո՛ւն մը. այդ բոլոր չուները կտոր կտոր  
պիտի ընենք, վայրի անաստոններուն պիտի տանք: Ալ հրաժան ելած է,  
ոչ մէկ հայ պիտի չթողունք, բոլորը պիտի կոտորենք. ասոնք բոլորը  
«Սարը Մոսկով»ին գործակալներն են. ան ասոնք խարեր է թէ՝ «Զեղի  
պէյլիկ պիտի տամ», ասոնք ալ՝ հարիւրաւոր տարիներ «Տէօվլէթի  
ալիէլի Օսմանիէ»ին խնամքը վայելելէ յետոյ անոր կողմը անցած են  
և մեղ կը դաւաճանեն:

— Վեր կա՛ց, խրնզրը, նազ մի՛ ըներ. կ'ըսէ կատաղի զազանը  
և նահատակի միւս թեւէն ինքը քաշելով՝ վեր կը հանէ:

Պատառուառուն, տղմաթաթախ, քիթ, բերան ուռած, ճակատը  
ջարդուած, ձեռքերը քերթուած, Հայոց առաջնորդ Վաղինակ կը  
տարուի «Մէրայ»ը:

ՄիւթեսարբՓին քով խորհուրդ կայ եղեր:

— Բարեւ, Մուրախսաս էֆէնտի, սինիքօրէն կը դիմէ անոր  
Նուրի պէյ, Պոլսէն եկած իթթիհատի կրթեալ ներկայացուցիչը, —  
տղուո՞ր էք:

Վարդապետը կը լոէ:

— Աթոռ մը հրամցուցէք Մուրախսաս էֆէնտիին, կը դառնայ  
ոստիկաններուն:

Աթոռ մը կուտան անոր եւ խեղճը կ'իյնայ վրան:

— Ինչո՞ւ կը լսես, էֆէնտիմ. եկեղեցին եւ ժողովներուն մէջ,  
կ'ըսեն թէ՝ քաջ հոետոր մըն ես, աննման կը քարոզես, հայ ժողո-  
մուրդը կ'ողեւորես :

— Մուրախիսա՛ս, կը յայտարարէ միւթեսարըֆը, վերջին պա-  
հանջ մը եւս, եթէ ասոր ալ չանսաս մենք պարտաւորուած պիտի  
ըլլանք արդարութիւն գործադրել դուն մեղի պիտի տաս ցանկը  
բոլոր խոռվարներուն և ցուցակը՝ Հայերուն մօտ եղած զէնքերուն :

— Փաշա, զիտեմ ընելիքնիդ, կ'աղաչեմ, հրամայեցէք վայր-  
կեան մը առաջ զիս սպաննել :

— Զեղի հարց կուտանք :

— Ես ի վիճակի չեմ պատասխանելու :

— Մուրախիսաս էֆէնտի, կարելի չէ օրէնքէն խուսափիլ, ար-  
դարութիւն հարցումներուն չպատասխանելն ալ դաւաճանութիւն  
մըն է, որ իր արժանաւոր պատիժը ունի. կը յորդորեմ ձեզ որ մի  
առ մի պատասխանէք հարցումներուս :

Առաջնորդը պահ մը շարժուեցաւ տեղէն. մէջքը աջ ու ձախ  
երերալէն յետոյ, կարծես ցաւերուն հանդիստ տալ ուզեց, եւ իրեն  
յատուկ խրոխտ կերպարանք առնելով, զարձաւ անոնց .

— Էֆէնտիներ, ի՞նչ կ'ուղէք ինձմէ, ինեղն, ջարդուած, տրոր-  
ուած, անպատուուած հոգեւորականէ մը. արդարութիւն անունով  
կը խոսիք: Ո՞ր արդարութիւնը կը թելադրէ ձեզ անմեղ հոգեւորական  
մը սոտիկաններուն ձեռքը տալ եւ զանակոծել մինչեւ մահուան  
դուռը: Ո՞ր արդարադատութիւնը կը թելադրէ ձեզ՝ ամբողջ ազգ մը  
ամբասաւանել իր չգործած մեղքերուն համար:

«Հայը՝ մէկէ աւելի անդամ փորձած է՝ երկար դարերու ընթաց-  
քին, եւ համոզուած է որ Օսմաննեան երկրին մէջ՝ արդարադատու-  
թիւնը ոչ դոյութիւն ունեցած է եւ ոչ ալ ունենալիք ունի: Դուք  
կ'ամբասաւանէք Հայը՝ ներկայ աղէտալի պատերազմին քրիստոնեայ  
պետութիւններու կողմը անցած ըլլալուն համար. միթէ՞ 95ի ջարդե-  
րուն պատերազմ կար, միթէ՞ նոյն քրիստոնեայ պետութիւնքն չէին  
որ իրենց սեփական շահերէն մղուած՝ կը խրախուսէին ձեզ՝ կոտորել  
հայերը, եւ դուք կը կոտորէիք անխայ, Աստանայի ջարդերը...»

— Զեղմէ խոռվարարներու եւ զէնքերու ցուցակ կը պահանջենք,  
աւելորդարանութեանց պէտք չունինք:

— Պիտի ըսեմ էֆէնտի, պիտի ըսեմ. Հայերուն կոտորուիլն ալ  
ուրիշ պատճառներ չունէր. ան պարբերաբար ի գործ կը դրուի Օս-  
մաննեան երկրին մէջ, որ բնական սիստեմ մըն է զարձած ձեզ համար:

« Զեղ չիմ մեղադրեր, մեղքը մերն է, որ երկար դարերու ըն-  
թացքին չկրցանք ճանչնալ ձեզ, Սահմանադրութիւնքն յետոյ, ոչ  
միայն պարզ ժողովուրդը՝ այլեւ մեր յեղափոխականները հնչակ եւ  
ուաշնակ, խարուեցան, հաւատացին թէ՝ ալ վերջ պիտի դանեն ա-

զէտք եւ ոճրագործութիւնք, սակայն Ատանայի դէպքերը եկան ապացուցանելու որ՝ այս երկրին մէջ, ուր գոյութիւն չունին խիղճ եւ Աստուած, չի կրնար արդարութիւն ըլլալ։ »

— Լոէ՛, շո՛ւն, որոտաց քիչ առաջուան մեղրալեզու նուրի պէյը, եւ վեր ցատկելով քանի մը հարուած իջեցուց վարդապետի զվաուն, որ քարի մը պէս անշարժ եւ անդրդուելի, կ'ընդունէր հարուածները եւ աշքերն իսկ չէր թարթեր։

— Իշտէ՛, էֆէնստի՛, դուն կ'ապացուցես իմ ըսածներս. կրթեալ եւ դարդացեալ երկասասարդ մը, իթթիհատի Պոլսոյ ներկայացուցիչը, արդարութեան սեղանին առջեւ, ձեռք կը բարձրացնէ ժողովուրդի մը հոգեւոր հովիւին վրայ։

— Բաէ՛, միւրախսաս, իմ հարցումիս պատասխանը տուր, եթէ չես ուզեր չարաչար սատկիլ։

— Մահէն չեմ վախնար, ըրէ՛ փաշա, ինչ որ ձեռքէդ կուրայ. որչափ շուտ այնքան աղէկի։

— Ո՞վքեր են հոս Հնչակեան կոմիտէի անդամները։

— Ե՛ս։

— Որո՞նք զէնք կը բաժնեն ժողովուրդին։

— Ե՛ս։

— Ո՞վ Մուրատին հետ կը յարաբերի։

— Ե՛ս։

— Որո՞նք են ընկերները։

— Ամէն ինչ ես եմ ըրեր։

— Քեզ հետ լրջօրէն կը խօսիմ, պատասխանէ լրջօրէն։

— Հրէ՛շ… ալ պիտի կործանի այս անօրէն դահը… «Մանի», թէկէզ, փարէս» Օսմանեան անօրէնութեան ձայնը երկինք հասած է. ալ պիտի կործանի, կործանի…

— Շո՛ւն, լոէ՛: Լոեցուցէք…

Ոստիկանները վրայ կը վազեն ու կը հարուածեն։

— Գաղաննե՛ր, անօրէննե՛ր, անաստուածնե՛ր, հրէշնե՛ր, պիտի կործանի, պիտի կործանի, Ղաղի Օսմանեան անբարոյական դահը պիտի կործանի, պիտի ջնջուի։

Զոգեւորականը ինքզինքը կորսնցուցած էր արդէն։

Հարուածներու տակ դուրս ըրին զայն, սակայն դուրսէն կը լսուէր հարուածներուն ձայնը, երբեմն մորմոքելի «ախ» մը, եւ նորէն։

— Պիտի կործանի, պիտի կործանի…

Մայիս Յի առաւօտեան, Վաղինակ վարդապետի նահատակութեան լուրը տարածուեցաւ քաղաքին ամէն կողմը. հայ ժողովուրդը վաղեց, խոնուեցաւ հայ եկեղեցւոյ դուռը, ստուգելու համար տարարսիստ կղերականին նահատակութիւնը։

Յանկարծ զինուորական շղթայ մը պաշարման մէջ առաւ ժողո-



### ԽՈԽՄԲ ՄԸ ՄԱՐՏԻԿՆԵՐ

1. — Տէր Սովոնիս քահ. Կարիմեան. 2. — Շապուհ Օզանեան (մեծ մարտիկ). 3. — Գարեգին Թորգոնեան. 4. — Սեդրակ Պալեան. 5. — Գէորգ Թութեան. 6. — Հայկազ Խըպըլեան. 7. — Սեփոն Տերսկեան. 8. — Հանի Վահան Ղարխանեան:

**Վուրդը:** Սարսափահար ամբոխը չուարած՝ չէր դիտեր ընելիքը: Այն ատեն է որ Աւո և Ղուկաս կը հրամային երիտասարդներուն պատրաստուիլ դիմագրութեան համար:

Հետեւարար գոյամարտի պայքարն էր որ կը կազմակերպուէր: Կառավարութիւնը ոչ միայն նահատակած էր քաղաքին առաջնորդը, այլեւ սկսած էր ձերքակալել կուսակցական և զեկավար տարրերը՝ զանոնք առաջնորդելով բանա, կախաղան և աքսոր (ժահ):

Գարահիսարի ազգարնակչութիւնը ցոյց մը ըրաւ բողոքելու համար իրեն սպասնացող բախտին դէմ, որուն վրայ՝ Երզնկայէն նոր ուժեր բերուելով, պաշարուեցաւ քաղաքը:

Քանի մը հարիւր Հայեր իրենց զէնքերով 1915 Յունիս 1ին բարձրացան բերդի անառիկ դիրքերը, և հոն ամբացան, որոնք կարողացան ամիս մը դիմագրել թուրք խուժանին և օրինաւոր զինուորներու վայրենի և կատաղի յարձակումներուն դէմ, իրենց զլխուն ունենալով միաժամանակ թնդանօթներու սարսափելի հարուածերը, որոնք իրենց զոռում զուումներով, վառօդի մուխ ու ծուխովը, զնդակներու

սփուած տեղատարափ մահացու հարուածներովը, հոդ ու մոխիրի վերածել կ'ուզէին ափ մը անտէրունջ եւ անօդնական մարդկային արարածներ, հայ գոյամարտականներ, որոնք՝ իրենց կարդին՝ այդ ոժոխային խառնարանին մէջ առանց յուսահատական ընկրկումի կը կոռուէին իրենց բոլոր կարելի միջոցներովը, զործածելով ոռոմբեր եւ պայթուցիկներ՝ զոր իրենք կը պատրաստէին:

Այդ կենաց մահու պայքարի օրերուն՝ անոնք ի զուր սպասեցին դուրսէն օդնութիւն, նոյնիսկ Սերաստացի հանրածանօթ Մուրատին, որ հեռաղիտակով անտարբերոքէն կը դիտէր հեռաւոր սարերու գլխուն ֆարահիսարի մահացու կրակը, ծուխն ու մուխը. որովհետեւ Մուրատի կուսակցական պետերը, իրեն «խոհուն քաղաքականութիւն»՝ իրեն հրամայած էին մնալ «չքացած» հայկական ընդհանուր եղեննի պատճառ չդարձած ըլլալու նախազգուշութեամբ: (Տես խոստովանութիւն՝ էջ 32):

Այդ օրերուն էր որ յուսահատ եւ անորոշ վիճակի մատնուած՝ Սերաստիոյ պահեստի զօրանոցը կը դտնուէի, իրեւ մարզիչ սպայ, Ս. Նշան վանքի ետեւի անտառը, ուր՝ արմատախիլ եղած ծառերու տեղ անհամար զինուորական վրաններ էին կանգնած, եւ որոնք բոլորն ալ աքսոր հանուած Հայերու օգափոխութեան յատուկ վրաններն էին, իւրաքանչիւրին վրայ սեփական տիրոջ անուններն էին գրուած հայերէն գիրերով՝ իրր վկայագիր դժբախտ իրականութեան:

Յանկարծ զինուորական բացառիկ փող մը հնչեց. հրամայուեցաւ մէկ վաշտ զինուոր կարդի շարուիլ զէնք ու զրահով, ինչ որ քառորդ ժամուան մէջ կատարուեցաւ. Հրամանատարը զալով կարճ ճառ մը իւսեցաւ, խրախուսեց եւ պարտականութիւննին մատնանշեց, ուրիէ Հասկցայ որ այդ մէկ վաշտը Գարահիսար կ'երթայ, այսուղի լուրսոտացող Հայերը զսպելու, այսինքն՝ անոնք ալ սպանդանոց ուղարկելու համար:

Սերաստիոյ նահանգին մէջ, Տէնտիլէն վերջ Գարահիսարն էր որ գոյամարտի ասպարէդ էր կարդացեր թուրք հայաջինջ քաղաքականութեան դէմ, ինչ որ յոյս մը նորշնչեց ինձ, որով ապրելու իղձս սկսաւ վերազարթնիլ իմ մէջս:

Ինչպէս Գարահիսարի տեղական՝ նոյնպէս Երզնկայէն եւ Սերաստիայէն ուղարկուած կանոնաւոր ուժերը, իրենց անխնայ եւ վճռական կրակը թափեցին ափ մը Հայերու գլխուն, որոնք ապաստանած բերդի անառիկ դիրքերը, իրենց գոյամարտը կը մղէին, զեկավար ունենալով Օզաննեան Շապուհ, Զիւսիսնեան Վահան, Ղուկաս, եւայլն: Այս վերջինս Դանիէլ Զավուշի ընկերներէն եղած ըլլալով, 101 ատրուան բանտարկութեան դատապարտուած էր Սերաստիոյ բանտը, չնորհիւ թուրք դառըկերի մը բարեխօսութեան, իսկ իր ընկերները նոյն դատապարտութեամբ քչուած էին Սինոպի բանտը, որոնք ազատ արձակուած էին Օսմաննեան սահմանադրութեան առթիւ:



Ղուկաս ձեռհասօրէն վարեց Գարահիսարի գոյամարտը մօտ ամիս մը, որմէ ետք սկսաւ սպառիլ իրենց զինական ու սննդական պահեստը, որով սկսան անելի մատնուիլ. մահուան ստուերը սկսաւ սաւառնիլ իրենց գլխուն: Յանկարծ՝ իրենց գէմ ճակատ բռնող թուրք զօրամասը, խուճապային կոփի մը ենթարկուեցաւ. մերոնք կարծեցին թէ՝ Մուրատ իրենց օգնութեան հասած էր, պաշարելով թուրք զօրքը:

Երկարաժամ կոփի մը տեղի ունեցաւ թուրք զօրքի եւ գուրսէն յարձակում զործող անծանօթ ուժին միջեւ: Մերոնք երկար սպասեցին՝ ստանալու համար բարեկամ ուժի մը օգնութեան խաղթիկը, բայց ոչ մէկ լուր. որով՝ պատեհութենէն եւ մութ զիշերէն օգտուելով՝ վճռեցին զուրս զալ բերդէն, մտան կրակի զիծերը, ուր մեռեալներու ու վիրաւորներու դիակները կուտակուածէին իրենց ոտքերուն տակ: Բարերախտաբար թէ դժբախտոաբար, ոչ մէկ Հայու զոյութիւն չէր ապացուցուեր անոնց չարքերուն: Այդ միջոցին է որ թուրք վիրաւոր սպայ մը տեսնելով որ արդէն իրենց զիծերը մտած են Հայերը, ատրճանակը կ'ուղղէ անոնցմէ մէկուն եւ զայն կը գլառոք, որ կ'ըլլայ մեր աննման Ղուկասը:

Այս զիրկընդիմառնումին ոմանք նահատակուեցան, ոմանք աւ կարողացան շղթան պատռել եւ գուրս զալ, ուղղուելով դէպի Զարտախիլը եւ Քէմախ-պողազը, անկէ անցնելու համար Տէրսիմ: Որով՝ անպաշտպան մնացած բերդի ու քաղաքի ժողովուրդը կամայ ակամայ անձնատուր եղաւ իր թուրք դահիմներուն ձեռքը, որոնց նպատակը շատ պարզ էր:

Նախ հաւաքեցին բոլոր այրերը 18 տարեկանէն մինչեւ 55ը, որոնք քչուեցան անծանօթ ուղղութեամբ, զինուրական պարտականութիւն կասարել տալու պատրուակին տակ: Ժողովուրդին մնացեալ անկար մասը՝ կին, ծեր, երախայ, նոյն կերպով տարագրուեցաւ դէպի Եփրատի սահանքը, ինչպէս ամբողջ վիլայէթի հայ բնակչութիւնը:

Մոխիրի վերածուեցան նաեւ տասը յոյն զիւղեր, որոնց բնակիչներն ալ մասամբ ջարդուեցան տեղույն վրայ, իսկ մնացեալները տարագրուեցան դէպի հարաւը՝ մահուան ուղղութիւն:

Երիտասարդ հարս աղջիկներու աչքառուներէն քանի մը հարիւր հոգի կը յանձնուին զինուրներու քմահաճոյքին (ըստ թուրք սպայի

մը վկայութեան), որոնք՝ փոխանցիկ հիւանդութեան ենթարկուելով՝ զինուորական իշխանութիւնը կը հրամայէ ամբողջութեամբ տեղն ու ռետղը փացնել զանոնք. հետեւարար բոլորը մէկ չէնքի մէջ հաւաք-ռւելով, կազ ու կրակ կը թափեն զլուխնուն եւ ողջ ողջ կը վառեն:

Այսպէս վերջ գտաւ Գարահիսարի պատուաւոր գոյամարտը, «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» մաքառելով մինչեւ վերջին շունչ եւ փառաւոր էջ մը արձանագրելով յանուն հայ ժողովուրդի ոգատմական եւ պատուարեր քաջադործութեան: Թշնամին խլելով հազարաւոր կեանքեր՝ հասկցուցին թուրք զահիճներուն թէ՝ ի՞նչողէս կը զզացուի մարդկային կեանքերու կորուստը, որ այնքան աժան ապ-բանք կը դաւանէին:

### ՎԱՆԱՅ ԳՈՅԱՄԱՐՏԸ

1914ի ընդհանուր պատերազմի յայտարարութեան առթիւ, թուրք կառավարութիւնը վանայ մէջ ունեցած իր զինուորական ուժերը, հեծելազօղք թէ հետեւակ՝ փոխադրեց Կարնոյ ճակատը, քաղաքին մէջ թողելով փոքր մաս մը զինուորներ եւ ժանտարմաներ:

Երբ Կովկասեան ճակատին վրայ պատերազմը կրակ առաւ, շատ չանցած լուր տարածուեցաւ թէ Ռուսերը կը յառաջանան: Անդրանիկ՝ Արճակի շրջանը, Մոլլա Հասան հասեր է, որ հաղիւ 30 քիլոմէտր հեռաւորութիւն ունի Վանէն:

Հայերը կը խանդավառուին, թուրքերը խուճապի կը մատնուին, փախուստի մասին կը մտածեն, ինչ որ երկար չի աեւեր, կացութիւնը վերիվայր կը շրջի. ուստի զօրքը կը նահանջէ, իսկ Անդրանիկ կը հեռանայ Տիլիմանի ուղղութեամբ:

Այդ ժամանակ Վանի կուսակալ նշանակուեցաւ ձէվաէթ պէյր, Թահիր փաշայի տղան, որ ինը տարի խաղաղութեամբ կառավարած էր Վանի նահանդը:

Զինուորական փախուստականներու պատճառաւ՝ հայկական զուլումը արծարծեցաւ, ամէն կողմէ սկսան լսուիլ աղիողորմ ճիչեր եւ բողոքներ, սպանութիւններու եւ բռնարարութիւններու մասին, որոնք ամէն օր կը հասնէին վան:

Ակսաւ ծանրանալ, յնզափոխական իշխանի, Վոսամի եւ Արամի դերը: Որովհ պատասխաննին կ'ըլլար.

« Առայժմ դարձան չկայ. պէտք է տոկալ, պէտք է համբերել, ուէտք է զոհողութիւններ յանձն առնել »:

Բայց՝ վերոյիշեալ հայրական խրատները, ժողովուրդի ան-հանդուրժելի ցաւերուն դարձան չէին կրնար ըլլալ: Որովհետեւ՝ ձէվաէթ պէյր մշտական կը ճնշէր ու կը սպանար, յայտարարելով որ՝

« կը սպահանջեմ որ զան յանձնուեին բոլոր դասալիք զինուորները»:

Վոսամեան եւ Արամ ժամանակ պահանջելով հանդերձ, չափով

մը գոհացում՝ տալու ջանք կը թափէին, ինչ որ գժուար էր. իրենց դէմ կը ցցուէր պարտականութիւն մը, որ բնմական հռետորութեան չէր նշաներ :

Օրէ օր դանակը ոսկորին կը հասնէր. եթէ Դաշնակցութիւնը հաւատք ունէր Թուրքին կամ իթթիհատին բարեացակամութեան, վանի իսկական ժողովուրդը, մանաւանդ՝ 1896ի մեծ դէպքին ականատես եւ մասնակից հարազատ հայութիւնը չէր կարող յոյսերով օրօրուիլ ու խարուիլ :

Այս այս վերջիններս, Արմենականներու փոխանորդները՝ ինքնապաշտանութեան աշխատանքներուն լծուեցան, ուղեցոյց ունենալով 1896ի Մ. Աւետիսեանի պատրաստած ինքնապաշտանութեան յատակագիծը, ձեռնարկելով ուղմիկ խումբերու կազմակերպութեան եւ ոռոմբերու պատրաստութեան :

Հակառակ գաշնակցական վերին մարմնի «խոհեմութեան», անպատճանատու գաշնակցականներ ալ լծուեցան ինքնապաշտանութեան նութեան դործին :

Շատախի գաշնակցական կոմիտէի մէկ անդամին ձերբակալութեամբը, ահազանդը կը հնչուի. զինուորական մարմինը գործի կ'անցնի, զինուորական դրութիւն կը յայտաբարուի, խղելով յարաբերութիւնները Թուրքերուն հետ, անցնելով դիրքերու պաշտպանութեան :

Այս բոլորը՝ հակառակ Վանի Կեղբոնական կոմիտէի հրահանգին :

Ապրիլ 2ին՝ Ճէվտէթ պէջ իր քով կը հրաւիրէ Վռամեանն ու Արամը, անոնց կը հաղորդէ Շատախի կացութիւնը, ուր յեղափոխութիւնը ծայր տուած էր, առաջարկելով որ հոն երթան եւ խաղաղութիւնը վերահաստատեն, եւ միաժամանակ կ'առաջարկէ որ՝ այդ պարտականութիւնը իշխան ստանձնէ :

Իշխան հաւանութիւն կուտայ Ճէվտէթի առաջարկին, իր երեք թիկնապահները առնելով, ոստիկանապետ Ռէֆիդ պէջի եւ խումբ մը ոստիկաններու ուղեկցութեամբ անմիջապէս ճամբայ կ'իյնայ դէպի Շատախ. ճամբուն վրայ, «խաղաղութեան առաքեալները» գիշերը կ'իջեւանին Հիրճ դիւղը, ուր դաւադրութեամբ կը սպաննուին իշխան եւ իր ընկերները. յաջորդ օրը՝ նոյն Քիւրտի տան մէջ կը սպաննուին նոյն դիւղի Հայերէն 50 հոգի:

Հետևեալ օրը՝ Ապրիլ 4ին, կուսակալը կրկին իր քով կը հրաւիրէ Վռամն ու Արամը. առաջինը՝ անմիջապէս հրաւիրին կը պատասխանէ եւ կ'անհետանայ, իսկ Արամ կ'ուշանայ:

Մինչ այդ՝ արդէն կուսակալը հրաման տուած էր բոլոր զաւատապեսներուն՝ շարժման մէջ զնել Քիւրտերն ու ժանտարմաները: Արամ տեսնելով հանդերձ այս բոլորը, միջնորդներու միջոցաւ կը ջանար դարձեալ շարունակել բանակցութիւնները, ինչպէս Ամերիկացի Տօքթ. Լըրրի, գերման Հէս Սփէոփ, իտալական փոխ հիւպա-



ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵՍՆ

տոս Սպուռածնի, թուրք հասարակութեան մէջ դիրք ունեցող Ա. Թէրզիապաշեանի, Գ. Ճիտէճեանի, որպէսզի Ճիւտէթ պէյին ներկայանան ձգտուած մինոլորտը մեզմացնելու համար:

Կուսակալը անդրդուելիօրէն կը յայտարարէ անոնց .—

« Պէտք է յանձնուին դասալիքները. Հակառակ պարագային՝ ւտիպուած եմ աւելի ծանր միջոցներու դիմել »:

Կուսակալին այս պատասխանը ծանր ալեկոծումներու կը մատնէ Արամը, որ արդէն չափազանց ընկճուած էր իշխանի եւ վասմի կորուստով:

Արամ երկու սուրի մէջ մնացած էր. — զինուորցու խոստանալ

Թուրքին համար, Հայերէն՝ որոնք արդէն զէնքերնին ձեռքերնին,  
գիրքերը մտած էին յանուն հայութեան, ընդէմ թուրքին:

Իսկ՝ ինչ որ ձէվտէթ առաջարկեր էր միաժամանակ, խաղա-  
ղութիւնը պահպանելու համար 50 զինուոր ուղարկել ամերիկեան և  
գերմանական շրջանակներէն ներս, Արամ կը յուսար՝ այսքանը ըն-  
դունելով, մեղմացնել ձէվտէթի կիրքը և հրդեհի բոնկումը ուշացնել:  
Որով կը հաղորդէ իր ցանկութիւնը Տօքթ. Լշըրին, բայց ի զուր:  
Որովհետեւ Վանայ միջ-կուսակցական կազմակերպեալ մարմինը իր  
պաշտպանողական դիրքին մէջ մտած էր անտեղիտալիօրէն: Որ  
քննելով Արամի որոշումը, զայն կը գտնէ լնասակար, հայկական  
պաշտպանողական դիրքերուն համար:

Արմենակ Եկարեան, իրրեւ հին, համբաւաւոր Արմենական ռազ-  
միկ մը, հմայք ունէր բոլոր կուսակցականներու և ժողովուրդին  
մօտ: Անդրանիկի քով զինուոր եղած էր Սասունի կոփեներուն մէջ՝  
Կայծակ Առաքել, որ լեռնային կոփեներուն ծանօթ է. Պուլկարացի  
Գրիգոր աւելի զինադործ էր քան ռազմիկ:

Կոռի զեկը պիտի մնար Եկարեանի ձեռքը:

Ապրիլ նին արդէն կանդ առած էր ամէն երթեւեկ, քաղաքէն  
գիւղերը, իսկ քաղաքը բաժնուած էր երկու մասի — Այդեստան և  
Քաղաքամէջի մաս: Թուրքերը դադրեցուցած էին իրենց երթեւեկը  
Հայերու հետ, մէկ շրջանէն միւս շրջանը:

Կազմակերպութեան գլխաւորը՝ Եկարեան, քահանայի մը միջո-  
ցաւ՝ Տօքթ Լշըրին կը յայտնէ իր մերժումը, նահանդապետին առա-  
ջարկին: Տօքթ. Լշըր կը համակերպի Հայ զինուորական կամքին:

Զինուորական մարմինը կը բաղկանայ Արմենակ Եկարեանէ



ԿՈՍՏԻ ՀԱՄԲԱՐՉՈՒՄԵԱՆ



ՊՈՒԼԿԱՐԱՑԻ ԳՐԻԳՈՐ

(Բրամկավար), Կայծակ Առաքելէ և պուլէաբացի Գրիգորէ (Դաշնակցականներ) :

Թնդանօթներ տեղաւորուած էին երկու զօրանոցները, որոնք կը հոկէին Այդեստանին : Այդեստանի սրտին վրայ գտնուող «Համուտ Աղենց» զօրանոցը որ գտարէ էր, այդ օրը լեցուեցաւ 130 զինուորներով, իսկ անդիմական հիւսկատոսի լքած չէնքը տեղաւորուած էին 30 զինուոր :

Վան քաղաքի 22.000 հայ բնակչութեան գոյամարտը սկսաւ 1915 Ապրիլ 7ի արշալոյսին, երբ մօտակայ Շուշանց գիւղէն քանի մը հայ գեղջկուհիներ քաղաք կ'իջնային, Այդեստանի գէմ գիրք բռնող թրքական խրամներու զինուորները զանոնք առեւանդելով իրենց խրամները քաշըշեցին : Հայկական ամենամեծաւոր գիրքը կը բաղական առեւանդիչներուն վրայ, ազատելու համար Հայուհիները : Թուրքերը տեղի չտուին : Հայ գիրքերէն զուրս թուան երկու կտրիճներ, բաց հրապարակի վրայ կուրի բռնուեցան թուրք առեւանդիչներուն հետ, որոնցմէ մէկը սպաննուեցաւ, բայց թրքական խրամներէն ժայթքած համազարկով մեր երկու քաջերն ալ գիրաւորուեցան կուրծքերէն, որոնք կը կոչուէին Յակով Տիգրեանին և Եղիա Նաշխունին :

Հերոսական դոյմարտը կրակ առած էր :

Պահ մը խուճապ տիրեց հայ ժողովուրդին մէջ, բայց վարժապետանոցի հայկական նուազախումբը պատրաստ էր. հնչեց «Մեր Հայրենիքը » :

Կեղրոնական վարժարանի երէց ուսուցիչը և Արմենական կուսակցութեան տաղանդաւոր զաղափարականը, ժողովրդական կան բազմութեամբ



ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հրազդապատուած ուղղուեցաւ դէպի զինուորական շտապ, ուր կար նաեւ Արամ :

Նախ խօսքը ուղղեց հին Արմենական ներկայացուցիչ Արմենակ

Եկարեանին՝ հմայիչ ներբողականներով, ապա Արամին՝ պանծացնելով անոր միութիւնը Վանի գոյամարտին առթիւ, ուր՝ կուսակցական կամ ոչ, հարուստ թէ աղքատ, մեծ ու սղզիկ լծուած են զօրաւոր թշնամիի մը դէմ:

Հոետորը երր յուզումէն չկարողացաւ շարունակել իր խօսքը, արդէն ունկնդիրները խանդավառուած ըլլալով, նուազախումբը սկսաւ «Մեր Հայրենիք» քայլերզով եւ ուղղուեցաւ դէպի դիրքերը: Երր դիրքերը հասան՝ այս անգամ սկսաւ հնչել «Ամենայն տեղ մահը մի է» երգը, որ աներեւակայելի խանդավառութիւն ստեղծեց թէ՝ ուղմիկներուն եւ ժողովուրդին մէջ. եռանդ ու շարժում մը, որմէ զուրկ էին թուրքերը:

Կոռուի առաջին օրուան ցուցակադրութեան համաձայն՝ Այգեստանի ըլջանին՝ Հայոց ունեցած հրացաններուն թիւը կը հասնէր 200ի. Կոռուի ընթացքին բարձրացաւ 4-5 հարիւրի զանազան տեսակի դէնքեր, որոնք՝ զուրսէն քաղաք ապաստանած հայ դիւզացիներուն կը պատկանէին եւ որոնց մեծագոյն մասը անպէտ էր:

Քաղաքի արուարձաններէն՝ Ազկա, Շուշանց, Լամզկերտ զուտ հայարձակ դիւդերը՝ դեռ կոփւը չսկսած քաղաք թափեցան. Աւերակ գիւղը միայն քանի մը ժամ դիմադրելէ վերջ, իրիկուան մութը կոփելուն՝ յաջողեցաւ քաղաք ապաստանիլ:



### ՎԱՆԱՅ ԼԻՃ

Վան քաղաք ապաստանողներուն թիւը հասաւ 20.000ի, որոնք կը հասնէին յաճախ մերկ, անօթի եւ լեղապատառ:

Հինգ հազար հոդի ապաստանեցան Վարագ, որ իր լեռնային դիրքով ամրոց մըն էր, բայց երր Քիւրտերը ուժեղ կերպով յարձակում գործեցին, անոնք ալ հարկադրուեցան քաղաք ապաստանիլ:

Քերծ դիւդը ապաստանած Պլթենց, Աթանանց եւ Կղլպաշ դիւզացիները երր քրտական յարձակման ենթարկուեցան, մէկ օր միայն կարողացան դիմանալ. հետեւեալ օրը մէկ մասը փախաւ Փսանդաշտ, միւս մասը Վարագայ:

Տարման գիւղի մէջ ապաստան դուած 50ի մօտ հայ ռազմիկները՝ Քիւրտերու յարձակումներէն նեղուելով, քաղաքէն օդնութիւն ուղեցին: Ա. Եկարեան, խումբով մը անձամբ օդնութեան հասաւ, կազմակերպեց Տարմանի գիւղագլրական ուժը, եւ վերադարձաւ ապահով՝ իր գլխաւոր պարտականութեան գլուխը: Բայց վերոյիշեալները՝ կրկին պաշարման և ճնշումի ննթարկուելով թշնամիին կողմէ, հարկագլրուեցան փափչիլ:

Բերկրիի շրջանին մէջ՝ ուր կային 5000 Հայեր, 40 գիւղերու մէջ բաժան բաժան, ապրիլեան կոխներու ընթացքին զնդակահարուեցան կամ Պէնտիմահու գետը նետուեցան:

Ճէվտէթ՝ նախապէս Հրամայած էր թուրք բնակչութեան, հեռանալ վանէն, իսկ Մայիս 3ին ինքը փախաւ իր զինուորական կազմով: Մայիս 5ին քաղաք մտաւ Ղարաբաղցի Խեցոյի կամաւորական խումբը, ժողովուրդի ովաննաներով: Յաջորդ օրը հասաւ ոռւսական զօրքը. յաջորդաբար քաղաք մտան Դրոյի, Համազասպի, Վարդանի, Քեռիի կամաւորական զօրքամասերը:

Կարօտով կը սպասուէր նաև Անդրանիկի գալուստը ինչ որ կ'ուշանար. շատեր ալ կ'ըսէին. — Անդրանիկ Վան պիտի չմտնէ. Վանի հղերքով Մուշ պիտի անցնի:

Այս ըսի-ըսաւներուն յաջորդ օրը, Անդրանիկ քաղաքը քերելով անցաւ հարաւային եղերքը, ուր կառավարութիւնը ընդունելութիւն սարքած էր, հասուն ծիրաններով ողողուն այգիի մը մէջ, որուն չուրջ խոնուած էր ամէն սեռէ եւ տարիքէ բազմութիւն մը, որ կարօտի ծարաւը ունէր դէթ մէկ անդամ տեսնելու հերոս Անդրանիկը:

Անդրանիկ յողնած ժպիտով մը բաւականացաւ, հանդէպ ճառախօսներուն եւ իր ձեռքը սեղմողներուն, առիւծի նման ներկաներու պաշտամունքին առարկան գառալով:

Ճառերուն երկարութիւնը, տիրող տաքը, Անդրանիկի յողնութիւնը կ'աւելցնէին. որով այդ նեղութեան տակ խօսք զարկաւ ճառախօսներու յաճախ հոյովով «բանակ» բառին, եւ ըսաւ.

— Բոլոր հայկական զօրամասերու զումարը՝ քառորդ բանակ մը չեն կարող ներկայացնել. ինչպէս կարելի է ըսել «Անդրանիկի բանակ», «Դրոյի բանակ», ապա յօնքերը պոստելով յայտարարեց.

— Վանեցիներ, այս պատեարագմը մի կարծէք թէ Վանի գրաւումով վերջացած է, այս պատեարագմը դեռ երկար պիտի տեռէ. ձեր մտքէն չանցած անակնականերու պիտի հանդիպիք: Որքան գիտեմ, Վանեցիները լաւ ոսկերիչներ են. հետեւարար՝ իմ խօսքերս ոսկիի տեղ ընդունեցէք, ող չինեցէք եւ ականջնուղ կախեցէք, ինչ որ ձեր բարիքին համար է:

Իր խօսքերը երբեմն ալ կը համեմէր Նասրէտտին հօճայի առակներովը, եւ ի վերջոյ ըսաւ. — «Հասկցողին՝ ճանճին վղոցը նուագ է, չհասկցողին՝ տավուլ զուրնան քիչ է»:

Ապա Անդրանիկ սկսաւ մարդարէանալ եւ յայտնել — «Զեր մտքէն չանցած անակնկալներու պիտի հանդիսպիք. Վանի զբաւումը վերջնական մի համարէք» :

Անդրանիկի մարդարէութիւնը իրականացաւ հանրածանօթ Վանի նահանջով :

ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ՄՀ ՎԱՆԻ ԳՈՅԱՄԱՐՏԻՆ ՇՈՒՐՋ. — Գոյամարտական ասպարէզ կարգացող տաճկահայ շրջաններու շարքին՝ ամենաբախտաւորը հանդիսացաւ Վան նահանդը, իր նպաստաւոր պարագաներու բերմամբ :

Առաջին. — Վանի կուսակալը ձէվտէթ՝ ամենասանփորձը եւ թոյլը գտնուած է, հայկական շրջաններու կուսակալութեանց մէջ: Եթէ Հոն գանուած ըլլար Սերաստիոյ, Կարնոյ, Տրապիզոնի, Պիթլիսի կամ Տիկրանակերտի կուսակալներէն մէկը, դժուար թէ Վանը այդ յաջողութիւնը արձանագրէր:

Երկրորդ. — Վանայ մէջ զոյութիւն ունեցող թուրք զինուորական բւժը, հարկադրուելով Տիլմանի եւ կովկասեան ճակատներու անմիջական պահանջներուն զոհացում տալու, լքեց Վանը՝ յուսալքեց ձէվտէթի հայաջինջ քաղաքական ծրագիրը, բարձրացուց Վասպուրականի հայութեան ինքնադիտակացութիւնն ու ինքնապաշտպանութեան ձեռներէցութիւնը:

Երրորդ. — Գոյամարտական դիմադրութիւնը՝ զեռ ամիսը չըրացուած, բախտաւորութիւնը ունեցաւ իր օդնութեան ընդունելու հայ եւ ոուս զօրամասերու ժամանումը, եւ ազատուելու, ինչ որ՝ նման բախտէ զուրկ մնացին միւս տաճկահայ զոյամարտականները, որոնք նոյնապէս՝ կարողացած էին, մօս ամիս մը դիմադրել թուրք ջարդարար հորդաներու՝ աւելի զօրաւոր եւ աւելի ճնշիչ պայմաններու տակ. մանաւանդ Ուրֆան:

Վանէն աւելի բախտաւոր պարագայ մը կը ժպտէր Տարօնի եւ Սամոնյ անառիկ սարերուն պատրաստուած փորձառու ուազմիկ հայորդիներուն համար, ինչ որ կարելի չեղաւ իրականանալ. պատճառը ուրիշ բան չէր, եթէ ոչ՝ այդ շրջանի հանրածանօթ կուսակցական, ուազմիկ զեկավար Ռուրէն փաշայի որդեղրած «խոհեմութիւն ու չքացում» պարտադրանքը, «բարձր քաղաքականութիւն մը», որ կը ստանար իր կուսակցական կեդրոնէն, ինչպէս որդեղրած էր նոյն Հբամանը Սերաստիոյ ուազմիկ զեկավար Մուրատ փաշան, ըստ Վարանդեսնի հրատարակած վկայութեան:

Եթէ ողջ մնացած ըլլար նոյնապէս Վասպուրականի ուազմիկ զեկավար իշխան, արդեօք Վանը պիտի կարենար սոյն պատժական եւ պատուարեր յաջողութիւնը արձանագրել:

Կը կասկածիմ: Շատախի գոյամարտը՝ ի հաշիւ ձէվտէթի խաղաղեցնելու փութացող իշխանը, կարող էր նաեւ խաղաղեցնելու ջան-

Քերով վերիվայր շրջել Եկարեաններու ձեռնարկած զոյամարտական ծրագիրը, ինչպէս ըրին Ռուբէն եւ Մուրատ փաշաները: «Խոհեմութիւն եւ չքացում» պարտադրելով հայ ժողովուրդին, յանուն «բարձր քաղաքականութեան»: (Տեղ. Մ. Աւետեան)

Ոստանի եւ շրջանի հայ բնակչութիւնը՝ օրինաւոր կազմակերպութիւն մը չունենալով, կը պառակառւի, հատուկառուր ընդհարումներով բաւական զոհեր տալէ վերջ, մէկ մասը Միհրան Զաթօնանի եւ Մուխսի Մուրատի պաշտպանութեամքը, կը յաջողին անցնիլ Փասնդաշտ, իսկ ոմանք ալ կ'անցնին Կարճրկան, Մոկս և Քիւրտերու մօտ:

Փասնդաշտը լեռներով շրջապատուած, փոքր տարածութեամք դաշտ մըն է, ուր կային չորս գիւղեր՝ Շատախ գաւառին պատկանող:

Ինքնապաշտպանութեան տեսակէտով՝ բացառիկ անուն շահեցաւ, շնորհիւ ձեռներէց եւ փորձառու զինուորականի մը, Լեւոն Շաղոյեանի, որ Հայոց Զոր գաւառի Խարականց գիւղէն էր իր անձնական պատամիտ արժանիքներով, իր շրջանակին վստահելին ու սիրելին



ԼԵՒՈՆ ՇԱՂՈՅԵԱՆ

դարձած էր. որով կարողացաւ գիմազրել թշնամիին զերազանց զրոհներուն եւ փրկել Փասնդաշտի հայ ժողովուրդը, ինչպէս նաև շրջականերէն, Գաւաչէն, Հայոց Զորէն, Շատախէն իրեն պաշտպանութեան զիմող հայութիւնը, մօտ 5.000 փախստականներ:

Շատախ գաւառը կը բազկանար 90 զիւղերէ, որոնցմէ 40ը միայն հայարնակ էին, բայց մեծ մասով քրտախառն, իսկ 50 զիւղերը զուտ քրտարնակ էին, որով հայութեան թիւը ամրող դաւարին մէջ կը հասնէր հինգ հազարի:

Վանայ դոյամարտի ազդանշանը տուողը եղած է Շատախը, որ ինքնապաշտպանութեան ուժերը կը կեղբոնացնէ Թաղի չուրջ, հակառակ Վանի Կեղրոնական Կոմիտէն, Արամի եւ Խշանի: Թուրքը անպատրաստի էր. որով յանկարծակիի եկաւ զայտակամը, եւ Վանէն ուժ ու թնդանօթ ուղեց, ինչ որ ամիս մը ուշացաւ, որովհետեւ Լեւոն Շաղոյեան որ Փասնդաշտի լեռնային շրջանին տէրը դարձած

էր, կարեց կեղբոնական ճամբան որ վանէն Շատախ կ'երկարէք Փսանդաշտի գծով, որով թուրքերը ստիպուեցան աւելի երկար ճամբայ մը բռնել:

Շատախի թաղը, որ քաղաքին հայաբնակ շրջանն էր, դարձաւ հայկական գոյամարտի կեղբոն իր 1500 բնակչութեամբ: Դժբախտար՝ կառավարական պաշտօնէութիւնն ալ հոն կը նստէր, ինչ որ դժուարութիւն կուտար հայկական շարժման:

Այնուամենայնիւ՝ Շատախի ինքնապաշտպանութեան մարմինը, իր ուժերը ամբացուց թաղի ինքնապաշտպանութեան շուրջ, եւ ապա սկսաւ պաշտպան ուժեր զրկել 5-10 քիլոմէթր հեռաւորութեան վրայ զտնուող 4-5 զիւղերը, պաշտպանելու համար այն ճամբանէրը, որոնք Քիւրտերը կ'առաջնորդէին գէպի թաղ:

Պաշտպան հայդուկները պատուաւոր կերպով կատարեցին իրենց սկարտականութիւնը, աւելի բազմաթիւ զոհեր խլելով արիւնածարաւ սոսիէն, դիմանալով եւ դիմադրելով ամիս մը:

Հասաւ ազատարար Մայիսը, որովհետև Շատախի կառավարիչը իր կազմով փախուստ տուաւ Մայիս 11ին, հայ կամաւորական խումբ մը մուտք գործեց անոնց փոխարէն:

Պէտք է խոստովանիլ որ՝ Շատախի Հայերը յայտնի են իրենց ըազմունակութեամբ եւ քաջութեամբ, զոր ժառանդած են իրենց պապէրէն, հայրենի լեռներէն ու ձորերէն, եւ ոչ թէ «խոհականութիւն» կամ «չքացում» պարտադրող իրենց նորեկ կուսակցապետներէն, որոնց անտարբերութեան զոհերը եղաւ Շատախի շրջանի հայութիւնը, զոհ երթարով նաեւ իրենք. ինչպէ՞ս՝ վանայ յեղափոխական պէտ, պաշտպան Փետայի Խշխան, որ ձէվաէթի հետ համաձայն եւ համախորհուրդ, Շատախ կուզար արգելք գառնալու համար անոնց ինքնապաշտպանութեան իրեր «խոհականութիւն». Փետայի չք մը, որ ոչ միայն զուրկ էր Վանի ժողովուրդը փրկելու կարողութենէն, այլեւ իր զլուխը: Փաստը այդ կ'ապացուցէ եւ կը վկայէ արդէն:

Մկլս գաւառի 48 հայ եւ քիւրտ բնակչութեամբ զիւղերը, որոնք զերծ մնացած էին նոյնպէս 1896ի ջարդերէն, զերծ մնացին նաեւ մեծ եղեռնէն, չնորհիւ նշանաւոր եւ լուսամիտ Մօհթուլլահ պէյի, որ Հակատակ էր միշտ նման վայրագութեանց, եւ ցաւօք կը զուշակէր թէ — այս վայրենի թուրքը՝ օր մըն ալ խաղ մը պիտի խաղայ Քիւրտի զլուխուն:

Եզրափակելու համար կրկնենք որ 130 զուտ հայաբնակ եւ 230 հայ եւ քիւրտ բնակչութեամբ. Վան նահանդի 100.000 հայ բնակչութիւնը ենթակայ եղաւ թուրք կառավարութեան եւ քիւրտ խուժանի յարձակման, արմատէն անկացնելու ծրագրով, որուն դէմ հայկական գոյամարտ սարքուեցաւ վան քաղաքի, Փսանդաշտի եւ Շատախ թաղի ինքնապաշտպանութեամբ:

Մասնակի յամառ դիմադրութիւններ եղան նաեւ 10-15 հայ զիւ-

շերու մէջ, որոնք ընկնուեցան դաժանօրէն :

Գոյաժամարտի պութկումէն ամիս մը վերջ, Մայիս մէկին՝ ոռու զօրաբաժին մը՝ Զօր. Նիքոլայէվի հրամանատարութեամբ եւ յառաջապահութեամբ հայ կամաւորական խումբերու, մտաւ Բերկրի եւ սկսաւ մօտենալ քաղաքին, որուն շարունակութիւնը արձանագրուած է նախորդ էջերուն մէջ :

## ՄՈՒՍԱՏԱԴԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ

1915ի մեծ եղենի առթիւ՝ հերոսական դոյաժամարտի անմոռանալի եւ պատուաւոր ճշարտութիւն մը արձանագրուած է Կիլիկիոյ շրջանին, յանձին Մուսատաղի ինքնապաշտպանութեան :

Երբ Պոլսոյ հայ զեկավարներն ու կուսակցական պետերը թուրք իթթիհատ զեկավարներու հայաջինչ քաղաքականութեան ցանցը ինկած եւ շմբորած էին, եօթը հազարի մօտ Մուսատաղցի լեռնականներ, որոնք հարազատ արիւնը կը կրէին իրենց նախնիքներուն Մեծն Տիգրանի օրերէն, որուն զերիշխանութեան սահմանները հասած էին մինչեւ Կիլիկիոյ շրջանները, մինչեւ Անտիոք, երդուեցան մեռնիլ պատուաւոր կերպով դոյաժամարտի դաշտին, քան ոչխարի պէս սպանդանոց առաջնորդուել :

Հետեւարար՝ գիտնալով որ գժուարին պիտի ըլլայ գիւղերու ու դաշտերու պաշտպանութիւնը, որոշեցին քաշուիլ բարձոնքները, իրենց կենսամթերքներով եւ անասուններով, դինուած 120 նորագոյն հրացաններով՝ ինչպէս նաև աւելի բազմաթիւ որսի հրացաններով եւ տարձանակներով, մարզիկներու մեածողյն մասը անդէն մնացած ըլլալով :

Եօթը գիւղի բնակիչները, ինչպէս՝ Առուն Օլուք, Խարպէյ, Հաճի Հապիովի, Քէպուսիէ, Վաղըֆ եւ Պէթուսիէ թողուցին իրենց հնամենի եւ նուիրական տունն ու տեղը եւ բարձրանալով անառիկ լեռները, սկսան պաշտպանողական պատնէներ կանգնել իրենց չուրջ յանուն գոյաժամարտի, իրենց հետ գործի լծուեցան իդական սեռը, պատանիներն ու ծերունիները, օժանդակ հանդիսանալու համար իրեց քաջերուն :

Թուրքերը նկատի ունենալով Առէտացիներու ուազմունակութիւնը եւ անոնց անմատչելի գիրքերը, զգացին որ քանի մը ոստիկանական խումբերով պիտի չկարողանան զլուխ ելել անոնց հետ, Հետեւարար՝ զերմանական սպայի մը զեկավարութեամբ անոնց վրայ զրկեցին 7 պաթալիոն զինուոր :

Անխուսափելի կոիւ սկսաւ. զոհերը սկսան բազմապատկուիլ երկու կողմէն, ուր կ'իյնային նաև կիներ, աղջիկներ եւ երախաներ, որոնք պաշտպանուելու գժուարութեան առջեւ կը դանուէին :

Այս առթիւ թուրքերը կը յայտարարէին .—



ԵՍԱՅԻ ԵԱՂՈՒՊԵԱՆԻ ԽՈՒՄԲԸ  
(ինքը, տասնոցը ձեռքին, առջեւը ընկողմանած)

« Մենք միայն կիներ եւ աղջկիներ չե որ կը բռնաբարենք, այլեւ  
անոնց քրիստոնեայ Աստուածը » :

Այս բոլոր բռնութիւններն ու դժբախտութիւնները աւելի կը  
հրահրէին հայ քաջերը. որով անոնց քանի գէնք եւ փամփուշտ ունէին,  
կը կոռուէին առիւծի պէս, առանց ընկրկումի նշաններ ցոյց տալու,  
կը դիմադրէին իրենց գէմ մզուող բոլոր յարձակումներուն :

Ի վերջոյ սակայն՝ դժբախտ ճակատագիրը սկսաւ յուսալքել  
իրենց բոլոր յոյսերը. զգացին որ սազմամթերքի եւ սնունդի պակասը  
զիրենք պիտի զգետնէ, անդործութեան դատապարտելով իրենց  
քաջարի բազուկները եւ սրտերը :

Սեպտեմբեր նը՝ իրենց բացարձակ անօթութեան եւ յուսահաւ-  
տութեան օրը եղաւ: Կիներ՝ որոնք կ'երթային տպահով վայրեր խոտ  
հաւաքելու, եփելու, ուտելու եւ կերցնելու համար իրենց դիրքերը  
փակուած քաջերուն, այն ալ թէպէտ յաճախ լեզի եւ դառն, ի վերջոյ  
անկարող դարձան իրենց նախախնամական դործը շարունակելու՝  
ռւժաթափութեան յուսալքումով, բայց դարձեալ յոյսի երադներով՝  
իրենց չըթունքներէն գուրս կուտային հետեւեալ մխիթարական երդը.

Զախորդ օրերը ձմրան նման կուզան ու կ'երքան

Վհատելու չէ՛, վերջ կ'ունենան,

Որպէս կարաւան կուզան ու կ'երքան . . .

Սակայն որքան ապրելու կորովը վառ կը մնար իրենց մէջ,

գտնուեցան չափազանց զգայուններ, որոնք չղիմանալով յուսահատութեանց եւ դժբախտութեանց՝ կորսնցուցին մտքի եւ զգայարանքի հաւասարակշռութիւննին, մաս մըն ալ միշտ փրկութեան յոյսով սովորուած բարձրացան աւելի վերը, լերան զագաթը, մէկ կողմէն Աստուծոյ մօտենալու, միւս կողմէն ծովուն անհունութիւնը դիտելու, ուրկէ կարող էին երեւալ մարդկային հրեշտակներ՝ իրենց ազատութեան համար, հետեւաբար հասնելով լերան ամենաբարձր զագաթը, պարզեցին դրօշակ մը՝ ճերմակ պաստարի վրայ կարմիր խաչով եւ հետեւալ վերտառութեամբ.— «Քրիստոնեաներս կորսածեան անդունդին ենք. օգնութիւն» :

Իրենց սպասած ազատաբար հրեշտակը՝ եթէ ոչ երկինքն, սկսաւ երեւալ ծովին, որ վեց ծխնելոյզով նաւ մըն էր :

Նաւը տեսաւ օգնութիւն աղաղակող կարմիր խաչ դրօշակը, տեսաւ նաեւ դրօշակի անկումը՝ տարուելով սաստիկ քամին, ինչպէս նաեւ կգումը զայն բարձրացնել ջանացող քաջասիրտ եւ անզօր մարդուն, որ զոհն էր անօթութեան, յուսահատութեան եւ դժբախտութեանց :

Դժբախտաբար, մարտանաւը անհետացաւ. քանի մը օր վերջ, մէկի տեղ չորս մարտանաւեր եւս երեւան. նշանի փոխանակութիւններ տեղի ունեցան այս վերջիններուս հետ, եւ պատղամատորներ ուղարկուեցան դէպի ծովեղերք, յարաբերութեան մէջ մտնելու համար մարտանաւերու հրամանատարութեան հետ, որուն հրամանատարի օգնական եւ թարգման կը զանուէր անզուղական Հայ մը՝ ծովային սպայ Տիրան Թէքէնան, որ թարգմանը հանդիսանալով ծէպէլ Մուսացիններուն, առաջին օրն իսկ՝ երբ դրօշակը տեսած էր, էր կարելին փորձած էր, որպէսզի մարտանաւը օգնութեան փութայ իր արենակիցներուն, ինչ որ յաջողեր էր համոզել ընդհ. հրամանատար Ամիրալ Տարթիք տիւ Ֆուրնիէն :

Ամիրալը ստուդեց ճշմարտութիւնը եւ քանի մը Բնդանօթի հարւածներ ուղարկեց Մուսատաղցիններու թշնամի թուրք դահիճներուն վրայ, յուսալքելու համար զանոնք, միաժամանակ փրկութեան յոյժութով տովորելու համար Մուսատաղի հերոսները:

Քանի մը օր վերջ՝ զարձեալ երեւան նոյն մարտանաւը քանի մը օգնական նաւերով եւ սկսաւ մօտենալ ցամաքին, Ռազէլ Մինայի հրուանդանին, Մուէտիայի փոքրիկ նաւահանդիստին առջեւ, ուր կը հասնի նաեւ ծովակալ Տարթիկ տը Ֆուրնիէ՝ « Ժանտարք » զրահաւորով :

Ինքնավսահ կարիճ լուղորդ՝ Մուէտայի Պետրոս Տիմլաքեան կ'իջնէ սարէն ցած, կը նետուի ծով եւ կը սկսի լողալ դէպի մարտանաւը, պատմելու եւ բացատրելու համար նաւապետին իրենց դժբախտ վիճակը :

Յաջողութեամբ կը հասնի նաև. երբ վեր կը բարձրանայ, իր առաջին խնդրանքը կ'ըլլայ հետեւեալը. —



ՊԵՏՐՈՍ ՏԻՄԱՔԵԱՆ

«Յիսուն օրէ ի վեր կը պատերազմինք լերան վրայ, թուրք օրինաւոր զինուորաներու գէմ: Կը խնդրենք որ կիներու, արդաքներու ու անկարներու ազատազրութիւնը յանձն առնէք ձեր նաւերով. մեղ արամադրեցէք ալիւր, աղ, վառօդ եւ կապար. որով մենք կարող ենք դեռ վեց ամիս գիմանալ՝ մինչեւ յաղթանակ. մենք պիտի կուռինք Ֆրանսական համար, Փրանսական դրոշի տակ»:

Ամիրալը կը պատասխանէ.

— Նախ վերցուցէք ձեր ճերմակ կարմիր խաչ դրօշակը եւ անոր տեղը բարձրացուցէք ճերմակ կապոյտ խաչ դրօշակը. վստահ եղէք որ Փրանսական սիրու ձեզ հետ է, բայց Փրանսական դրօշակը գործածելու իրաւունք չկայ. ձեր ազատութեան համար ալ՝ իմ կարելին պիտի փորձեմ իմ կառավարութեան մօտ:

Պատղամաւորը իր հաւանութիւնը կը յայտնէ Ամիրալի յայտնութեան եւ անկէ կը բաժնուի, «Տեսէքս» մարտանաւի հսկողութեան տակ վերադառնալով ռազմական:

«Կիշէ» մարտանաւը կրկին կ'երեւայ Սեպտեմբեր 13ի երեկոյեան եւ հետաքրքրութեամբ մտիկ կ'ընէ թուրք արագահարուածներու կադկաչանքը: Ամիրալը որոշում կուտայ՝ զոնէ փրկել իդական սեռը եւ կը սկսի գործի:

Խօսքը տանք՝ Փրանսական ծովային սովայ Տիրան թէքէնանի:

— «Զինեցինք նաև մը եւ սկսանք սուբալ գէպի ծովափ, ուր չինք կարող մօտենալ, բայց առաջուայ պէս՝ երկու Հայեր լողալով նաւակ եկան եւ ըսին. — «Թուրքերը յարձակեցան մերոնց վրայ գերազանց ուժերով, որուն նմանը մինչեւ Հիմա չէինք տեսած. կը գիմադրենք, բայց կը վախնանք որ կիներն ու աղաքները վտանգի ենթարկենք. ռազմանիւթը սպասելու վրայ է եւ բաւական ալ գիրաւորներ ունինք արդէն»:

«Եզած յայտնութիւնները անմիջապէս տեղեկազրեցի հրամանաւար Վէրկոյի, որ իր կարդին հեռագրեց ծովակալին, շեշտելով կիներու եւ երախաներու վտանգը:

«Յաջորդ առաւօտուն՝ Սեպտեմբեր 10ին, հրաման ստացանք օգնելու հայ քաջերուն. «Կիշէ»ի հրամանաւարը կանչուեցաւ «Տեսէքս»ի վրայ ուր կը սպասէին հայ սպասուիրակիները, որոնք կրկին

անդամ տեղեկութիւններ տուին Հայերու և Թուրքերու դիրքերուն մասին :

« Որոշուեցաւ անմիջապէս ոմբակոծել թրքական դիրքերը, անոնց յարձակողականը կոտրելու համար, և նաւակներ զրկել միաժամանակ դէպի ծովափը, կիներն ու երախանները ազատելու համար. որով «կիշէ»ն սկսաւ կրակ տեղալ Թուրքերու դիրքերուն վրայ : Շնորհիւ ճշգրիտ նշանառութեան՝ Թուրքերը սարսափած ձգեցին իրենց դիրքերը և փախան :

« Ամբակոծութենէն վերջ՝ Հայ պատուիրակները կրկին ներկայացան մեզ և ուրախութենէ խելայնզ մեր վրայ նետուեցան. սպաներու և նաւասահներու ճեռքերը սեղմեցին և համբուրեցին միաժամանակ թնդանօթները, «Շնորհակալ ենք» ըսելով :


« Ապա ձեռնարկուեցաւ՝ ժողովուրդը նաւերը առնելու գործողութեան, Սեպտեմբեր 11ի իրիկունը: Բոլոր նախազդուշական միջոցները կատարուած ըլլալով, պաշտօն մը՝ որ ծովակալին հրամանով ինձ յանձնուեցաւ:

« Յաջորդ առաւօտ ժամը 4ին՝ նաւակով ծովափ հասայ. ալեկոծ էր ծովը, անկարելի էր ցամաք մօտենալ:

« Յանկարծ՝ սկսաւ շարժում մը. լսելի եղաւ. — «Թուրքերը կը յարձակին, Թուրքերը կը յարձակին» դոչումները:

« Առանց պաղարիւնութիւնս կորսնցնելու զրահաւորը վերադարձայ՝ ճշմարտութիւնը յայտնելու և հրահանդներ ստանալու համար: Սակայն նաւակ մը մօտեցաւ զրահաւորին և յայտնեց թէ — Հայերը ետ մղած են Թուրքերը և վտանգը փարատած է:

« Որով՝ խաղաղ սրտով դարձեալ ծովափ վերադարձանք, ուր ալեկոծութիւնն ալ վերջ գտած էր: Զորս ժամուսն աշխատանքէ վերջ՝ լաստափայտերով ցամաքի հետ կազ հաստաեցինք և սկսանք զոր-



Թէքէեանի նաւ փոխադրութիւնը

ծի, մինչ կուռողները զիրքերը կը պաշտպանէին, կիներն ու երախանները սկսանք փոխադրել նաւ, ըստ ամիրալի հրամանին:

«Ասնձարուրի մէջ վաթթուած նորածին երախանները եւս սկսան ձեռքէ ձեռք՝ փոխադրել զէզի մարտանաւ, որոնք Մովսէս մարգարէի մանկութեան Նեղոս գետէն ազատազրումը կը յիշեցնէին, եւ որոնք ևրբեք չէին զզար թէ՝ ի՞նչ բան էր զիրենք նման փոխադրութեան մը պարտադրովը. հետեւաբար՝ անզիտակ էին նաեւ այն մահացու վտանգներէն՝ որոնցմէ խոյս կուտային: Այս միջոցին ծովամոյն գէպքեր ալ տեղի կ'ունենային, սակայն ծովային զինուորները պատրաստ էին միշտ ծովը նետուելով՝ այդպիսիները ազատելու եւ նաւ բարձրացնելու: Իգական սեսի, ծերերու եւ ակարներու ազատազրումը լրանալէ վերջ՝ կարգը եկաւ մարտիկներուն, որոնք սկսան ծովեղերք իջնել կատարեալ կարգապահութեամբ, զէնքերնին պինդ բռնած, որոնց հրամանատարը Եսայի Եաղուպեան առջեւէն կ'ընթանար՝ ճերմակ-կապոյտ դրօշակը ծածանելով իր առջեւէն, զիմու պաշըրի ծոպերը ինկած իր վզին՝ նման Սասունցիներուն:

« Ծովեղերք հասնելուն՝ պաշտօական ձեւ առին ոազմիկները, Երկու կարգի վրայ շարուելով՝ յաղթական կամար մը ձեւացուցին իրենց զէնքերով, որուն տակէն անցաւ հպարտօրէն՝ Մեծն Տիգրանի արժանի զաւակ եւ Սուէտացիներու ընդհանուր հրամանատար Եսայի Եաղուպեանը աննկուն, եւ որ դիմաւորուեցաւ ընդհանուր համապարկի որոտումով մը:

« Լեռը դատարկուեցաւ հայ ոազմիկներէն, որոնք լքած կահ-կարասիները, անկողինները կրակի տրուած էին՝ Թուրքին չձգելու համար, իսկ անասունները (կով, ոչխար, ձի) կը դեղերէին անտէր՝ սարի լանջերուն: Խնդրանք եղաւ ծովու հրամանատարութեան որ՝ անոնք ալ Թուրքին չմնալու համար փացուին: որով՝ քանի մը Բնդանօթի հարուածներ ուղարկել գէպի սարը եւ անասուններուն մեծագոյն մասը ջարդել: »

Ի վերջոյ՝ սպայ Տիգրան Թէքէեան կը ներկայանայ ընդհանուր հրամանատարութեան եւ կը խնդրէ որ լքեն ծովեղերքը, յայտնելով որ — Լեռը այժմ անպաշտպան է եւ կարող է պատահիլ որ թշնամի ընդօվիհայ մը վրայ հասնի եւ ընկղմէ իրենց փոքրիկ քրուազէօրը:

իսկ Եաղուպեան կը կրկնէր —

« Մենք մեր հայրենիքը չենք լքեր, մենք դարձեալ կռուելու եւ զայն պաշտպաններու ցանկութիւն ունինք. հետեւաբար մեղ կարելիութիւններ ապահովեցէք այդ ուղղութեամբ:

Ամիրալը տուած էր արդէն մեկնումի հրամանը, այդ միջոցին է որ պատղարակի վրայ վիրաւոր պառկած Վանեանը իր հոգին կ'աւանդէ:

Հրամանը հրաման էր: Նաւը մեկնեցաւ երկար թափառումներէ եւ փոխադարձ հետադիրներէ վերջ՝ իրաւունք ստացուեցաւ Հայերը

Հանել Փորսայիտ, որոնք հետագային նախնական կորիզը կաղմեցին Հայկական Լեզոնին, պատուաւոր ծառայութիւն մը մատուցանելու համար Դաշնակիցներուն, Փրանսական դրօշակի տակ, Արարայէն մինչեւ Կիլիկիա :

Կիլիկիոյ զբաւումին՝ Սուէտացիները դարձեալ վերադարձան և հաստատուեցան իրենց նախնին արծիւեան բոյնը և սկսան վերականգնել իրենց գիւղերը, դպրոցները և եկեղեցիները՝ լաւագոյն Երազներով :

Աւա՞զ, իրենց երազներն ու Դաշնակիցներէ ստացած ազատութեան խոստումները սակարգութեան առարկայ դարձուեցան ի նպաստ՝ նոյնիսկ թուրք գահիններու շահուն, ի վնաս Դաշնակից Հայերու, անձնուէր լեզոնականներու, որուն կմախքը կը կաղմէին Սուէտացի հերոսները :

Ֆրանսական ծերակոյտին մէջ՝ Հայերու շահերը պաշտպանողներ ալ եղան, ինչպէս՝ Կիւսթակսթէրօ, Լուի Բոլէր, Լեայլն, բայց կառավարութիւնը լուցուց զանոնք, յայտարարելով որ՝ « Կիլիկիոյ շրջանին Հայկական մեծամասնութիւն կազմող որեւէ շրջան դոյտութիւն չունի » : Ուրանալով նոյնիսկ կանգուած յուշարձանը հետեւեալ մէրտառութեամբ —

« Ֆրանսական ծովայիններուն .

« Մուսատաղի Հայերը՝ թրքական բնախնջումէ վերապրած, 60 ըրերու հերոսական գիմագրութենէ մը վերջ ազատուած՝ փոխ ամիրաւ Տարթիկ տիւ Ֆուլնիէի կողմէ, 14 Սեպտ 1915ին, ի յիշատակ երախտագիտութեան » :

Դժբախտաբար՝ հետագային վերաշնուրած հայ գիւղերն ու վերոյիշեալերախտագիտական յուշարձանը դարձեալ լքուեցան թուրք դահիճներուն Իսկէնտէրունի հետ՝ 1938ին, յանուն Փրանսական քաղաքականութեան, թրքո-Փրանսական բարեկամութեան, քաղաքական սեւ յիշատակ մը արձանագրել տալով Փրանսական «ասպետական» պատմութեան մէջ :

### ՍԱՍՆՈՅ ԵՒ ՏԱՐՈՒԻ ԶԱԽՈՐԴ ԳՈՅԱՄԱՐՏԸ

Սասնոյ եւ Տարօնի Հանրածանօթ հայ քաջերու երդումի երդը՝ Ապրիլեան մէծ եղենի նախօրեակին —

Հայ ազատագրութեան մեր նախնեաց սուրբ տուն,

Հայ քաջերու հայրենիք՝ Տարօն ու Սասուն .

Հարկ է որ կերտենք մեր հին սուրբ դրօշն անրիծ

Ու քալենք յառաջ յանուն փառքիդ անձկալից :

Հայ ազատագրութեան մեր նախնեաց սրեան,

Մահ եւ կենաց գանգն է հնչեր վերջնական :

Յանուն պատուիդ լուսավառ՝ բազկով աննկուն,

Զէմբով պիտ' սփռենք մահ, հուր ու արիւն :

Բարձրացնենք դրօշը ի վեր Մասեան երկնարեքա,

Հովահարուին նահատակդ հպարտ ու անդարձ :

Ոսլիք չեն կարող յաղըել մեր բազուկն արի,

Երէ չի դաւաճանէ ՀԱՅ ՄԱՐԴԻ ԱՆԱՐԻ :

Սոյն հաւատքով էր որ քալեր էին Մամիկոնեանները ընդգէմ  
պարսիկ Յաղկերտներու և Յովնանները ընդգէմ արար Խալֆաների,  
Էկրտելով յաղթանակներ արեւափառ՝ յանուն իրենց Հայրենիքին :

Նոյն ոգիով եւ ուղիով քալեր էին 19րդ գարուն Տամատեաններ,  
մէծն Մուրատներ, Արազօններ, Հրայրներ, Սերոբներ, Գէորգ Զա-  
վուշներ և Անդրանիկներ՝ ապահովելու համար Հայ ցեղի ազատու-  
թիւնն ու փառքը Հայ արրազան հողի վրայ, որ օծուած եւ վաւե-  
րացուած էր Մամիկոնեաններու, Մահակ Մեսրոպներու և Նարեկա-  
ցիներու կնիքով :

Հետեւարար՝ Տարօնն ու Մասունը իրաւականօրէն կատարելիք  
մէծազոյն դերի մը բեմին կը գտնուէին մէծ եղեռնի նախօրեակին,  
Տաճկահայութեան լինել չինելու վճռական օրերուն :

Այդ բախտորոց օրերուն, եթէ բացակայ էին Տամատեաններ,  
մէծն Մուրատներ կամ Անդրանիկներ, եթէ նահատակ էին Արազօններ,  
Սերոբներ, Հրայրներ և Գէորգ Զավուշներ, Հոն էին սակայն Հաճի  
Յակոր Կոտոյեաններ, Յակոր Տէր Զաքարեաններ, Կորիններ,  
Մճօններ, Հասրէթներ, ինչպէս նաեւ Մասունցիներ Մանուկ, Յախօ,  
Զէլլօ և Մուշեղներ :

Սոյն կենաց եւ մահու օրերուն, Հակառակ անոր որ Մասունը  
իր ուազմական պատրաստութեամբ եւ իր նպաստաւոր դիրքով առաջ-  
նութիւնը ունէր իր գոյամարտի և ազատութեան փողը հնչեցնելու,  
արարինակօրէն լուռ կը մնար զեկավարութեամբ գրսեցի Ռուբէն  
փաշայի, որ իր կուսակցութեան կնիքը կը կրէր եւ պատզամը ունէր  
թէ — Պէտք է «չքանալ», օրօրուիլ՝ լաւագոյն օրերու երազներով եւ  
բախտախնդրութիւններով :

Հարազատ Տարօնցիին եւ Մասունցիին անըմբանելի եւ անմարսելի  
էր նման Հաւատամք, մանաւանդ՝ երբ Թուրքին դանակը իր ոսկորին  
կը հասնէր. Հետեւարար զարերու փորձառութիւնը ունենալով՝ դի-  
տէր թէ ի՞նչ լսել է թուրքի և թաթաղան :

Ճշմարտութիւն մը որ կարող չէին ըմբռնել եւ ոչ աչ երեւակայել  
մէր «գրսեցի փրկիչները». կուսակցական զեկավարները, որոնք  
յանձնառութիւն եւ դաշինք ունէին Թուրքին Հետ, որ ի զօրու կը  
մնար, Հակառակ Հայ կամաւրական գունդերու վերակազմութեան,  
Կովկասեան ճակատին վրայ :

Այս առթիւ Պոլսոյ լիազօր դաշնակ պատզամաւորը երբ Պաթում

կը հասնի, որոշ պարտականութիւններով, կամաւորական շարժումը անսնելով կը գրէ: —

« Հակառակ Դաշնակցութեան կամքին՝ հայ ժողովուրդը անզուսպ և շղթայագերծ հրապարակ նետուած՝ տեսդագին կամաւորական գունդերը կը խուժէ, օր առաջ ճակատ հասնելու և վտանգուած Տաճկահայաստանի փրկութեան սատար հանդիսանալու համար »:

Հակառակ վերոյիշեալ ճշմարտութեան՝ Դաշնակցութիւնը երբեք չէր փափաքեր որ առանց իր գերիշխանութեան հայ ժողովուրդը կազմակերպուի, հայկական գունդեր կազմէ հայութեան լինել չի-նելու այդ բախտորոշ օրերուն՝ իր ընելիքը տնօրինէ:

Հետեւաբար « չքացող » Դաշնակցութիւնը, իթթիհատի հաւատարիմ դաշնակիցը հրապարակ նետուեցաւ և ոչ ոքի թոյլ չառւաւ որ՝ առանց իր մականին հայ կամաւորական գունդեր կազմուին: Որով՝ Ա. Բ. Գ. Դ. Ե. գունդերը կազմուեցան իրենց հսկողութեամբ և դեկավարներով: Այս վերջիններուն վտանգութիւնը չընդունող կուսակցականներ և չզոգոններ, և մանաւանդ հնչակեաններ՝ որոշեցին և իրենց անունով գունդ մը կազմեցին, որ կոչուեցաւ Զ. ըդ գունդ, որոնց զործունէութիւնը արձանագրուած է նախորդ էջերուն մէջ:

Կամաւորական զործունէութիւն մը, որ ոչ միայն փուշ դարձաւ թշնամի թուրք պետութեան՝ այլև բարեկամ ուսւա պետութեան տչքին, յանուն անոնց զեկավար դաշնակ կուսակցութեան, որուն անցեալ ու ներկայ զործունէութիւնը, տէուոները լաւ նիշ մը չէին արձանադրած իրենց կառավարական արխիմեներուն մէջ, և հետեւաբար՝ թուրքը իր վրէժը լուծեց լուուի Ապրիլեան մեծ եղեռնով, իսկ ուսւական կառավարութիւնը ոչ միայն հայ կամաւորական գունդերը լուծեց և ցիրուցան ըրաւ զանոնք, այլ սուսւ նահանջ կազմակերպելով, գրաւած շրջաններու խաղաղ հայ բնակչութիւնը տնաղուրդ և գաղթական դարձուց դէպի Երեւաննեան « գերեզման » և նոյնիսկ Ռուսիոյ անծանօթ խորերը: Այսպէսով թուրքին քանդել չկարողացած վասպուրականն իսկ՝ Ռուսը կարողացաւ քանդել և ամայացնել: Այս բոլորը յանուն հայ դաշնակ կազմակերպութեան տօնքիչուական զործունէութեան:

Այժմ դարձեալ դառնանք Տարօն աշխարհ:

Դաշնակցութիւնը՝ իր ցնորական մտուրումներով, Տաճկահայաստաննեան սահմաններուն մնաց միշտ հաւատարիմ « չքացում » ի հաւատամքին, իրը բարձր քաղաքականութիւն, Պիղատոսի նման հեռու և անզատասխանատու մնալու համար հայկական մեծ եղեռնի զործին մէջ, ուր հիմնայատակ զոհ զնաց իր փրկելիք Տաճկահայաստանը ամբողջութեամբ, ինչ որ հետազային վարանդեանն ալ խոսսովանած է սոյն համոզումը իր պատմութեան մէջ: — « Զքացանք, խարուեցանք: չէինք կարծեր թէ հարուածը այսքան ծանր պիտի բլար»:

Հետեւաբար՝ այս բախառուշ օրերուն, ի՞նչ կ'ուղէիք որ ըլլար քաջակորով Սասունցիին ու Տարօնցիին ըսելվքը, երբ իրենց գլխուն կը դանուէր այդ կուսակցութեան ուղմական լիազօր Ռուբէն փաշան:

Ի հարկէ՝ դարձեա' Հքացում:

Դրսեցի կուսակցապետներն ու անոնց լիազօր Ռուբէն՝ եթէ կրնային մարսել նման դաւաճանութիւն, մեր Մամիկոնեանները երբեք չէին կարող նման ընթացքի մը մէջ դանուիլ. Եւ Հետեւաբար նետուեցան գոյամարտի ասպարէզ:

Հասրէթը Զիսուրի շրջանին, Կորիւն եւ Մծո Անտիոքի լերան կուրծքին, Կոտոյեան Հաճի, Յակոբ Տէր Զաքարեան, առաջնորդական փոխանորդ Տէր Եղիշէ քահանայ Մշոյ դաշտի ժողովուրդին գլուխը կանգնած, գոյամարտի շեփորը հնչեցուցին 1915ի Վարդավանի յաջորդ օրը:

Միաժամանակ լուր դրկեցին Սասունի լեռնային շրջանը ապաստանող Ռուբէն փաշային որ՝ տեղեակ մնայ իրենց գոյամարտի կացութեան եւ իր կարելին ընէ թշնամին երկու սուրի մէջ առնելու, մանաւանդ որ զինուորական ուժն ու պահեստը աւելի Սասոնյ շրջանը կը դանուէին Ռուբէնի հսկողութեամբ, որու չափով զէնք եւ ուղմանիւթ հասցնէ Մշոյ դաշտի ժողովուրդին, որուն դիրքերը աւելի վտանգաւոր էին քան լեռնայինները:

Ռուբէն իրը պատասխան՝ համբերութիւն եւ Հքացում թելազրեց արեամբ եւ կրակով տապկուող դաշտային Տարօնցիին:

Ճշմարտութիւններ՝ որոնք անուրանալի պատմական հրատարակութիւններով համայնական համոզում դարձած են:

Մէջբերում մը՝ Տարօն Սալնոյ Զորի 1936ի օրացոյցի էջին.—

«Հաճի Յակոբ Կոտոյեան.—

Տարօն Տուրուրեանի յեղափոխական մեծ դէմքերէն, դեկամարած է չատ մը կոխւներ եւ առաջնորդած է 1915ի Մուշ քաղաքի ապստամբութիւնը:

«Հաճի Յակոբ Կոտոյեան՝ 15 օր չարունակ կոռելէ յետոյ կը յաջողի գրաւել քաղաքին լաւ դիրքերը, եւ անմիջապէս լուր կը դրկէ Սասուն ապաստանած Ռուբէն «փաշայ»ին եւ Վահան Փափեանին, որպէսզի օղնութեան հասնին, միասնաբար դրաւելու համար քաղաքը եւ ձեռք ձկել ուղմանիւթերու թրքական պահեստը:



« Բայց աւաղ, մեր փաշաներն ու կոմսերը ոչ միայն չեն դար, այլ կը քարոզեն ուրիշներուն ալ՝ որպէսզի ուժերը ամբողջութեամբ Սասուն մնան :

« Հաճի Յակոբ Կոտոյեան քանի մը օր եւս կոռւելով իր փոքրաթիւ ուժերով եւ միշտ անէծք կարդալով Ռուբէն Տէր Մինասեանի և Վահան Փափաղեանի հասցէին, քաջարար կ'իյնայ իր հայրենեաց քաղցր հողին վրայ, չուղելով հեռանալ Սալչի Դուրանին պառկած իր քաջ ընկերներէն :

« Ահա Ռուբէն Տէր Մինասեանի եւ Վ. Փափաղեանի կատարած դերը Տարօն աշխարհի մէջ, որոնք որպէս յեղափոխական պէտք էր ժողովուրդին հետ մնային, ժողովուրդին հետ մեռնէին, ինչպէս մեռան անմահ Կորիւնը, Մհօն եւ բազմաթիւ կոռւողները, ոչ թէ անամօթարար իրենց կաշին ազատելու համար՝ ի վերջոյ լքել ժողովուրդը եւ փախչիլ Կովկաս » :

Տարօնցիի անառարկելի համոզում դարձած վերոյիշեալ ամփոփ խոստովանութիւնը չատ բան կը պարունակէ իր մէջ «փաշա»ներու եւ «կոմս»երու եւ իրենց պիւրոյականներու հարազատ գոյնը ցոյց տուող :

Աւելի մանրամասն ճշմարտութիւններ քաղելու համար պէտք է ձեռք անցրնել Կոտոյեան Հաճիի եւ Տարօնի հայ քաջերու կողքին կոռուող տեղական առաջնորդական փոխանորդ Տէր Եղիշէ քահանայ

Միթարեանի մէկ հրատարակութիւնը, որ կարդացած եմ 1925ին ուր՝ հայրենասէր, քաջ եւ ուշիմ քահանան կարողացած է միտքը պահել եւ զրի առնել ձախող գոյամարտի ամբողջ դէմքերը, դէմքերն ու աշխարհադրական դիրքերը, ինչպէս նաեւ հազարումէկ անուն մականունները կոռուողներու եւ նահատակներու, եւ հետազային հրատարակութեամբ լոյս ընծայել զրքոյկով մը :

Ռուբէնի եւ կոմսի անտարբերութիւնը ոչ միայն տարօրինակ է դէպի Տարօնցիի դոյամարտը, այլեւ անոնց բեկորներուն կամ աղատագրուածներուն հանդէպ ունեցած տարամերժութիւնը, որոնք մահու եւ կենաց պայքարներով յաջողած են բարձրանալ լիները, ուր վերոյիշեալ « փաշա ցներն ու « կոմս ցերը թաքնուած էին :

Առաջնորդական փոխանորդ Տէր Եղիշէ քահանայի յուշերէն զրուադ մը .—

« Կոտոյեան Հաճիի նահատակութենէն եւ Մշոյ անկումէն վերջ, Սասոնյ եւ Տարնոյ քաջակորով մարտիկները իրենց ընտանեօք քաշ-



ււած էին այսպէս Սասնոյ բարձունքները, ինքամաշտպառւթեան հարկադրութեան տակ, երբ ականատես եղան բոլոր հայկական դաւառներու, նոյնիսկ իրենց աչքին տակ հրկիզուող անմարդկային հրէշութեան, իրենց եկեղեցիին մէջ վառուող անպաշտպան կիներու եւ երախաններու ճիշ ու բոցին մէջէն, անոնց արիւնն ու իւզը հոսեցաւ եկեղեցւոյ սեմից դուրս, ի տես այս գեհենին, լքուած հայ անպաշտպան ժողովուրդը շուարած էր Սասնոյ բարձունքներուն վրայ ցիր ու ցան: Այս ժողովուրդի անունով խօսուող ու տասնեակ տարիներ շարունակ ուսհմիրայ ու փրկիչ դաւանող Ռուրէններն ու Փափաղեանները, իրենց մորթը աղատելու ջանքով էին զրազուած, Ռուրէնը քաջարար ծածկած էր ինքինքը օտար աչքերէ, երբ հայ ցեղի կենաց եւ մահու պայքարի փողը կը հնչէր աղու եւ յուսահատական:

« Այս ինքնապաշտպանութեան յուսահատական բոսէններուն Ռուրէնը, Սասունցի Մուշեղը, Փեթորայ Մանուկը, Հախոն ու եղբայրը, Խսրոն ու Կիրակոսը նախապէս բանակցելով Փափաղեանի հետ, մտադիր էին անցնիլ ուստական սահմանը 33 հոգիով, լքելով մէացեալ ժողովուրդն ու մարտիկները, ինչպէս նաեւ զիս:

« Սեպտեմբեր 5ին ուրբաթ օրը բարձրացայ Պութէլի գլուխը, Հասկցայ որ ժողով կը գումարուի, քիչ վարը հանդիպեցայ Պոլոյեան Արշակին, որ Մասնկու Մէհմէտի եւ Շապապի հետ խորոված կը տապէկիր Ռուրէնի համար: Ժողովի մասին ոչինչ Հասկցայ, ինձմէ զաղանի պահեցին, Ռուրէնի համար կարմրած խորովածից ոչ մի կտոր ինձ համար, անոր հոտը քիթս, փորս անօթի հեռացայ անկէ ալ, եւ վերադարձայ իմ ընկերներուն մօտ:

« Լուսացաւ Սեպտ. 6ի գիշերը, յանկարծ ինձ ներկայացաւ Կոնճոյենց Յովհաննէսը, որ երկար ատեն Փափաղեանի հետ կ'ապրէր, ըստ որ զինքը պիտի չտանին, իրենց հետ, և խնդրեց ինձմէ որ Նրթամ Փափաղեանի մօտ, Յովհաննէսը եւ եղբայրը՝ Մկրտիչը նաեւ Կոնճոյենց Նազարը տանին հետերնին:

« Թէպէտ ծանօթ էի Փափաղեանի նկարագրին եւ անոր հոգուն, ստկայն թախանձանքներուն դոհացում տալու համար, բարձրացայ Պութէլ, ուր Յառվառնանու Արմենակ պահակ կը սպասէր, և որուն յայտնեցի իմ այցելութեան նպատակը: Պահակը զնաց լուր տալու եւ վերադարձաւ ձեռնունայն ըսելով որ զրազուած է, ուրիշ յարմար տոթիւ մը միայն կարող է տեսնուիլ:

« Սատիկ նեղացած այս անտարերութենին, վերադարձիս բարկացայ Յովհաննէսի և Նազարի վրայ, ըսելով թէ — ինձ ինչո՞ւ զրկեցիք այդ այլասերածներու մօտ: Որքան որ զայրացած էի Ռուրէնին եւ Փափաղեանին, ստկայն դարձեալ մեկնողները անդամ մը այցելուու ցանկութիւնը զիս կը տանջէր. ուստի իջայ քիչ մը աւելի վարերը եւ փոսի մը մէջ զտայ Փեթառայ Մանուկն ու միւս ընկերները եւ բարեւելէ վերջ անոր հարցուցի. — Մանուկ, իրա՞ւ է որ այսօր կը մեկ-

նիք, հնարաւորութիւն չկա՞յ որ . . . : Տղաները սկսան անմիջապէս լաւ բոլորն ալ, պահ մը լուռթենէ յետոյ Մանուկ պատասխանեց. « Տէր հայր, ճիշդ է որ կ'երթանք, թէպէտ մեր տղամարդութիւնը չի թոյլատրեր մեղ, լքել ձեզ, սակայն ինչ ընենք, որ պարոններու Ռուբէնի և Փափաղեանի Հրամանն է : » Ասոր վրայ թափածալից եւ յուսահատ գարձայ ընկերներուս մօտ :

« Երբ մութը կոխեց, Շահկայ Արօն, Հլդաթ էֆէնտու Հրանդ, Մատէի Արմենակը եկան եւ առանձին կանչեցին զիս մէկ կողմ եւ աջո պազնելէ վերջ Ակօն ատամները կճրտացնելով մէկ բառ չարտասանեց. իսկ Հրանդն ու Արմենակը ըսին որ — Արօն երեք օր է որ կոիւ կ'ընէ պարոններու հետ, ձեզ համար եւ քիչ մնաց որ մարդասպանութիւն կատարուէր. Արօն պահանջեց որ ոչ մի Մշեցի չլքուի հոս,



ՌՈՒԲԷՆ ՓԱՇԱ

իսկ Ռուբէն հակառակեցաւ, Արոյենց Ելոն ինքընքը ձգեց Ռուբէնի ստքը, եւ ինդքեց որ զինքն ալ տանին հետերնին. Ռուբէն բարկացաւ, ատրճանակը քաշեց, ուղեց զարնել զայն. ասոր վրայ, Արօն Հայհոյելով ատրճանակ քաշեց Ռուբէնի վրայ, բայց շուրջինները վրայ հասնելով կարողացան բաժնել զանոնք իրարմէ :

« Լքեցին նաև կոտոյենց Առաքելը, նահատակ Հաճի Յակորի հօրեղբօր տղան, հակառակ անոր որ Ռուբէնը ամիսներ էր ապրեր Կոտոյենց տունը, եւ այդչափ միայն դիտցաւ յարգել Հաճի յիշատակը :

« Այդ օրը Սեպտ. 6ի երեկոյին, ժամը 1ին 33 հոգւով ճամբայ ինկան մեր փրկիչները, որոնցմէ Քէնտիրեան Ռոտանիկ, Աշոտ, Ալիքսան և Յովանէսու Պրօն ճանապարհին կը զրկուին ջուրի եւ բացի Աշոտէն միւսները կը սպաննուին : Ռուվհետեւ պարոններու խումբը շուրկ մը լսելով կը ձգեն ու կը փախչին, չսպասելով իրենց ընկերներուն : Այդ լքումը տեղի ունեցաւ Ախալաթի Ռուլիկ եւ Պուլանըի Քաքարլու եւ Լաթարի միջն գտնուած լիրան ծոցը :

« Երեք անձ զոհ տալով 30 հոդի անցան ուռատական սահմանը :

« Իսկ ես արդէն իմ խումբովս անոնցմէ առաջ անցած էի ուռատական սահմանը առանց կորուստի եւ յարգանաց արժանացած . . . :

« Մինչ Ռուբէն եւ Փափաղեան անցան իկարի իրենց քաջութեան դրուագները ճառելու, կենաց զաւաթներ կոնծելու : Ես եւ միւս տղերքը անմիջապէս մտանք հայ կամաւորական եւ Անդրանիկի բանակը կատարելու համար մեր պարտականութիւնը, յանձին մեր մարտիրոս ժողովուրդին ազատութեան » :

Այսպէս, լեռները դիրք բռնուղ տեղական անկեղծ Փետայիններ զանազան խումբերու բաժնուած, զանազան խմբապետներու հրա-

մանատարութեամբ՝ դիրքէ դիրք, իրենք զիրենք ոլաշտպանեցին որոշ ժամանակ մը:

Ինչպէս Մայ եւ Վարդան՝ հակառակ մուրէնի չքացումին, լեռնային շրջաններու մէջ դիրքէ դիրք սուրալով օդնութեան հասանել պաշտպանեցին իրենց կարելի չափով լեռնային հայ բնակչութիւնը, մինչեւ որ մը ալ իրենք զոհուեցան Մովսասրի ընդհարումին:

Կորինը նոյնպէս նահատակուեցաւ շարաթ մը առաջ՝ Անտիոքի լեռը, սպասելով մինչեւ իր վերջին փամփուլութը:

Եօթանասուն հոգի թունակի, Արդա Զօրիկի եւ կարճ Արամի զեկավարութեամբ առանձին զործելէ վերջ, ի վերջոյ Պարագիտի Համբով յաջողեցան հասնիլ Տութախ եւ միանալ ձան Փոլատի զօրամասին:

Կոտորեան Հաճին եւ իր 12 տարեկան կտրիմ զաւակը արդէն Մշոյ դաշտի վրայ նահատակուած ըլլալով, Հաճի Յակոբ Տէր Զաքարեան եւ առաջնորդական փոխանորդ Տէր Եղիշէ քահանայ, որոնք կոռւելով՝ Մշոյ գաշտէն լեռ բարձրացած էին, ժամանակ մը Սասնոյ բարձունքներէն 70 հոգինոց խումբով զիրենք պաշտպանելէ եւ կառավարելէ վերջ՝ Խուրէնի խումբէն առաջ յաջողեցան անցնիլ սուսական ձականը: Խուրէն փաշան՝ որ մերժեր էր այս խումբին ընկերակցութիւնը եւ աղատազրութիւնը իրենց խումբին հետ:

Ամենէն յաջող զործունէւթիւնը ունեցած է Հասրէթը, որ Խուրէնի հեղինակութեան կարեւորութիւն չառալով, զոյամարտի առպարէզ նետուած է իր ամբողջ ժողովուրդով եւ ոազմամթերքով, օդուելով ոազմական յարմար դիրքերէն, մացառուաներէն, ի վերջոյ յաջողած է տասը հաղար հոգիով (ոազմիկ թէ զաղթական) կոռւելով, Դատուանի ճամբով հասնիլ Արծկայ գիւղը, սուսական ոազմակիծը, ուր կը զանուէր Անդրանիկ:

Խուրէն, երբ Խկտիր կը հասնի, իր կուսակցութիւնը իր աղատազրութեան ի պատիւ սեղան մը կը սարքէ, ուր առհատարակ ներփողական ճառեր կը խօսին իր բնկերները, բայց Խոսանմէն, որ կ'ըսէ.

— « Ես զաւաթ չեմ կարող պարզել զասալիք յեղափոխականի մը կենաց, բայց միայն այն ժամանակ՝ երբ նա իր ժողովուրդին հետ կ'իջնայ: Խուրէն, զուն ինչո՞ւ եկար, ո՞ւր են քո պաշտպանութեան յանձնուած Տարօնի ու Սասնոյ հայ ժողովուրդը »:

Այս կարճ հարցումով Խոսանմ ըսել կ'ուզէր թէ — Մենք քեզ պաշտօն առեր էինք որ այս ժողովուրդին հետ ազրիս, այդ ժողովուրդին հետ մեռնիս, իսկ զուն եկար առանց ժողովուրդի:

Ի վերջոյ հայ հասարակութեան մէջ՝ զաւադիր Խուրէնի հանդէպ արծարծուած զայրոյթը մեզմացնելու համար, կուսակցութիւնը իր պատիւ որոշում տուաւ զայն չէղոքացնել, ժամանակաւորապէս ուղարկելով Մեղրիի շրջանը (Գոսթան զաւառ), բայց յատ չանցած իր զաղափարակից սիրելի բնկերները դարձեալ զայն Երեւան հրաւի-

բնցին, և առաջին առթիւ պաշտօն տուին անոր, իբրեւ ճերմակերես մարդ՝ Թուրքերու մօտ պատվամաւոր զրկեցին Տրավիզոն Լէոյի հետ. 1917ի ժողովին ի վերջոյ դարձաւ պատերազմական նախարար Հայկական հանրապետութեան, ուր դարձեալ իր «քաջութիւնն ու ուազմագիտութիւնը» ի յայտ բերաւ Ղարսի վերջին պատերազմին, Հայկական հանրապետութեան կէսն ալ յանձնելով ընկեր Թուրքերուն՝ քսան օրուան մէջ...:

Այս առթիւ իր կուսակցական ընկեր եւ վերջին վարչապետ Ս. Վրացեանն ալ նոյն համոզումով յայտարարեց Ալեքսանդրապոլի տիուր դաշնագրի առթիւ. — « Հայ ժողովուրդը եթէ ապրիլ կ'ուղէ, պէտք է լինի Թուրքերու հետ եւ ոչ թէ Ռուսերու հետ » :

Ս. Վրացեանի սոյն «քարձր քաղաքականութիւնը» դորձնական փուլի մէջ մտաւ Փետրուարեան ապստամբութեան սկզբնաւորութեան, հեռաղելով Անդրաբ թէ՝

— « Ի՞նչ չափով, ի՞նչ եղանակով եւ ի՞նչ ժամանակամիջոցում զինուրական ուժ կարող էք հասցնել մեզ, ըստ Ալեքսանդրապոլեան դաշնագրի » : (Հայկ. Հանրապետութիւն, էջ 54, 1921 Մարտ 18, Երեւան, Ս. Վրացեան) :

Բարեբախտարար Թուրքը աւելի աղնիւ եւ քաղաքադէտ դանուեցաւ քան Վրացեանը, մերժելով իր օժանդակութիւնը Հայ եղբայրական ընդհարումին՝ փետրուարեան պատերազմին, չվշտացնելու համար կարմիր Հայերու կարմիր Հայրիկ՝ Ստալինը :

## ՄԻԶԱԳԵՏՔԻ ՆՈՒԻՐԵԱԼՆԵՐ

— ԵՒ —

### ԱՄԱՆՈՍԻ ԳՈՅԱՄԱՐՏԱԿԱՆՆԵՐ

Սուրբոյ նուիրեալներու մասին չարտայայտուած, լուսաբանենք անոր օժանդակ հանդիսացող քանի մը քիւրտ զիմքերու եւ Տօքթ. Ամբատի գործունէութիւնը :

— Սուլթան Համբու իր տիրապետութիւնը աւելի ապահով հունի մը մէջ զնելու համար, Ապտիւ Քատիրի ընտանիքն քիւրտ Ալի փաշան՝ Արեւելեան նահանգներէն Պոլիս կը հրաւիրէ հոն բնակութիւն հաստատելու համար բարձր տիտղոսներով եւ ամսականներով :

1908ի սահմանադրութեան հոչակումով Ալի փաշա եւս լայն աղաստութիւն կը ստանայ, Պոլտոյ թովիչ կեանքին ընտելացած ըլլալով դարձեալ կը մնայ հոն :

Ալի փաշա աղջիկ զաւակ մը կ'ունենայ իսմա անունով, որ մօրմէն որք մնալով իր հողածութեան միակ առարկան կը դառնայ, և ըստ հանդուցիալ մօր կտակին՝ Հայ ուսուցչուհիի մը խնամքին կը յանձնուի :

Հայ առհմիկ կրթութիւն ստացած Տիկին Արշակուհի այդ պաշ-  
աօնին կը կոչուի, բր հետ տանելով նաեւ իր հարազատ աղջիկը  
Յամիկը՝ Էսմայի տարեկից ընկեր գարձնելու համար անոք, որոնք  
առաջին վայրկեանէն կը սիրեն զիրար դառնալով երկու քոյրեր:  
Անոնք Տիկին Արշալոյի դաստիարակութեամբ կը դառնան տիպար եւ  
կրթուած աղջիկներ, սորվելով միաժամանակ անզլերէն, Փրանսե-  
րէն, գերմաներէն եւ թրքերէն լեզուները կատարելապէս. պատեհու-  
թիւն կ'ունենան նաեւ, Յամիկ քիւրտերէն եւ Էսմա հայերէն սոր-  
վելու:

1914ին Յամիկ կը նշանուի Տօքթ. Սմբատի հետ Ակիւտարի Հա-  
յոց թաղը, իսկ Էսմա քրոնիկ հիւանդութեան կը բռնուի, կը տկարա-  
նայ, յուսահատական վիճակի կ'ենթարկուի՝ անարիւնութեան պատ-  
ճառաւ. որով բժիշկը արեան արեան ներարկում կը թելաղը:

Ալի փաշա ի զուր կ'աշխատի աջ ու ձախ արիւն արամաղրող  
Երիտասարդ մը գնառել, յուսահատութեան մատնուելու աստիճան:

Առաւոտ մը՝ երր Յամիկ եւ Տօքթ. Սմբատ փաշային ապարանքը  
կը հրաւիրուին, Յամիկ կը մտածէ, իրբեւ որբ Էսմային հարազատ  
բարեկամը, աւելի զոհարերող դառնալ, կը խորհի իր արիւնը նուիրել  
անոք. որով նախապէս իր նշանածին հաւանութիւնը ստանալէ վերջ,  
տիսուր եւ ընկճուած Էսմայի հօր կը յայտնէ իր զոհարերութիւնը  
ըսկելով.

— Փաշա', Էսման պիտի փրկուի. անոք պէտք եղած արիւնը ես  
է որ պիտի տրամադրեմ:

Մերունի փաշան ուրախութենէն կը սկսի զողալ եւ աչքերէն  
արցունքներ հոսեցնել, ապա դառնալով Յամիկին կ'ըսէ.

— Դուն քու արիւնով իսկական զաւակս դառնալու մկրտութիւնն  
է որ կը կատարես. ինձ Էսմար Էսման մէկ չէ, այլ երկուք: Իսկ դու,  
Սմբատ, իսկապէս ցոյց տուիր մեծ ու փառաւոր ցեղի մը զաւակ  
ըլլադ. պիտի ջանամ արժեցնել այս բարիքը:

Յաջորդ օրը տեղի կ'ունենայ ներարկման դործողութիւնը: Կը  
փրկուի Էսմայի կեանքը Յամիկի արիւնով. այսպէսով անոնք նոյն  
ըաստիարակութիւնը ունենալով, նոյն արիւնն ալ կը կրեն:

Այս գործողութենէն վերջ՝ Տիկին Արշակուհիի խնամքին տակ,  
Էսմա եւ Յամիկ կ'առաջնորդուին Ալէմ-տաղ դառնուող փաշային  
սմարանոցը՝ ապաքինուելու համար:

Էսմա անաեղեակ կը մնայ անցուղարձէն. օր մը երր Տօքթ.  
Սմբատն ու Ալի փաշան ամարանոցը այցելութեան կ'երթան, փաշան  
իր աղջկան կ'ըսէ.

— Էսմա', քու կեանքդ Յամիկին կը պարտիս. անոք արիւնն էք  
որ քեզ ներարկուեցաւ եւ զուն փրկուեցար, հետեւարար իրբեւ արե-  
նակից պէտք է որ անբաժան քոյրեր դառնաք:

Էսմա երախտիք յայտնելու զգացումով մոլորած՝ ծունկի կուզայ

Յամիկի առաջ՝ այս վերջինս վերջ տալու համար անոր յուղումին, կը փութայ զայն զրկել եւ իր ժպտախառն արցունքները խառնել անոր արցունքներուն։ Հետեւարար աւելի սերտ կապէրով կը կապուին իրարու հետ։

Բայց աւաղ, քաղաքական դէպքերը շուտ կը խանդարեն անոնց խաղաղ կեանքը։ 1914ի դժբախտ աշունը վրայ կը հասնի։ Համաշխարհային պատերազմը կը բանկի. երկու գերմանական ընդծովեաններու բախումը Ռուսաստանի հետ, առիթ կը սանդէէ որ Թուրքեր ալ նետուին հրդեհին մէջ։

Օրուան Ժէօն թուրք կառավարութիւնը, բիրտ եւ միահեծան ուժով հրապարակ կ'իջնէ. Տաճկահայոց վիճակը անդունդի եզրին կը կ'ևզերի, քաւութեան նոխազ դառնալու իրականութեամբ՝ ըստ Սկանդիկի համագումարին։

Չոհը՝ հայ ժողովուրդը, մհամասնութեամբ անդիտակ եւ միամիտ, կը փութայ իր աջակցութիւնը բերելու թուրք հայրենիքին, անդիտանալով իր բնաջնջումի ահաւոր իրականութիւնը։

Հնչակեան զեկավարութիւնը կը կարողանայ կշռել վտանգը, եւ ըստ այնմ հրապարակ իջնել, կանխելու համար զայն Քէսաթէնձէի ժողովով։

Հետեւարար Տօքթ. Սմբատ վտանգի տակ կը գտնուէր իրրեւ Հնչակեան։ Բարերախտարար՝ Ալի փաշա, Էսմայի եւ Յամիկի թախանձանքներուն զոհացում տալու առաջադրութեամբ, Տօքթ. Սմբատը, հարիւրապիտի աստիճանով Գոնիայի զինուորական հիւանդանոցը կ'ուղարկէ եւ կ'ազատ Պոլսոյ ոստիկանական հետապնդումներէն։

Երկու աղջիկները գլուխ գլխի կը կազմեն ծրադիր մը. փաշայի միջամտութիւնով՝ Կարմիր Մահկի պետին պաշտպանութեան տակ հիւանդապահունի կ'արձանագրուին եւ Գոնիայի զինուորական հիւանդանոցը կը մտնեն ծառայելու համար։

Մինչ Տօքթ. Սմբատ իր հաւատարիմ բարեկամներու չուքին տակ փառք ու պատիւ կը վայելէ, չաս չանցած՝ կեղրոնէն պաշտօնագիր մը կը հասնի։ Հայտկեր կուսակալ Աղմիկն, հրահանգելով թէ՝ — Հարկաւոր է հսկողութեան տակ պահել Տօքթ. Սմբատը։

Գոնիայի կրօնական Զէլէպին՝ որ Ալի փաշայի միջոցաւ մտերիմ դարձած էր Տօքթ. Սմբատին, կը յայտնէ Իթթիհատին դժոխային ծրադիրը Հայերու բնաջնջման համար, կը թելագրէ ընդունիլ Մէլ-լէմի կրօնքը ժամանակաւորապէս՝ փրկուելու համար այդ դժոխքէն։ Որով՝ օր մըն ալ, Տօքթ. Սմբատ կ'ըլլայ Տօքթ. Աղիզ։

Կրօնափոխութեան լուրը կը հասնի Պոլիս, բայց Պոլիսը աւելի խստացնել կուտայ հսկողութիւնը։

Տօքթ. Աղիզ աւելի մթագնած կը գտնէ իր կեանքը, մտահոգ ըլլալով իր ցեղին սպառնացող վտանգով։

Օր մըն ալ՝ դիչերուան տասին, դուռը կը զարնուի. իր թոյլ-

առուութեան վրայ ներս կը մանեն ծերունի մը և հիւանդապահուհի  
մը... Ալլ վաշան օսասմբկի հետ:

Ալլ վաշան բժշկին շփոթ վիճակը տեսնելով կը յարէ.

— Սարսատ, տղաս, սր շփոթուիր, քեզի տեսնելու եկանք. Յաս-  
միկն ալ հիւանդապահուհի պաշտօնով քեզի բերի, որպէսզի միասին  
ծառայէք:

Երեքն ալ կը նստին դէմ գիմաց, տեղնկութիւններ կը փոխա-  
նակուին հայկական բնաշնչումի, համաշխարհային կոուի անորոշ  
ելքի մասին:

Սմբատ կը յայտնէ իր նոր անունը — Աղիզ: Փաշային դէմքը  
կը սպայծառանայ, իսկ Յասմիկ կը տիսրի — Ա՛չ... կրկնելով — Յաս-  
միկ ու Աղիզ... ապա կ'իյնայ աթոսին վրայ և կը սկսի հեծկլտալ  
զդայազիրկ:

Սմբատ կը փութայ ուշքի բերելու զայն ըսելով.

— Յասմիկ, ինձի նայէ, թիւրիմացութեան մէջ ևս չե՞ս խորհիր  
որ Սմբատ՝ մարմնով և հոգւով նոյնն է միշտ. եղածը վտանդէն  
խուսափելու միջոց մըն է միայն. մանաւանդ ևս Մէվլէվի կրօնքին  
յարած եմ և ոչ թէ խալամի:

Յասմիկ Սմբատին նայելով և ապա վաշային դառնալով  
հարց կուտայ.

— Փաշա', իրա՞ւ է որ Մէվլէվութիւնը իսլամութիւն չէ:

— Այս, աղջիկս, ևս ալ Մէվլէվի եմ և իսլամ չեմ. Մէվլէվու-  
թիւնը մարդասիրական հիմունքներու վրայ հիմնուած է:

— Փաշա, ինչո՞ւ ուրիմն կը վարանիք օգնելու վտանդուած ցե-  
ղիս. զործ մը որ մարդասիրական պիտի ըլլայ:

— Յասմիկ, վաղն իսկ պիտի տեսնուիմ այդ մասին կրօնապետիս  
Զէլէպիին հետ:

Մութ, սեւ գիշեր մը. դարնանամուտի անձրեւթա օր մը, ցեխոտ  
Համբաներով միասնաբար կ'ուղղուին դէպի Մէվլախանէ, Զէլէպիի  
ապարանքը:

Ինդունելութենէ վերջ՝ Ալի վաշա իր չնորհակալութիւնները կը  
յայտնէ Զէլէպիին, Սմբատի բարիքին համար ընձեռուած ծառայու-  
թեան, ապա խօսքը կը դառնայ օրուան անցուղարձերու, հայ ժողո-  
վուրդին սպասնացող վտանգի մասին, ինչ որ անմարդկային կը  
դոնէ Զէլէպիին, աւելի խիստ արտայայտուելէ վերջ Ալի վաշան, հարց  
կուտայ.

— Հապա ի՞նչ դիրք պէտք է բռնենք մենք:

— Ես ալ օրերէ ի վեր այդ մասին կը խորհէի. զահակալին և  
դահամառանգին պատուիրակ զրկեցի, չանալով կանիսել չարիքը.  
ամէն կողմէն մերժուեցայ: Կայսրը իր անկարողութիւնը, իսկ զա-  
համառանգը՝ իր սպառնալիքի տակ ըլլալը յայտնեց. այժմ ուրիշ բան

Հի մնար, եթէ ոչ գոնէ պաշտպանել մեր սահմաններուն մէջ գտնուող  
եւ կամ մեր հողերը ոտք զնող հայ զոհերը:

Ալի վաշան ատով զոհացաւ, աւելցնելով որ՝ «պէտք է անհա-  
տապէս եւ զործնական միջոցներով զօրավիդ կանգնիլ՝ մեր հովանա-  
ւորութիւնը վայելող Հայերուն»:

Ցամքիկ եւ Ազիզ ալ կը բաւարարուին այս խոստումներով:

Կէս զիշերը անց՝ իթթիհատ ոճրազործ բոյնէն կուսակալ Ազմի  
գուռը կը զարնէ. Զէլէպին կ'ընդունի զայն առանձնապէս. Ազմի պաշ-  
տօնագիր մը կը յանձնէ եւ հաղմեալ գուրս կ'ելլէ:

Զէլէպին պաշտօնագիրը կը կարդայ հիւրերուն առջեւ, որ՝ Հայոց  
աեղահանութեան եւ բնաշնջման հրամանագիր մըն էր, որուն պատ-  
ճէնները ուղարկուած էին բոլոր կուսակալութեանց, նոյնիսկ գիւղա-  
պեաներուն:

Հետեւեալ օրուան Մէլլէվի սրբազն արարողութենէն վերջ,  
Զէլէպին հանգիստորապէս հետեւեալ քարոզը կը խօսի.

Մելճուգ մեծ հարստութեան ամբողջ պատմութեան մէջ չեմ  
կրնար զանել գէպք մը որ նմանութիւնը ունեցած ըլլայ այս ան-  
մարդկային որոշումին: Մեր նախնիքը՝ երբ այս հողերուն տիրացանն,  
զտան Յոյներ եւ Հայեր, մշակոյթով բարձր եւ հարուստ, որոնք  
սիրայօժար հպատակեցան մէր նախնիքներուն, աեսնելով սելճուգ  
տիրապետութեան արգարութիւնն ու վեհանձնութիւնը:

« Այս գեղարուեստական չէնքերը Թո՞ւրքը պիտի շինէր, եթէ  
Հայուն եւ Յոյնին հանձարը չըլլային այս երկրին մէջ: Յեղ մը որ  
գարերով ծառայեր է այս հայրենիքին եւ պետութեան, ի՞նչպէս  
կարող է բնաշնջուելու առարկայ դառնալ:

« Ժամանակ մը մեր յեղափոխական չէֆերը Զօհրապներու եւ  
Վարդպէսներու տուները ապաստանեցան ու կեանքերնին փրկեցին,  
ի՞նչպէս կ'ըլլայ որ այսօր զանոնք մեռցնելու ոճիքը կը զործուի:

« Կը կարծե՞ն թէ Հայերը տեղեակ չէին Սելանիկի համագումա-  
րով տրուած վճիռին, եւ եթէ փոխադարձարար այսօր Հայերը կո-  
յամարտներ կը մզեն զիրենք պաշտպանելու համար, ինչո՞վ են մեղա-  
ւոր, եւ ո՞վ է մեղաւորը:

« Երէկ՝ թուրք, հայ յեղափոխականները, իմամ տէրտէրները  
զիրար կը համբուրէին. զեռ այդ համբոյլներուն թուրքը չչորցած,  
թուրք պետութիւնը Ատանայի ջարդը կազմակերպէց: »

Մեծանուն կրօնապետը ի վերջոյ կը յայտարարէ.

« Իւրաքանչիւր Մելճուգ պէտք է հետեւի իր նախահայրերու օրի-  
նուկին, չդադրելով «Աստուծոյ աղանդներ» նկատելէ իր հողակից եւ  
դրացի Հայը, իր կարելին ընէ պաշտպանելու հոդալու համար  
զանոնք »:

Ժողովականները արտասուաթոր աչքերով կը բաժնուին իրենց  
կրօնապետէն:

Իթթիհատի եւ Սելճուկներու մէջ սազմնաւորուող քինախնդրութիւնը կը զարգանայ. իբրև պարագլուխ՝ Զէլէպին կ'աքսորուի Դամասկոս, ուր կը մնայ մինչեւ զինադադար :

Դարձեալ սելճուկեան տոհմէն ձէլալ պէյ, որ նախապէս Հալէպի կուսակալ էր եւ անտես կ'առնէր կեղրոնի հայաջինջ հրամանագրերը, կը տեղափոխուի դէպի Գոնիայի կուսակալութիւն, ինչ որ Հայերու համար գարձեալ նախախնամական կ'ըլլայ, որովհետեւ միայն Գոնիայի կուսակալութիւնն էր որ կարողացաւ շատ հայ ազատիլ ձէմալի չնորհիւ, իսկ Անգարան՝ կաթոլիկ զմասւորներու չանքերով:

Ձէլալ պէյ, երբ չոգեկառքով իր նոր պաշտօնատեղին՝ Գոնիա կը հասնի, հոն հաւաքուած աքսորական քսան հազար հայութիւնը տեսնելով կը յայտարարէ.

— Եֆէնախներ, ա՞յս է պատիւը որ վերապահած էք ինծի. ինչո՞ւ ինծի անկեղծօրէն չըսիք թէ՝ «եկած ենք Ձեզ դժոխք առաջնորդելու. սա ո՛չ երկիր է, ո՛չ վասոք եւ ոչ ալ մարդու դործ» :

Կայարանը տեսնելով նաեւ անօթի գայլերու վոհմակ մը կ'ըսէ. — «Ոչ մէկ ծափ, այս սուզի երկրին մէջ. այս ազեխարժ տեսարանին առջեւ ոչ մէկ ծափ» :

Հանդարտութեան եւ խաղաղութեան յորդորներ տալէ վերջ՝ իր խօսքը կը վերջացնէ հետեւեալ կերպով.

— « Հայերու հանդէպ իմ ընդդրկած քաղաքականութիւնս կը պարտիմ կրօնքիս բարոյականութիւնովը չաղախուած այն ազնիւ դաստիարակութեանս, զոր ջամբեցին ինձ իմ երջանկայիշատակ ծնողներս, որք են գեղեցիկը, բարին ու ճշմարիտը » :

Տօքթ. Սմբատ՝ Գոնիայի հիւանդանոցը Հայ մը ազատելու հայրենասիրութեամբ, մահամերձի մը թուղթերը կ'առնէ եւ կը յանձնէ Զէյթունցի Արթինին եւ Պոլիս կը ճամրէ:

Հետազային, հայ մատնիչի մը երեսէն, Տօքթորը կը ճերբակալուի եւ «սէվք» կ'ըլլայ դէպի Հալէպ: Ճանապարհին ոստիկանները առանձինն կը կաշուէ, զանոնք քինախնդրութեան եւ վէճի կը մղէ Ամանոսէն անցքին, ուր ոստիկաններէն լսած էր թէ՝ այդ լեռներուն վրայ զինեալ հայ փախստականեր կը զտուին. Հետեւարար ոստիկաններու իրարանցումի ժամանակ առիթթը յարմար զանելով կ'աներեւութեանայ մացառուտներուն մէջ: Բրդաձեւ սայրի մը կողին զտնուող կաղնիի թուփերուն տակ կը նշմարէ թագստոց մը եւ կ'ուղղուի հոն, ուր կը տեսնէ խոտէ անկողին եւ քուրջի կտորներ, եւայլն. կը դուշակէ որ աղաստան մըն է իր նման փախստականներու. քիչ վերջ կը տասնէ քանի մը ստուերներ, որ կը բարձրանան իր դիրքը, երբ կը մօտենան եւ զինքը կը նշմարեն, շուարած կանդ կ'առնէն. անոնցմէ առաջ ինքը ճայն կուտայ եւ կ'ըսէ.

— Բնկերներ, մի վախնաք, ես ալ փախստական զինուոր մըն եմ եւ ճեր օժանդակութեան կը դիմեմ:

Երեք հրացանները կ'ուզզուին իրեն դէմ յայտաբարելով .

— Եթէ ճիշդ ես՝ ձեռքերդ վեր՝ մօտեցիր մեզի :

Մմբատ կը մօտենայ, կը տեսնէ թուրք տարազով զիւզացի մարդիկ, բայց խորթ կը թուին իրենց տարազները, որոնցմէ մէկը հարց կուտայ իրեն .

— Հայրենակից, գուն Հա՞յ ես :

— Բայց դուք ալ Հա՞յ էք :

Անմիջապէս կը զիրկընդխառնուին տառապանքի զաւակները, ապա կ'ուզզուին իրենց թագսարցը՝ զոր Մմբատ տեսած էր : Կը նստին կողք կողքի եւ կը սկսին պատմել իրենց տաժանակիր կեանքը : Կը հասկցուի որ երկուքը Պրուսայի զիւզերէն էին, ջարդուելու գացող կարաւանէն աղասուած, իսկ միւսը Սէօլէօզցի . ապա չորսը մէկ կ'ուզզուին Սեւ լերան անառիկ դիրքերը, ուր կը դանեն Քէլլէրցիներու խումբ մը, որոնց թիւը իրենցմով կը հասնի 52 հոգիի :

Անոնց խմբապետը այս վերջիններուն կը պատմէ .

— Մեր տղաքը՝ Թիւրտ Տաղիի շրջակայքը հանդիպեցան Մամախութունցի հայ զաղթական կարսւանի մը՝ եօթը զինուորներու հսկողութեան տակ, ականատես եղան թուրք զինուորներու լպրչութեան՝ զաղթական կիներու հանդէպ, կուրի բռնուեցան անոնց հետ, զործը վերջացաւ մերոնց յաղթանակով . թուրք զինուորները զերի բռնուեցան եւ բերուեցան հոս, մեր կեղրոնը, որպէսպի անցուզարձի մասին ճշգրիտ տեղեկութիւններ ստանանք . ինքինքնիս ալ թուրք ներկայացուցինք . թուրքերը խարսւեցան եւ մանրամանօրէն պատմեցին իրենց շահատակութիւնները, ցոյց տուին՝ Վանեցիներէ թալանուած ոսկերչական հրաշակերտներ, Մուրատի, Անդրանիկի, Էջմիածնի, եւայլն անուններ արձանագրուած : Խոստովանութիւնները արձանագրուեցան, բայց վճիռը դեռ չդորժադրուեցաւ : Այսօր դուք ալ բախտը պիտի ուենաք այդ վճուն ականատեսները զառնալու :

Տօքթ . Մմբատ հարց կուտայ .

— Պիտի սպաննէ՞ք .

— Տօքթէօր, կ'ըսէ խմբապետը, այս լեռներուն վրայ մէզի ինկած ովարտականութիւնն է չարագործները պատժել, սարսափեցնելու . եւ սանձահարելու համար՝ նոր ոճքագործութիւնները . ոչտք է որ դուք ալ հաշուուիք այս գաղափարին հետ, մեոցնելու արհեստը սորվիք, սանձահարելու համար ոճքագործները :

— Մեռնիլ եւ մեոցնելու արհե՞ստը սորվիլ թժիշկի՛ մը համար . . .

Լեռնորդի Յակոր Զավուշին անձանօթ չէր Պոլսեցի թժչկին այս բարութիւնը, որով աւելցուց .

— Պարոն թժիշկ, դուք հիւանդի մը մահաթոյն պալարներն են որ կը նժդիրակէք, իսկ մենք ոճքագործներն է որ կը զնդակահարենք . դուք կեանք կը փրկէք, իսկ մենք ժողովուրդ, ցեղ :

Մմբատը կը զգայ որ՝ թժիշկը բարի մարդ, պիտի չկարողանայ

ոճիրին հետ հաշտուիլ, որով ոճիրը կը գործադրէ բժիշկի բացակայութեան:

Հետեւարար՝ բժիշկը իրբեւ մասնորական եւ վարչական գործիչ կ'ուզարկուի Հալէպի շրջանը «Հայ Նուիրուածներու» շարքին աշխատելու համար:

Բժիշկը կը հասկնայ որ՝ մաս պիտի կազմէ խումբի մը՝ Միջագետքի ըրջանին մէջ, որ կապ ունի միաժամանակ Սեւ լերան խումբին հետ: Բժիշկը՝ ուղեցոյց Թաթուլի ընկերակցութեամբ, թուրք տարազով ապահովուած կը հասնի Հալէպ:

«Նուիրուածներ»ու խումբը կուսակցական կազմակերպութիւն մը չէր, բայց փորձառութեան դպրոցին մէջ թրծուած, Հայրենասէր սրտերէ ծնունդ առած էր. ինչպէս՝ Կարսպետ էֆէնսի Կէօվաէրէլեան (փաստաբան), Գէորգ Գրգեաչարեան (աստամնաբոյժ), Մալաթիացի Սարգիս, նպատակ ունենալով — կեամբ փրկել, կարելի եղածին չափ մէկէ աւելի. ուսումնասիրել Միջազնութ տարածուող երկրամասը, ինչպէս նաև բնիկ ժողովուրդին մերձեցումի պարագաներն ու պայմանները, պաշտպանելու եւ ազատագրելու համար, մահուան գիրկը առաջնորդուող հայ ժողովուրդը, ապահովելով տարագրութեան համբաները: Սարսափի տակ պահելու համար ժանտարմաներն ու չէրէները, որ զինեալ ուժի կը կարօտէր. այդ կարելի էր նպատակը Ամանոսի անառիկ բարձունքի՝ Սեւ լերան վրայ գործող գլխապետներ՝ բնիկ Քէլէրցի Յակոբ չափուշին եւ Աւետիս աղային:



Կ. էֆ. Կէօվ. Տէրէլեւան  
Քէլէրցի Յակոբ չափուշին եւ Աւետիս աղային:

Հալէպի եւ Սեւ լեռցիներու միջեւ կապ հաստատող թուոցիկ խումբ մը եւս կազմուած էր, որ օրինաւորապէս կը գործէր վարուհորդն:

«Նուիրուածներ»ու երեք հիմնադիրները անձամբ գործի լծուած էին կապ հաստատելու համար Քիւրտ Տաղի լեռները զտնուող Եղիտի, Աւշար եւ Գրզըլպաշ բնիկներու հետ, որոնք Հայերու մօտիկ էին:

Կ. Կէօվաէրէլեան, Մալաթիացի Սարգիս եւ Հաճընցի Կարապետ Զալեան ամէն ճիզ կը թափեն, սիրաչածելու համար նաեւ պատասխանատու մարդիկ, պաշտօնատարներ, չոյելով անոնց զգացումները: Այս ուղղութեամբ անոնք խորհրդակից կ'ունենան Տօքթ. Ալթուննանը եւ «Պարոններ» եղբայրները, որոնք սիրուած մարդիկ էին պեսական անձնաւորութիւններէ, ինչպէս նաեւ ձէլալ պէյը — Հալէպի նախկին կուսակալը, Բայազ-Հալէպ-Դամասկոս-Պէյրութ դժի՝ զին-

ուսուական պահեստի ընդհանուր հրամանատար Պահա պէջը, փոխանորդ ունենալով Պրուսացի Հայ մը, որ զեղով, հազուստով եւ ուտելիքով չափազանց օգտակար կ'ըլլայ իր շրջանը ինկող Հայերուն:

Տօքթ. Ալթունեանի բարեխօսութեամբ՝ ձարապլուսի կեղքոնին բժիշկ կը նշանակուի վերոյիշեալ Տօքթէօր Միսաք (Զէքի) Լանլեանը:

Սարգիս Կէօչիւրեան կ'անցնի Նիսիպինի ցեղազետ Համօ Աղայի մօտ, իսկ Կէօվտէրէլեան Սինճար, ուր իր տէրվիշական մօրուքով եւ վաստարանական ճարտարութիւնով կը կոչուի Շէյխ-իւլ-Արմէն:

Շէյթունի 1895ի ապստամբութենէն մինչեւ Ապրիլեան տարադրութիւն, չէ եղած դէպք մը կամ շարժում մը կիլիկեան չրջանին, որուն խառնուած ըլլայ իր հմայքն ու անունը. ան երբ Սինճարի և ահմաններէն ներս կը մանէ, կ'առաջնորդուի Եղիտի մեծ Շէյխ Հրմոյէ Շարոյի մօտ, որ կ'ըսէ. — Իրանեան գծով՝ Հայը, Եղիտին, Աւշարն ու Գլուրլպաշը ցեղակիցներ են: Սինճարը՝ պէտք է կոտորակուած Հայերու ապաստարանը դառնայ: Այսպէսով էր որ տասը հազար Հայեր ապաստան գտած էին հօն:

Ինչպէս ըսինք, Սերգօն (Սարգիս Կէօչիւրեան) կը հասնի Աւշարներու պետ Համօ Աղայի մօտ, ուր կը քարողէ եւ կը հրահանդէ զանոնք, վերջիշելով Հայ եւ աւշար ցեղերու նոյնութիւնը, սրտառուչ եղանակներով եւ արցունքու աչքերով կը յուղէ զանոնք, հրահրելու Համար դէպի Հայ աղաստազրական զործը:

«Եռւիրուածներ»ու զարծունէութեան կուգան մաս կազմելու նաեւ Տօքթ. Սմբան ու Դամակոսի Խաչիկը «Պարոն»ի կողմէ յանձնարարուած: Խաչիկ՝ գերմաններէն, զաղղիերէն եւ արարերէն լեզուներուն հմուտ ըլլալով, շատ օգտակար կը գառնայ: Այս վերջիններուս յաւելումով՝ գործը կը մեծնայ, կը դառնայ հմայիչ եւ պարտադրիչ:

Խաչիկ զդայացունց նորութիւններ կը պատմէ Տօքթորին՝ հետեւեալ կերպով.

— «Օր մը «Օթէլ Պարոն»ը իջեւանած էի. ինձ տրամադրուած սկնեակէս ականջալուր եղայ, վարի յարկը գտնուող գերման զեկավարներու խօսակցութեան. փռուեցայ զետին՝ զորդին վրայ, աւելի լաւ ականջ տալու համար խօսակցութեան. յայտնի էր որ մէջերնին նորեկ մը կար, որ հաստատեց նախկիններուն կարծիքը թէ — «Փայզէրի համոզումով, պատերազմի վերջաւորութեան, երբ Թուրքիան Գերմանիոյ զաղթավայր հռչակուի, այդ կասկածելիները պիտի մաքրագործուին»:

Այս վերջինս՝ որ Փօն Վայթման կը կոչուէր, Թուրքիոյ պատերազմի յայտարարութեան պատմութիւնը ըրաւ եւ բաւ.

— «Եւ ծովու նաւային ցոյցը պատերազմի յայտարարութիւնը եղաւ, թուրք նաւատորմիզի բուն պատասխանատու նախարար ձէմալ փաշայէն անկախ դարինուեցաւ, ինչ որ բուն վիճարանութեան

նիւթ դարձաւ։ Գաղտնի ժողովի մը մէջ՝ որ տեղի ունեցաւ թօվի զափուի պալատը, Գերմաններուս մասնակցութեամբ, զինեալ սպառնալիքներ ունեցան ինվեր և ձէմալ երկու նախարարները իրարու գէմ։ մէծ դժուարութեամբ էր որ՝ Թալաաթ մէջտեղ ինկաւ և հազիւ հաղ կարողացաւ զանոնք բաժնել։

Վէճին պատճառը ուրիշ բան չէր եթէ որ ձէմալ փաշայի պոռթեկումը, ոճրագործ, հայրենադաւ և եղեռնագործ կոչելով ինվերն ու էր արքանեակները։ Ինվեր հրազէն պարզած էր անոր վրայ, սակայն զնդակը վրիպած էր։

Թալաթթ գտած էր ճարը, կրակը մարելու համար — ձէմալ փաշայի փառասիրութիւնը զգուող բարձր պաշտօն մը տալով, զայն մոխարքայ նշանակած էր Սուրբոյ, Պաղեստինի և Արաբիոյ, ինչպէս նաև 4րդ բանակի ընդհանուր հրամանատար։

Ձէմալ փաշան՝ երբ Հայտար փաշայէն ճամբայ կ'ելլէր զէպի իր նոր պաշտօնատեղին, իր պաշտօնական հրաժեշտի ճառը խօսած ժամանակ լուռ մնացած էր ինվերի մասին՝ կարեւորութիւնէ զուրկ համարելով զայն։ Լիման փաշան որ ինվերին քովն էր, իր ցաւը յայտնեց, որուն ի պատասխան ինվեր հետեւեալը յայտարարեց։

— « Ան չի զիտեր քէ ուր կ'երբայ. անոր դատաստանը ես է որ պիտի տեսնեմ, եւ կուրծքին արձակուելիք գնդակը ես է որ պիտի արձակեմ »։

Տօքթ. Սմբատ լաւ առիթ մը կը համարէ շահագործելիք՝ վերոշիշեալ եղելութիւնները, եւ կը սկսի հրանուիլ, բայց Խաչեր կ'ըսէ.

— Սպասէ՛, աւելի կարեւոր բաներ ունիմ հաղորդելիք։ Երբ ոլտաերազմի սկիզբը ձիւնիյէ (Պէյրութի մօտերը) կը գտնուէի, Արքահամ անունով ազգական մը ունէի, որ օր մը զիշերանց զիս արբերնցուց եւ խնդրեց որ իրեն ընկերանամ իրը թարգման. հաղուեցայ ու հետեւեցայ իրեն. ճամբան զիս կեցուց եւ ըսաւ.

— Խաչեր, զուն Հայու զաւակ ես, կը տեսնես որ՝ Հայն ու Ասուրին մահուան գոները կը մօտենան, կը մեռնին հազարներով. օգնութեան զործ մը կայ, զաղտնիքը քեզ պիտի յայտնեմ. կ'ուխտե՞ս հաւատարիմ ըլլալ։

— Բնդունեցի եւ երդուընցայ։

Իջանք զէպի ծով, ուր զարմանքով տեսայ ընդծովեայ մը. յամբջակ ձգեցին, մտանք ներս եւ շուտով հետացանք եղերքէն։

Նաւուն զահիճին մէջ մեզ զիմաւորեց գլխաւորը ըսելով.

— Բիէռ Բար, զոմանտան տը սումարէն. ապա մեզ առաջնորդեց թաւշապատ թիկնաթոռները։

Ինծի երազ թուեցաւ, բայց ընտելացայ. իրօք կրօնաւոր մըն էր հրամանատարը, Սուրբոյ ծանօթ անձնաւորութիւն մը։ Արքահամ զիս իր ազգականն ու հաւատարիմը ներկայացնելէ վերջ, հրամանատարը այսպէս արտայայտուեցաւ.

— Ուրախ եմ ծանօթանալուս։ Լուրջ կազմակերպութիւն իրականացնելու ձեռնարկեցէք և ինձ զոհացում տուէք։ Ինձ կարեւոր է Արդ բանակի շարժումներու մասին տեղեկութիւններ, որոնք ըլլան վստահելի ազրիւրներէ ձեռք բերուած։ Դրամ մի խնայէք, ծառայեցէք արզարութեան զատին՝ որ ձերն ալ է։ Ծրար մը ոսկի յանձնելով Արահանմին՝ մեղ վերադարձուց ցամաք։

Բժիշկը՝ Խաչերի այս լուրերէն հրապուրուած ըստ։

— Աստուած զրկեց քեզ, ու ջերմ համբոյլըներով ողովեց անոր ձակառը։

Յաջորդ առաօտ Կէօվտէրէլեանի հետ կ'ունենան խորհրդակցութիւն մը, ուր կ'ուսումնասիրուին օրուան հրատապ հարցերը քաղաքական ահսակէտով, ինչպէս նաեւ «Նուիրուածներ»ու գործունէով մասին։

Կը սաեղծուի՝ «Սեւ Թաթ» կազմակերպութիւնը, տէորի և սարսափի ենթարկելու համար բոլոր ազգի ոճրազործներն ու մատնիչները։ Կարճ ժամանակուան մէջ՝ «Սեւ Թաթ» կազմակերպութիւնը իր անձնուէր գործիչներով զգացնել կուտայ բոլորին թէ՝ կայ ուժ մը որ պիտի կրնայ զսպել և պատժել զիրենք։

Այսպէսով՝ կացութիւնը կը սկսի մեղմանալ. «Սեւ Թաթ»ի եադթաները կը սկսին ամէն տեղ երեւալ, նոյնիսկ պաշտօնատանց դաներուն վրայ, որոնք կը գրուէին թուրքերէն, արարերէն և հայերէն լեզուներով՝ հետեւեալ կերպով։

« Զարադործներ, վերջ տուէք ձեր ոճրազործութիւններուն »։

«ՍԵՒ ԹԱԹ»

« Մարդասպաննե՛ր, ձեր զոհերէն մէկ օր վերջ դետին փռուած պիտի ըլլաք։ »

«ՍԵՒ ԹԱԹ»

« Մատնիչնե՛ր, համբուած են ձեր օրերը »։ Եւայլն։

«ՍԵՒ ԹԱԹ»

Ժամանակ մը սատիկանութիւնն ու զինուորականութիւնը կը շուարին ի տես այս սպառնալիքին և կարգ մը տէորներուն։ Որով՝ կառավարութիւնը աւելի ուժ կուտայ մատնիչներու, մանաւանդ հայ մատնիչներուն՝ սպառնալով և կաշառելով զանոնք, զտնելու համար վերոյիշեալ գերակատարները, ինչպէս Արթին Մկրտիչեան, որ հետադային հարկադրուեցաւ իր հարժարականը տալ, «Սեւ Թաթ»ի սպառնալիքին առջեւ և երգուեցաւ ծառայելու «Սեւ Թաթ»ի հաշւոյն։

Հարէպի «Պարոններ»ը տեղեակ էին այս կազմակերպութեան, և հետեւարար օր մը ներկայացաւ անոնց պիւրօն և ինդրեց որ՝ պատուիրակութիւն մը իր օթէլը գայ իր երաշխառութեան տակ, և տեսակցութիւն մը ունենայ ձէմալ փաշայի հետ, հայ տարագրութեան բարօրութեան ի հաշիւ։

Վարչութիւնը այս կարեւոր պատուիրակութիւնը Տօքթ. Ամրա-

աին վստահեցաւ . որով՝ կէս զիշկրին , այս վերջինս՝ մեծ Պարոնին  
Հետ կ'ուղղուի դէպի «Օթէլ Պարոն» . կը մտնեն սենեակ մը . Պարոնը  
Է՛րսէ — չոս քիչ մը սպաէ , եւ ինքը առանձին կ'երթայ հաղորդելու

պատուիրակութեան գալուստը ձէմալ  
փաշային : Հաւանութիւն եւ վստա-  
հութիւն ապահովելէ վերջ կուղայ ետ  
եւ Տօքթ . Սմբատն ալ առնելով կը  
մտնէ փաշային դահլիճը , որ սիկառը  
ձեռքը բաճկոնին դրպանը կը սպասէ  
ոտքի վրայ : Պարոնը պատղամաւորը  
ներկայացնելէ վերջ ինքը դուրս կ'ելլէ :

Փաշան կ'ըսէ .

— Ուրախ եմ որ ինձ ներկայանալու  
պատիւը ըրիք . հրամմեցէք բաղկա-  
թոուը :

Տօքթ . Սմբատ կը պատասխանէ .

— Զէի կրնար մերժել եւ չվստահիլ  
ձեր վսեմաշուք անձին , որ երբեմնի  
բարիքներ ընծայած է հանդէպ իմ հայ  
ժողովուրդին . բարիքներ , որոնք եր-  
բեք չեն մոռցուիք :

Փաշայի դէմքին կը փայլի ժպիաը  
եւ կ'ըսէ .

— Ես Հայերը լաւ կը ճանչնամ եւ  
սիրած եմ զանոնք : Այժմ դառնանք  
մեր բուն նիւթին : Լուրջ ձեւ մը առ-  
նելով հարց կուտայ .

— Արդեօք կարո՞ղ եմ հասկնալ թէ ի՞նչ նպատակ կը հետապնդէ  
ձեր կաղմակերպութիւնը :

Տօքթէօրը կը պատասխանէ անայլայլ .

— Մարդկային շատ բնական պարտականութիւն մը , բանական  
եւ արդարացի :

— Բայց դուք՝ ինձի զրկած նամակնուղ մէջ այնպիսի նիւթեր կը  
շօշափէք , որոնք քաղաքական հանգամանք ունին : Ազա նամակ մը  
կը յանձնէ Սմբատին բսելով — ինդրեմ , անդամ մը բարձրաձայն  
կարդացէք ասիկա :

Տօքթ . Սմբատ նամակը կ'առնէ եւ կը սկսի կարդալ .

— « Ասւրիոյ , Պաղեստինի եւ Միջազետքի փոխարքայ եւ լիազօր  
հրամանատար , վսեմաշուք ձէմալ փաշային

« Վսեմաշուք փաշա ,

« Հայ Փետային է որ դժոխքի խորէն քեզ կը դիմէ , հաւատալով  
որ՝ թուրք ազգին մէջ եթէ կայ անհատականութիւն մը , որուն Հետ



կարելի է անկեղծօրէն խօսիլ եւ հասկցուիլ, այն ալ դուք էք· դու'ւք,  
որ դերման կաշառքներէն եւ փառքերէն չըլացաք, կարողացաք պահել  
անկեղծ հայրենասէրի մեծութիւնը, ցցուեցաք ոճրագործներու դէմ,  
որոնք Զեր ծովային ընդէ. հրամանատարի իրաւասութիւնը աննկատ  
առնելով, Սեւ ծովեան հրդեհի ազդանշանը տուին, պատերազմ ստեղ-  
ծեցին ի վնաս միլիոնաւոր օսմանցի հայրենակիցներու կեանքին:

« Այսօր բովանդակ Թուրքիան դժոխ մըն է դարձեր, ոճրագործ  
եւ եղեռագործ քլիքի մը հրամանին տակ

— « Ոճրագործ եւ եղեռագործ քլիք »,

« Զեր խօսքն է այս, փաշա՛, արտասանուած Թօվի-դարուի պա-  
լատին մէջ, «Փօն»երու մասնակցութիւնով գումարուած այդ ժողո-  
վին մէջ, ուր Զեր վրէժխնդիր եւ արդար նետը վրիպեցաւ, բայց  
ապագայ պատմիչը հպարտութեամբ պիտի յիշէ Զեր բողոքը, ընդ-  
վկումն ու ցասումը :

« Փաշա՛, ձէմալէն ընդմիշտ օծիքնին ազատելու, համար, զայն  
փոխարքայ եւ ընդհանուր հրամանատար կարգեցին այս շրջանին եւ  
Արդ բանակին: Իրականին մէջ՝ Զեր թշնամին այդ ճամբով Զեր ան-  
կումը պատրաստել կը ցանկայ: Այդ կնվերին գործն է. ցնորական  
և կեղծաւոր կնվերին, որ ըսած է Հայտար փաշայի կայարանին մէջ,  
երբ Զեր հրաժեշտի ճառը խօսած էք. — «Ան չի դիմեր թէ ո՛ւր կ'եր-  
թայ, անոր դատաստանը ես պիտի տեսնեմ, անոր կուրծքին միտւե-  
լիք զնդակը՝ ես է որ պիտի արձակեմ »:

« Հայ ժողովուրդի միակ բարեկամը, զգո՛յշ. վտանգ կը սպառ-  
նայ Զեղի, թակարդ կայ Զեր առջեւ: Մեղ համար նուիրական պար-  
տականութիւն կը համարենք հսկել Զեր ազնուութեան եւ կը ինդրենք  
որ՝ Շանթ բանակի հրամանատարութիւնը ուրիշին ձգէք, անոր  
պարտութիւնն ալ կնվերին ձգելով :

« Կը թախանձենք միաժամանակ որ, կոտորակուած հայութիւնը  
Զեր հովանաւորեալ շրջանին մէջ հաւաքուիլ թոյլատրէք, որպէսզի  
կարողանայ մի քիչ շունչ առնել այսքան արիւնյեղութիւններէ վերջ:

« Այս յոյսով եւ հաւատքով միշտ աղօթելով Զեր կեանքին համար  
Յարդանօք՝ « Սեի ԹԱԹ »

Փաշան հարց կուտայ.

— Բարեկամ՝, ո՞ր աստիճան ստոյդ է կնվերի թշնամական խօսքը  
իմ հասցէիս, չօշափելի փաստ ունի՞ք:

— Այո՛, փաշա՛, դուք կրնաք ճշմարտութիւնը պահանջել քոլոնէլ  
Փօն Վայթմանէն՝ որ Զեր հրամանին տակ կը ծառայէ, եւ որ ակա-  
նատեսը եղած է Հայտար փաշայի կայարանին մէջ:

Այս բացատրութեան վրայ՝ ձէմալ փաշա կը գունատի. ոտքի կը  
ցատկէ եւ կը սկսի չղայնոտ երթեւեկել. ապա դանալով Տօքթօրին  
կ'ըսէ.

— Արդէն Փօն Վայթմանն ալ՝ որ մը ինձ ըսած էր որ, ինձ

դաղտնիք մը ունէր յայտնելիք, եւ դեռ մինչեւ այսօր ալ չէ յայտնած անպատճառ այս խնդիրը ըլլալու է:

Սմբատ օգտուելով առիթէն կ'ըսէ.

— Փաշա՛, քանի որ ակներեւ է վտանգը Զեր զլսուն, չէ՞ք խորհիր որ պէտք է միջոցներ ձեռք առնել վրիպեցնելու համար այդ դաւադրութիւնը:

— Բարեկամ, ատոր համար՝ ևս հաւատարիմներու պէտք ունիմ հստեւարար կրնա՞ք ըսել թէ՝ այդ ուղղութեամբ որքա՞ն օգտակար կրնաք ըլլալ:

— Մահուան գիտակցութիւնը ունեցող, փոքր հարուածով հսկայ կաղնիներ տապալող ուժ մը ունինք:

— Զեր պատասխանները, սիրելի բարեկամ, ինձ հիացում կ'աղդեն: Արարիս կոչուած այս խառնարանին մէջ՝ ի՞նչ կոուի ուժ կարող էք ներկայացնել, որպէսզի ևս ալ ըստ այնմ ծրագիր մը կազմեմ:

— Մենք պէտք չոնինք հսկայ ուժերու՝ Թուրքիոյ պարտութեան համար, ոչ ալ ներքին արինյեղութեան կարիքը ունինք. յաղթական զինուորական ուժը դուրսէն է որ պիտի դայ:

— Դուրսէ՞ն, ևս յոյս հայկական ուժերու վրայ դրած էի:

— Այո՛, փաշա՛, հայկական ուժերը՝ իրենց հրաշքը պիտի դործեն այս առթիւ: Չէ՞ք զիտեր որ հայկական լեզունները ի՞նչ հերոսութիւններ կը մղեն ճակատի վրայ:

— Չէի զիտեր:

— Խնդրեմ, փաշա՛, Զեր ցանկացած ուժը ի՞նչ բանի համար կ'ուզեք գործածել. բացայայտ կերպով պարզեցէք Զեր մտածումը՝ ի՞նչ որ ալ ըլլայ, քանի որ անկեղծ յեղափոխականի մը զէմ կը դանուիք, որուն սիրու դուն է նաեւ Զեր ոսոխին՝ ինվեր-թալաաթքիքին:

— Կը հաւատամ, հայ Փետայիին խօսքը վճիռ է, եւ ևս վստահութիւն ունիմ անոր: Զինուորական այդ ուժը ևս կ'ուզեմ գործածել պարտուած թուրքիոյ վրայ, ստեղծուելիք հայկական անկախութեան համար:

— Փաշա՛, Զեր անսպասելի առաջարկով շփոթութեան մատնեցիք զիս, որու մասին այս կամ ոչ ըսել՝ իրաւասութենէս զուրս է, հետեւարար թոյլ տուէք որ Հարցը ներկայացնեմ իրաւասու մարմնոյ առաջ:

— Զեր իրաւունքին մէջն էք. այսուամենայնիւ նկատի ունեցէք երկու բան —

« Ա. — Ես ալ կ'ընդունիմ որ հայկ. հարց մը զոյութիւն ունի եւ միջազգայնացած է. բայց այդ ազգերը՝ միշտ ընդունած եւ վաւերացուցած են միայն այն անկախութիւնները, որոնք ինքնիրմով կազմուած ուժ մը ներկայացուցած են եւ ըստ այնմ ներկայացուած են: Ինչո՞ւ բառած է քէ՝ « անկախութիւնը չի տրուիր այլ կ'առնուի »:

« Բ. — Միշտ՝ իմ զիրքս ալ նկատի ունեցէք, ինչպէս ևս ունիմ

ձերինը՝ որ նոյնքան վասկուլ է, այսինքն՝ բացարձակ գաղտնապահութիւն»:

— Համաձայն եմ, կը յայտաբարէ թժիշկը:

Խօսակցութեան նիւթը կը փոխուի: Փաշան խօսք կուտայ բարւոքել տարագիր հայութեան վիճակը: Միասին ճաշելէ վերջ, փաշան կուղղուի կայտան՝ մեկնելու համար դէպի իր կեդրոնատեղին՝ Դամակոս, իսկ թժիշկը իր զործին՝ յազբական հաւատքով տողսրուն:

Քանի մը օր վերջ փաշային խօստումը իրականանալու փուլին մէջ կը մտնէ. Հայերը անոր սահմանին մէջ տեղաւորուելու եւ ապւուսի հոգերով զրագուելու ազատութիւն կը ստանան:

Աչա թէ ինչո՞ւ եւ ի՞նչպէս բարւոքուեցաւ Սուրիա ապաստանող սարագիր հայութեան վիճակը, ինչ որ անուրանալի է:

Միջագետքի եւ Պաղեստինի մէջ՝ թուրք բանակին անյաջողութիւնը ձէմալի վերագրելով, ինվեր ինքը կը ստանայ այդ ճակատին պատասխանատուութիւնը «Ճանթ բանակ» անուան տակ:

Հետեւաբար ձէմալ փաշա կը կորսնցնէ իր հանգիստն ու քունը. կը զգայ որ ինվեր՝ իր երդումը զործագրելու ճամրուն վրայ կը ըստուի յանձինս իր կենանքին. առ ի նախազդուչութիւն՝ իր խոհարարը (Մեծ Նոր-Գիւղցի Կարապետ Բոչարեանը) կուղարկէ Հալէպ, Տօքթ. Սմբատի մօտ, ինդրելով նոր այցելոթիւն մը:

Սմբատ Դամակոս համանելով կունենայ երկրորդ տհասակցութիւն մը, ուր ձէմալ յայտնելով ինվերին զալուստը կը լսէ.

— Որքա՞ն ուրախ եւ երջանիկ պիտի զգամ ինքինքս, տեսնելով Հայաստանի մը անկախութիւնը:

— Ես ալ նոյնքան երջանիկ պիտի զգամ ինքինքս, զձեզ տեսնելով այդ Հայաստանի դահուն վրայ, որուն արժանի էք:

Փոխարքան կը հրճուի եւ աչքերը ուրախութեան արցունքներով կողովուին. — Աստուծմով, Աստուծմով կրկնելով: Ազա Տօքթէօրին զանալով կ'լսէ.

— Ինվերի զալուստով արիւն կը հոտի. կամ իմս է, կամ անորը: Կուղէ՞ք որ Պոլսոյ մէջ ձեր ձախողած զործը, հոս իմ պաշտպանութեանս տակ՝ յաջողութեամբ զլուխ հանէք:

— Այս, փաշա՛, Սելանիկի համագումարով՝ մենք ինվերը սպանենել ուղեցինք փրկելու համար հայութիւնը, իսկ այսօր՝ անոր բեկորները միայն մնացած են: Փաշա՛ս, այսուամենայինիւ, մենք պիտի չթողունք որ՝ ինվերը Զեր վրայ ձեռք բարձրացնէ զուք մեղի օգնեցէք, մենք կարող ենք զայն պարտութեան եւ փախուստի մատնել:

— Ի՞նչպէս, ի՞նչ միջոցով, բոէ՞ք, ձեզի հետ եմ:

Բժիշկը կը ներկայացնէ Հետեւեալ ծրագիրը —

Ա.) Ազատ ճամբար տալ՝ որ ինվերը մտնէ իր յարձակողականին:

Բ.) Բանակին մէջ յառաջացնել քայլքայում:

Գ.) Թշնամի հրամանատարութիւնը տեղեակ պահել յարձակողա-

կանի ծրագրին, զինուորական որակին եւ քանակին. որով էնվերի պարտութիւնը կատարեալ կ'ըլլայ:

Փաշան կը համաձայնի վերոյիշեալ ծրագրին եւ կը սկսի գործի. «Նուիրեալներ»ու չորս լնկերներուն երթեւեկութեան ազատ թուղթ կը արուի, «բոնցմով թշնամին տեղեակ կը դառնայ էնվերի ուազմամակատի բոլոր զաղանիքներուն. իսմայիլական հաւատարիմ տեղացիներէ, որոնք թուրքին սիերիմ թշնամիներ են, առանձին խումբեր կը կազմէ, արագահարուածի մասնադիտութեամբ կը զինէ ու կը մարզէ եւ կ'ուղարկէ ճակատ, պատուիրելով որ պատեհ առթիւ իրենց զէնքերը զարձնեն էնվերի հաւատարիմ զինուորներուն եւ ճակատը խուճապի մատնել աշխատին:

Վերոյիշեալ թակարդներով էնվերի Շանթ բանակը շանթահարսւեցաւ եւ կարճ ժամանակի մէջ՝ լեզապատառ փախուստի մատնուցաւ:

Տօքթ. Սմբատ՝ որ ծպտեալ զեկավարներէն էր նախապատրաստուած իսմայիլական արագահարուածներու, կոռուի տաք միջոցին կը վիրաւորուի եւ ուազմադաշտը կը մնայ, եւ հետեւաբար զերի իրնալով Փորթ-Մայիսի հիւանդանոցը կը փոխադրուի՝ զարմանուելու համար: Զօր. Ալէմպի տեղեկանալով Սմբատի իսկութեան եւ դործունշութեան, չքանչաններով կը վարձատրէ զայն:

Յասմիկ եւ էսմա ալ նոյնպէս ազատուած ըլլալով կը դանուին Փորթ-Մայիս: Սմբատ կը ճանչնայ զանոնք իր պատգարակին մէջէն, ու կը զոչէ. — Յասմիկ, էսմա, որոնք կ'ուղղուին դէպի ճայնը, բայց չեն ճանչնար:

— Յասմիկ չճանչցա՞ր Սմբատկ, կը կրկնէ վիրաւորը խուլ ճայնով մը, եւ դէպի աղջիկներու երկարելու ճիգ մը կ'ընէ:

Յասմիկ դարձեալ ես կը դառնայ եւ իր ուշադրութիւնը կը լարէ դէպի ճայնը: Ի վերջոյ խոր նայուածքները կը ճանչնան զիրար: Տարարախտ Յասմիկ՝ կայծակնահար, ճիչէ աւելի ողը մը արձակելով կը փաթթուի անոր, ուրախութեան եւ տրամութեան արցունքները կը խառնուին իրար:

Ապա Սմբատ կը փոխադրուի Ալեքսանդրիոյ հիւանդանոցը, ուր իր վիճակը ծանրանալով կը մահանայ, Յասմիկի խնամքին եւ բազուկներուն մէջ:

Յասմիկ այսպէս իր հերոս սիրելին կորսնցնելէ վերջ, ինքը կը ծուուի դարձեալ հայ ազատագրական գործին, Արարիոյ աւազուտներուն ցիրուցան մոլորուող եւ տոչորուող իր արենակիցները հաւաքելու համար:

Յասմիկ եւ էսմա որ ազատուած էին Գերմանացիներու միջոցաւ, Ամանոսէն Պոլիս տարուող Զէյթունցի Արթինի զոհողութեամբ, այս օրերուն զարձեալ կը ծանօթանան իրարու:

Զէյթունցի Արթին սրառվ կը սիրէ Յասմիկը, որուն մէջ կը մխար դեռ կսկիծ իր քաջ նահատակ Տօքթ. Սմբատին, որով՝ Արթին կը խորհի նախ յայտնել իր մտածումը Յասմիկի մօր՝ այրի Տիկին Արշալոյսին, եւ անոր միջոցաւ ստանալ հաւանութիւնը իր փափաքին:

Երեքն ալ զիրար գերազանցող հայրենասէր տիպարներ էին. Հետեւարար ոչ մէկ դժուարութիւն անհամաձայնութեան:

1918ի աշունը երանութեան եւ երջանկութեան օրեր կը դառնան Յասմիկի եւ Արթինի համար, որոնք խոսում կուտան իրարու. Հետեւարար Սեպտեմբերի վերջին կիրակին, Առանայի մայր եկեղեցւոյ մէջ կը կատարուի անոնց պասկի արարողութիւնը:

### ԱՄԱՆՈՍԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ

Ամանոսի (Կապուտակ լեռան) խումբը կը բազկանայ 52 հոգիէ, որոնք մեծ մասով Քէլլէրցի, Հասանպէյլիցի, Ձենտըճաղցի եւ Զէյթունցի քաջիր էին, խմբապետութեամբ Յակոբ Չավուշի, Աւետիս Աղայի եւ Արամ Չավուշի, որոնք բոլորն ալ Թուրքի զուլումէն եւ զանակէն ճողովրած, լեռ բարձրացած էին, յանուն դոյամարտի, նողատակ ունենալով ոչ միայն փրկելու իրենց կեանքը դահիճներու ձեռքէն, այլ եւ օգտակար դառնալու, մահուան անդունդը քաշքուող լրենց հայրենակիցներու:

Կարճ ժամանակուան մէջ անոնք զինուելով եւ փորձառու դառնալով կը սկսին սոսկում պատճանել հայակեր դահիճներուն եւ թքական կառավարութեան:



ԱՄԱՆՈՍԻ ԳՈՅԱՄԱՐՏԸԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ  
Աւետիս Աղայի, Յակոբ Չավուշի և Արամ Չավուշի դեկապարութեամբ

Անոնց մարդկային արժէքը աւելի կը բարձրանայ՝ ձէմալ փաշայի մօր հանդէպ ցոյց տուած ասպետութեամբ։ 1916ի Յունուարին, Հասանպէլլիքն վեց մզոն հեռաւրութեան վրայ, հայ մարտիկները կը հանդբաղին կառքի մը, որուն մէջ կը հասդչէր կին մը երկու գինուորներու պաշտպանութեան տակ։ Մերոնց երեւումով, թուրք պահապան զինուորները զէնքերնին նետելով կը փախին, անպաշտպան ձգելով թուրք կինը, որ սարսափահար՝ կառքէն վարէինէ, հայդուկներուն առցեւ ծունկի կուգայ եւ կ'ազաչէ որ իր կեանքին խնայեն, միաժամանակ անոնց առջեւ կը նետէ թղթադրամներու արցակներ։

Աւազակ կարծուած հայդուկները կը ժպտին, որոնց գլխաւորը դրամները հաւաքելով կը մօտենայ կնոջ, կը յանձնէ անոր, դարձեալ կառք կ'առաջնորդէ եւ ճամբու կը զնէ բարի յաջողութիւն մաղթելով։

Սոյն վէհանձնութեան առաջ, կինը զարմացած կ'օրհնէ եւ կ'ազօթէ առողջութիւն մաղթելով։

Կառապանը որ իսլամացած հայ մըն էր Սարդիս անունով կ'ըսէ։

— Տղա՛ք, լաւ բան մը ըրիք, այս կինը ձէմալ փաշային մայրն է։

Ճանապարհին Սարդիս՝ փոխադարձարար հայդուկներու մասին ծանօթութիւն կուտայ թուրք կնոջ։

Ճէմալ փաշա չափազանց կը զգացուի հայ Փետայիներուն աղնուութիւնն եւ Սարդիսի միջոցաւ յանձնարարութիւն մը կը դրէէ անոնց բակնով։

— Պետութեան շարժումներուն արգելք չըլլալ. կառավարութիւնը չըրացնեցնել. Ամանսոսի լեռները թող ձեր ասպասարանն ըլլայ։

Ստուգապէս անկից վերջ ոչ մէկ զինուորական ուժ չի դրկուիր անոնց վրայ։

Բայց ճէմալն ալ ունէր իր հակառակորդները, ինչպէս Թալէաթն ու ինվերը եւ անոնց հաւատարիմ գործակիցներ։

Այս վերջիններէն՝ իզէթ եւ իրարահիմ պէյիերու զօրամասը, զօրացած կամաւոր խուժանով մը՝ շարժիլ կը սկսի դէպի Ամանոս. Սարվանլըյէն, Զօլաքըյէն, Հասանպէլլիէն եւ Իսլահիէյէն կը յառաջանան, կը պաշարեն լեռը երեք կողմէն, չորրորդ կողմէն կէօք Բունարի դիրքն ալ ձգելով զերման զօրամասի մը։

1916 Փետրուար 24ի առաւօտեան՝ թրքական լեռնային թնդանօթները կը սկսին զոռալ։

Երեք խմբապետները պազարիչնութեամբ՝ իրենց ուժերը կը բաժնեն երեք դիրքերու վրայ եւ կը սպասեն զարանակալ, որպէսզի արձակուած փամփուշը իր նպատակին հասնի։ Յակոր Զավուշ թելադրելով ըլլալ հանդարտ, ինայող եւ նշանառու, համազարկի հրամանը կ'որոտայ։ Հայդուկներու յանկարծակի կրակի տակ, թըշնամին կը սկսի տերեւի պէս թափիլ. մոլեռանդ խուժանն ու թուրք զինուորը սարսափի կ'ենթարկուին. հակառակ հրամանատարներու

իրախոյսին, ընկրկումը կը սկսի թշնամի շարքերուն. ամէն մէկ զինուոր իր կաշին փրկելու համար կը կծկուի քարերու ետին. իրիկուան դէմ թնդանօթներն ալ կը լոեն. մութը կը կոխէ եւ լոռութիւն կը տիրէ:

Թուրք հրամանատարութիւնը տեսնելով որ իրեն սուղի պիտի նստի, կը մտածէ խորամանկութեան գիմել. հայ պատգամաւոր մը կը դրկէ մերոնց, որ երբ հայ դիրքերուն կը մօտենայ կ'ըսէ.

— Հայրենակիցներ, ես ալ Հայ եմ, մտիկ ըրէք ինծի: Կայսերական ազատութիւն չնորհուած է ձեզ, եկէք յանձնուեցէք:

Մերոնց կողմէ ոչ մէկ պատասխան, բացի հետեւեալ երգէն.—  
Ես հանեցի սուրս պատեանէս,

Արտասույնով օծեցի.

Տրումած անուշ սիրականիս,

Ես իմ ողբս կարդացի... եւայլն:

Ապա հարց կուտան.

— Հէ՛յ բանրեր պարոն, հասկցար մեր երգին բառերը. եթէ Հայ ես, այս երգէն տուն մըն ալ զուն երգէ:

Բանրերը կը սկսի երգել.—

Զեյրուցի ենի, ժայռի ձագ ենի,

Կը բռչինի մինի սարէ սար,

Ուր որս զնինի կը բզիսինի,

Ու յօշունի շարաջար:

— Բանրե՛ր, այժմ կարող ես դալ կը յայտարարեն:

Բանրերը կը ներկայանայ խմբապետին եւ կ'ըսէ.

— Այս մարդիկը միմիայն անձնատուութիւն կ'առաջարկեն.

մնացեալ խոստումները կեղծ են եւ ձեզ խարելու կը ծառայեն: Այսօրուան կոիւը հրաշալի յաղթանակ մըն էր ձեզ համար. Թուրքերը մեծ կորուսա ունեցան. հրամանատարները սաստիկ կատղած են. հաշտութեան առաջարկը՝ պարզապէս ձեզ թակարդը ձգելու համար է: Կոիւը շարունակելու բարեյաջնողութիւն մաղթելով եւ ցտեսութիւն ըսելով ետ կը վերապահայ:

Յաջորդ առաւօտուն կոիւը կը վերսկսի, սակայն նախորդ օրուան ուժգնութիւնը չունենար. որովհետեւ թուրք զինուորն ու խուժանը իր ստացած սարսափով կը դողայ: Իսկ մեր խմբապետները աւելի ոպեւրուած կը սկսին թշնամին շփոթեցնող ուազմավարութիւնը սաստիկացնել, պաշարողները յուսալքել:

Թուրքին թնդանօթը կրկին կը սկսի որոտալ, որ մեծ յարձակողականի մը աղդանչանը ըլլալը կ'ապացուցանէ: Հայերը զանոնք թակարդը ձգելու համար գարձեալ լուռ կը մնան: Թշնամին աւելի ուժ սուած՝ դիրքերէն զուրս զալով կը սկսին դրոհ տալ:

Այդ ժամանակ մեր խմբապետները համազարկի հրամանը կը դուռան: Այս անակնկալը սարսափի կը մատնէ թշնամին. անորոշ

կոիւը զարձեալ կը շաբունակուի մինչեւ իրիկուան, զարձեալ մեծ  
կ'ըլլայ թուրքին կորուստը, իսկ Հայերը ոչ մէկ զոհ չեն տար չնոր-  
շիւ իրենց դիրքերուն:

Ահաւոր կոիւը սակայն՝ երթալով ճակատագրական կը զաւնայ.  
Բշնամի նոր ուժերու յաւելումով: Հետեւարար՝ Յակոր Զավուշ կը  
յայտարարէ.

— Տղե՛րք, պէտք է նահանջել:

Չորս հոգի յետսապահ կը ձոք թշնամին զբաղեցնելու համար,  
իսկ ինքը միւս ուժերը հաւաքելով քաշուելու հրաման, կուտայ:  
Վլէժինգիր մարտիկները կը ձայնեն. — Ո՛չ, պարոն խմբապետ, թո-  
ղէք որ մեր ցեղին հաշիւները մաքրենք այս զազաններէն, կուրծք  
կուրծքի:

Այդ ժամանակ Յակոր Զավուշ եւս աւելի ուժ առնելով կ'ողեւոր-  
ուի եւ կը հրամայէ.

— Առաջին տասնեա'կ, ոռումքերը պատրաստ՝ հետեւեցէ՛ք ինձ,  
չինչեւ հոն՝ ուր ես կանէ կ'առնեմ:

Սողոսկելով կը սահեն սարն ի վար, ճիշդ թշնամի դիրքերուն  
առջեւ կանդ կ'առնեն: Յակոր Զավուշ, իբր վերջին հրաման կը զոռայ.  
— « Ծումքերը պատրաստ, կը ա'կ... »

Ահաւոր կ'երլայ անոնց պայթումը. յեռ ու ձոր կը սարսուայ.  
Թշնամին անակնկալի եկած կը շամի եւ կը կծկուի դէպի ետ:

Անձնուրաց տասնեակը դարձեալ նախկին դիրքերը կը բարձրա-  
նայ, ուր Յակոր Զավուշ կը յայտարարէ.

— Այժմ նահանջ՝ քանի թշնամին մեր ոռումքերու ասրսափուն է  
չշմած, առիթէն օգտուինք հեռանալու. խմբապետ Աւետիս Աղան եւ  
Արամ զիտեն թէ ձեղ ո՞ւր պիտի առաջնորդեն, իսկ ես՝ Տէվէ Ու-  
չուրումի սարաւանջը բանող եւ ձեր նահանջը ապահովող քաջերուն  
մօտ պիտի երթամ. երթաք բարով. ցտեսութիւն, ըսելով կը բարձրա-  
նայ դէպի Տէվէ Ուչուրում, առանց ետին նայելու:

Ծումքերու հարուածներով՝ թշնամին կը զզայ հայդուկներուն  
մապրութիւնը՝ նահանջը, որով առանց վայրկեան կորսոցնելու  
կ'ուղէ զանոնք հետապնդել՝ նոր ոսպմավարութեամբ մը: Մինչ Ծուրք  
ճակատը ընդհանուր կրակ կը բանայ, տասնեակ մը կը յառաջանայ  
դէպի Տէվէ Ուչուրումի բարձունքը: Հինդ նուիրեալներու կացու-  
թիւնը կը սկսի յուսահաստական գառնալ. փամփուշտը կը սպառի,  
իրենք կը յոդնին. որով՝ իրարու ետեւէ կը սկսին իյնալ, ինչպէս  
ուրիշու առիծ Յակոր Զավուշ Հասանպէյլիցի Գարեգինը, Քէլլէրցի  
Սարգիսը, իսկ Հասանպէյլիցի Բարսեղը՝ իր կոնակը առնելով վի-  
րաւոր Շաւարչը (Զէնկիլլրցի) կ'անհետանան անտառին մէջ:

Հայոց դիրքերը կ'անցնին թշնամւոյն ձեռքը, երեք նահատակնե-  
րով. հետեւարար Հայ Հայդուկները կը պարտուին երեք կորուստով,  
իսկ թշնամին 314 կորուստով: Այսպէս կը վերջանայ Ամանոսեան

**Պոյամարտականներու փառաւոր ճակատամարտը:**

Աւետիս Աղան՝ նահանջող խումբը կը հասցնէ ապահով սարեր, կը միսիթարէ զանոնք եւ կը խրախուսէ որ՝ միշտ հաւատքով եւ քաջ մնան, որովհետեւ գեռ նման փորձանքներ շատ պիտի ունենան դիմաղրելիք: Այդ շրջանին է որ անոնք այցելութիւնը կ'ունենան՝ գերժան զնդապես Հօֆմանի եւ բժիշկ Քոսմանի, Խարբերդցի երկու հայ Երկրաչափներու հետ, որոնք խմբապետներու ձեռքերը սեղմելով հարց կուտան.

— Պարոններ, զո՞ւք էք որ այս ասրերու վրայ այսքան ասրսափ կը տարածէք, այս խեղճուկ միջոցներով եւ տարազով:

Աւետիս Աղա կը պատասխանէ.

— Այո՛, պարոններ, թիւով եւ երեւոյթով խեղճուկ ենք, բայց որտով՝ շատ քաջ եւ անվախ:

Գերմանացին կը ժպտի եւ կը համբուրէ երկու խմբապետները եւ հարց կուտայ.

— Պարոն խմբապե՛տ, խնդրեմ ճշմարիտը ըսէք, ինչո՞ւ այսովէս լեռ բարձրացած էք եւ օրինաւոր կառավարութեան դէմ զէնք կը շարժէք:

Աւետիս Աղա կը պատասխանէ.

— Նստինք քիչ մը, սիրելի հիւրս, և ես պարզեմ ատոր պատճառը:

Ծառի մը կոճղին վրայ նստելէ վերջ՝ այսպէս կ'արտայայտուի խմբապետը.

— Պարոն գմդապե՛տ, Թուրքիոյ մէջ օրինաւոր կառավարութիւն գոյուրին չունի. հոս բիրտ ուժն է որ գոյուրին ունի, մանաւանդ Հայոց հանդէպ, որ վճռած է բնաջնջել Հայը անմարդկային գաղանութեամբ:

Այժմ իբրեւ փաստ, պատմեմ ընտանիքիս գլխուն պայրած գուլումը, որ հայ ազգին գլխուն պայր-ող ընդհանուր գուլումին մէկ մանրանկարն է. հետեւարար պատմութիւնն Հայուն պատմութիւնն է:

Այս երկրին մէջ մենք քրիստոնեայ հաւատենով սնած, ներելու, սիրելու եւ աշխատելու հաւատենով էինք տոգորուած, ինչ որ այս վայրենի եւ բարբարոս, մոլեռանդ քուրք ժողովուրդին եւ դեկավաներուն համար անիմաստ էր, որոնց մոտածումը՝ թալանը, կողոպուտը ու զարգն էր միայն, եւ երբեք բարի զգացում եւ աշխատանք, որոնց զոհ գնաց՝ տասնթվեց տարեկան եղբայրս, բռնարառուելով եւ սպաննուելով խէնէշ, սրիկայ ու բարբարոսներու կողմէ: Մերունի հայրս՝ ի զուր բափառեցաւ, քաղաքէ քաղաք, դատարանէ դատարան, արդարութիւն եւ պատիժ փնտուելու համար ոնքազործ-ներուն:

Հօրս բացակայութեան՝ նոյն բարբարոսները զիշերով մեր տունը մտնելով, մայրս ալ փախցուցին եւ տարին գիւղէն դուրս, լկեցին եւ խոշտանգեցին: Խեղն կինը՝ նակարին խուած մուրէն խենքեցած,

փոխանակ տուա դառնալու, նախապատիւ համարեց մահը եւ ինք-  
զինքը գետի հոսանքին յանձնեց, վերջ տալով նաեւ իր կեանքին:  
Հայրս՝ դարձեալ ի զուր վազեց աստ ու ամդ, երկու ոնիրներուն  
արդարութիւնը գտնիլու համար, բայց ի զբ'ւր:

Կը լոէ հայդուկը պահ մը, որովհետեւ կը զգայ որ, յուզումէն  
կոկորդը կը ճմշուի, յանուն իր եղբօր եւ մօր ուրուականներուն. կը  
ծածկէ զէմքը:

Քիչ վերջ՝ դարձեալ վեր առնելով իր զլուխը կը յայտարարէ.

— Պարոն զնդապի՛տ, երէ դուք իմ տեղս ըլլայիք ի՞նչ կ'ընէիք:

— Դատաստանը իմ ձեռքովս կը զործադրէի, կ'ըլլայ գնդապետին  
վատասսիանը:

Աւետիս Աղայի զէմքին վրայ իմաստալից ժպիտ մը ցոլանալէ  
վերջ կ'աւելցնէ.

— Այդ օրէն ասդին, հայրս եւ ես զենքին փարեցամք եւ դարձանք  
ասպատակներ, «օրինաւոր» քուրք կառավարութեան դէմ. լեռնէ լեռ,  
սարէ սար, երեսուն տարիէ ի վեր կը քափառինք, զրկուած քաղա-  
քակրութեան լոյսէն ու քարիմէն, տաժանակիր կեանքի նամրով:  
Կոռիցամք ոնբազործներու, ժամտարմաններու եւ զինուորներու դէմ.  
Զրով մեր եւ քուրք պետութեան մէջ զոնուող խրամատը աւելի  
քացուեցաւ, մեզի բախտակից հայ քաջեր եւս եկան միացան մեզ, եւ  
քարձանք արհեստով ըմբուռներ:

Պարոն զնդապի՛տ, կը վատահեցնեմ ձեզ որ, մենք խղնի խայր-  
պատճառող որեւէ արարք չենք զործած. կոռուած ենք միմիայն անոնց  
դէմ, որոնք սպաննելու եւ զարմնելու զործով են զրազուած:

Մենք, մեր ապաստան լեռներու եւ անտառներու մէջէն, անձկա-  
նօֆ տեսանք մեր ցեղին տառապանքն ու ջարդը, որոնք տեղի կ'ունե-  
նային՝ «օրինաւոր» կառավարութեան ծրագրային նշդութիւնովը:

Այս՝ Հայր խարուեցաւ եւ զարդուեցաւ, որովհետեւ մեր հասկր-  
ցած պետական օրէնքին հաւատացող մըն եր:

Ի վերջոյ ատոր համար եր որ՝ ամ դարձեալ խարուեցաւ եւ աժան  
զոհը դարձաւ 1915ի ահուելի եղեռնին, որ դիւային ծրագրի մը համե-  
մատ տեղի ունեցաւ — ԽՍՊԱՌ ՇՁՆՉԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՒԹԵԱՆ:

Գնդապետին երկար պատմեց ջարդերու եւ զոյամարտներու մա-  
սին, թէ ինչպէ՞ս իր Հայրն ալ Ֆընտրճադի զոյամարտին զոհ գնաց,  
եւ կրկնեց.

— Պարոն զնդապի՛տ, դուք որ քաղաքակրութ երկրի մը զա-  
ւակներն էք, ըսէ՛ք, պետութիւն եւ օրէնք կա՞յ այս երկրին մէջ. պե-  
տութեան դէմ դաւանանութիւնն է մեր այս արարքը, որ չմեռնելու եւ  
ապրելու մարմաջով միայն կը տապկուինք, եւ կամ կը ճգուինք մահ-  
ուրդը, կիներն ու մանուկները, որոնք՝ կարաւան առ կարաւան  
սպանդանոց կ'առաջնորդուին, անոնց պաշտպան տէրերը, սիրելիները

սարամներով եւ շղթաներով կաշկանդուած դէպի գերեզման առաջ-  
նորդուելէ վերջ :

Թնդապկետը խոր մտածմունքներու մէջ կ'իյնայ, ապա կը խրա-  
խուսէ եւ յաջողութիւն կը մաղթէ, եւ միաժամանակ կը խոստանայ  
իր կարելին ընել իրենց օգտակար եւ օժանդակ դառնալու համար :

Այս տեսութեամբ է որ զնդապետը կը ծանօթանայ մեր հայոցուկ-  
ներուն եւ կապ կը հաստատէ Զէյթունցի Արթինի հետ, որ ի շարս  
սուր լեզուներու, զերմաներէնի ալ հմուտ էր. ի վերջոյ զայն կը  
համոզէ որ՝ իրը թարդման՝ իր հետ մեկնի Պոլիս եւ պաշտօնավարէ  
Լիման ֆօն Զանտէրսի սպայակոյախն մէջ: Վիրաւոր Շաւարչին ալ  
Հարկաւոր վաւերաթուղթեր տալով կէօք Բունարի զերման հիւանդա-  
նոցը կ'ուղարկէ դամանուելու համար:

Այս հանդիպումէն վերջ՝ զերման մտայնութիւնը կը բարելաւուի  
դէպի Հայերը, որոնք նախապէս թուրք համոզումներով տարրեր  
հաւատք մը ունէին «բժրոստ Հայոց» հանդէպ:

Այսպէսով վերոյիշեալները՝ կարող կ'ըլլան ինքինքնին պաշտ-  
պանել եւ տոկալ մինչեւ Միջազետքի դրաւումը Դաշնակիցներէ: Այդ-  
ժամանակ է որ՝ անոնք յաղթական մուտք կը դորձեն հոն, հայութեան  
խանդապառ ցոյցերուն առարկայ դառնալով:

Վերոյիշեալ զլուխի արձանագրութեան համար ուսումնասիրած  
էինք «Կարմիր դրուագնիեր հերոսներու կեանքէն զիրքը, հեղինակ  
Առաքել Քէչեան, հատարակուած ի Ռումանիա, որ քաղուած է զե-  
րակատարներու րերնէն, ինչ որ անուններու եւ վայրերու արձանա-  
գրութիւնը ցոյց կուտան այդ ճշմարտութիւնը:

### ԽՄԲԱԿԱՆ ԵՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՆԻ ՄԸ ՀԱՅ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՆՄՈՅՇՆԵՐ

Մեծ հղեսնի առթիւ տեղի ունեցող զոյամարտները, որոնք  
զանգուածային կերպով անզի ունեցած են վերոյիշեալ կերպով ար-  
ձանագրեցինք: Նոյնողէս անզի ունեցած են խմբական եւ անհատական  
լազմաթիւ զոյամարտներ տաճկահայ տերիտորիայի կամ սպանդա-  
նոցներու զանազան վայրերուն: Անոնց իրը թարդման, զրի կ'առնենք  
քանի մը նմոյշներ միայն՝ հետեւեալ կերպով —

Շաւարշ վարդապետ, Թողաթի առաջնորդը, որ երբ չորս դահին-  
ներու հսկողութեամբ՝ կառքով սպանդանց կ'առաջնորդուէր, հաս-  
կրցաւ իրողութիւնը որ՝ ոչ պատերազմական տաեան կը տարուի եւ  
ոչ ալ աքոր, Ռւրֆա կամ Տիգրանակերու:

Հետեւարար՝ երբ քաղաքէն դուրս հանուեցաւ, եւ քաղաքին վե-  
րեւ գտնուող կամուրջը հասաւ, դիրքը յարմար նկատելով ինքինքը  
յանկարծ կառքէն դուրս նետելով անոր կամարներուն տակ ապաս-  
տանեցաւ, եւ խաչի փոխարէն տասնոց արագահարուածը հանելով

կոուի ճակատ յարդարեց իր ոճրագործներուն հետ եւ նահատակունքաւ:

Թողաթի արթուն եւ քաջ հովիտը իր հերոսական մահով հասկըցնել ուզեց իր հօախն թէ՝ հայոց կեանքը վատանգի տակ է, պէտք չէ ոչխարի պէս սպանդանոց առաջնորդուիլ, այլ պէտք է ակն ընդ ական նահատակուիլ:

Զզիտենք թէ՝ եթէ ոչ ժողովուրդը, զոնէ՝ տարիներէ ի վեր յեղափոխութիւն քարոզած, եւ իբր այդ պատրաստութիւն տեսած՝ կուսակցական զեկավարներէն նմոյշ մը իսկ ինչո՞ւ չերեցաւ, որ «պահպանողական կղեր»էն օրինակ առնելով իր պարտականութեան գլուխը դանուէր, փոխանակ՝ «չքանալու»:

Երբ Թողաթը իր լեռնային եւ անտառուտ դիրքերովն ու յարմարութիւնովը ինքնապաշտպանութեան եւ զոյամարտի լաւագոյն ասպարէզը կը ներկայացնէր՝ քան Շ. Գարահիսարը, Ուրֆան, Վանը, Նոյնիսկ Սասունը:

Այս յիշեր հանրածանօթ «Քէօր օղլու»ն, որ այդ չքանին մէջ դործած եւ հոչակ ստացած է կյազի օժանդակութեամբ, որ Հայմըն էր: Երկրորդ՝ այդ չքանները մեծամասնութեամբ յոյն, հայ, չերքէզ, ալեւի ըլլալով, անոնց օժանդակութիւնն իսկ կարելի էր ասպահովել, տապալելու համար «քաժաննեցն զի տիրեսցէս»ի թուրք բանապետական դարաւոր ոչժիմը, երբ ան առաջին ընդհ. պատելազմի հոգերով էր ծանրաբնուուած:

Օր. Գոհարիկ Մարգարեան Ռւզունլուցի (Եողիաթ) — Երբ Ռւզունլու զիւղը կը զինաթափուի, իր մեծաւորներն ու զէնք բոնով Երիտասարդութիւնը սպանդանոց առաջնորդուելով կ'անէացուին, կարգը կուղայ տկար արարածներուն:

Ռոով՝ գժրախտ առաւտ մը, ժանտարմաները կը չքապատեն զիւղը, զինու եւ խարազանի սպանալիքով ամբողջ բնակչութիւնը ուուրս կը հանեն, դէպի «աքսոր», դէպի Տէր-Զօր, անէացնելու համար, եթէ ոչ թալանի թուրք վոհմակներով ողողուած իր ծննդավայր զիւղը, զոնէ անոր մօտակայ ծանօթ քարայրը, ուր չարաթ մը կարող կ'ըլլայ թաքնուիլ, զիշերը մթութենէն եւ այդիներու թաւուաներէն օդտուելով 300 մեթրի վրայ դանուող զիւղը կը մտնէ, ուտելիք կը ճարէ, ինչպէս նաեւ պահուած սուր (եաթաղան) մը, որով կերպով մը ինքինք զինուած ալ կը զդայ, ի հարկին իր կեանքը թանգ ծախելու համար: Թուրք խուժանին եասկածը արթնալով, օր մըն ալ պաշարելու կ'ելլեն քարայրը բիրերով, կացիններով եւ գանակներով:

Գոհարիկ կը զգայ որ մահու կենաց վայրկեանները կը մօտենան, Հետեւաբար իր ուժերը հաւաքելով եւ սուրը չողացնելով՝ քարայրէն դուրս կը նետուի ու վազրի նման կը յարձակի խուժանին վրայ, որոնք անակնկալի զալով այդ տարօրինակ կին հերոսի առաջ, որ ձեռքերնին կապուած հայ «ոչըսէմ ալայի»ներուն չէր նմաներ, մահու դէմ մահ կը սպասնար: Հետեւաբար՝ ոչ միայն ետ կ'ընկրկին, այլ եւ կը սկսին նահանջել:

Գոհարիկ աւելի ուժ առած՝ կը հասնի ետեւնուն եւ կը սկսի քանի մը հողի դետին փոել, բայց ահա հրացանի զնդակով մը ինքն ալ կը զլառորի մահացու կերպով, յաղթութեան եւ վրէժի ժպիտը դէմքին:

Տեղակալ Մեսրոպ Քաջրերունի (Պուստիցի) — Դիմա՛ցս է ան. ձկուն ու ճարողիկ, թուրք Հետեւակ տեղակալի համալլեստովը:

Հոգաբատ ու քաջազն: Ասպետական կեանքի մը՝ տիրական կեցուածքովը — դեռ շատ երիտասարդ — կենսուրախ արեւ մը:

Մեսրոպ Քաջրերունի՝ բնիկ Բաղէցցի: Հայատիպար ծանօթ Պողոս պէտ Քաջրերունիին անդրանիկ զաւակը: Պատիկ Հասակէն Պոլիս զաղթած, հոն ուսած, հոն սնած: Թուրք Հարպիյէի զինուրական վարժարանին է՞ն փայլուն շրջանաւարտներէն, պահեստիներու մարզիչ ուսուցչի պաշտօնը կը վարէր ձեռնհաս կարողութիւններով: Բնդհանուր աշխարհադզորդ պատերազմին Հետեւակ տեղակալի աստիճանով, Զանաք-Գալէի մեծ կոիւներուն զործոն մասնակցութիւնը բերած, եւ իր դովիլի յանդուզն քաջութիւններովը գընահատանքի արժանացած էր:

Քաջրերունի Զանաք-Գալէի մէջ ծանրօքէն աջ թոքէն կը վիրաւորուի, կ'իյնայ կիսամեռ հիւանդանոց:

Սոյն վասնպաւոր կացութենէն հաղիւ թէ ազատուած, ապաքինման երեք ամիս արձակուրդը Մեսրոպ կ'անցնէ Կ. Պոլիս:

Վրայ կը հասնի չարազէտ զոյժը, զաւառի հայութեան տեղահանութիւնը՝ դէպի՛ սպանդ...: Մեսրոպ այդ պահունայ դեռ իր բաց վիրքերուն կոտտացող կծու ցաւերը, զինքը՝ ներսէն կը յօշոտէր հիմակ աւելի հողեկան զերազանց ցաւ մը, անդարման կարելէր վիշտ մը, որ շիկաթոյր իսրանի մը պէս՝ իր ներսը սկսած էր չենճերիլ...: իր ծնողքին, իր ընտանեկան, որրափայլ նուիրական



Գնախին արմատախիլ խորտակումը, վերխայր Արծած էր իր էռւ-  
թիմը: Զինուորական հնագանդ, կամակոր հոգին ապստամբած էր  
այլեւս . . . :

Մ. Քաջքերունի, այդ միջոցին պատերազմական ատեանին նա-  
խաղահ արիւնարբու գաղանատիպ ինվերին կը յշէ գրութիւն մը  
որպէս բողոքազիք, զնելով անոր մէջ, իր հոգւոյն տրտոնչքն ու  
մըմունջը եւ կուտայ դասը սպառնացայտ — արգարութեան, մարդ-  
կութեան եւ խղճմտանքի բանիմաց օրէնքներուն — չեշտելով  
հետապայն:

«Երէ մեզմէ կը սպասուի մայր հայրենիի փրկութիմը, հապա  
մենք որմէ՞ պիտի պահանջենք մեր ծնողին՝ կեանին, ինչին եւ  
պատուին, անտարկելի ապահովութիւնը, երէ ոչ՝ այն տէրութենէն,  
որուն համար կը կոուիմք . . . »:

Ահա թէ ի՞նչպէս եւ ո՞ր պարագային, Հայը հարկադրաբար ակա-  
մայ յեղափոխական եղած է միշտ . . . :

Բարձրէն եկած հրամանին վրայ Մեսրոպ անմիջապէս կը հե-  
ռացուի Պոլսէն՝ Հսկողութեան տակ առնուած, դէպի՛ արիւնախում  
Մուամմէրին քովը, դէպի Սերաստիոյ Հայերուն գլխաւորագոյն  
պրկանքի գելարանը . . . :

Հայտար Փաշա: Մեկնումի առաջին ազգանիշ: Ու վայրաշարժը  
կը սուլէ խժալուր:

Մեսրոպ հսկողութեան տակ, կառաշարին մէկ պատուհանէն  
դուրս կախուած, անհով, ժպտերեսն կը բարեւէր, զինուորական  
«թէմէննահնեներով . . . իրեն ողջերթի եկտրներուն որոնք տխրադէմ  
սրտերնին դող զինքը կը դիտէին:

Ուղարկներուն մէջն էր, իր ծնողքին կողքին կանգնած, ճիշդ  
դէմը Մեսրոպին սիրեցեալ խօսեցեալը, իր համեստափայլ, մանկու-  
նակ հոգիովը, ամօթի խայծովը շառագնած այտերը, Հայ կոյս մը,  
անունով Մատլէն, արդի ծանօթ զրագիտուէի Մատլէն Եավէրը:  
Մեկնումի երրորդ սուլումը: Հազիւ երեք վայրկեան մնացած եւ ահա՝  
պիտի մեկնէին:

Մեսրոպ զգաց վերստին իր անհպելի, պղատոնական, միւռոն-  
ուած անդրանիկ սիրոյն խտղտումի գերակայ խռովքը իր անեղծ  
ւրտին մէջ . . . Երբա՛լ ու չվերադանալ . . . :

Կը Հասնի Սերաստիա, Հոն դարձեալ պաշտօնի կ'անցնի իր զին-  
ուորական աստիճանի բերմամբ, կը սկսի երեւութապէս իր զործին  
եւ պարտականութեան, սակայն Սերաստիոյ զարհուրելի եղեռնը, որ  
իր աւերը տարածեր էր ամբողջ չրջանները, զաղանութեամբը տեղ-  
ւոյն կուսակալ զաղանարարոյ Մուամմէրի, իրեններուն, Հայ ցեղի  
անպաշտպան եւ անմեղ զոհերու ողջակիզման, բնաշնչման թարմ  
արեան թարմ գոլորշին, կը մթագնէր իր կայծակնացայտ աչերն, կը  
պրկէր իր երիտասարդ անդուսալ սիրտն ու հոգին կը զալարուէր, կը

մռնչէր ինքն իր մէջ: Օր մը զուրս թառաւ վերջնականապէս վանդակէն, իր նման 12 առիւծներու ընկերակցութեամբ, զինուած եւ ուխուած, ի խնդիր իր նահատակ ցեղի վրէժինդրութեան եւ ազատութեան:

Մեսրոպ սարերն էր այլեւս, իր խումբով, իր նմաններով, ինքն էր այլեւս իր աէրն ու տիրականը, կեանքի զնով զէնքն ու թուրը բարձրացուցեր էր իր ցեղի թշնամւոյն դէմ, թէկուզ թէ ահաւոր, բայց ան վճռեր է մնանիլ ազատ, ազատ սարերուն, բաց գաշտերուն, եւ երբեք կապուած, մութ բանտերուն մէջ կամ կախաղանի վրայ:

Այսպէս քանի մը շարաթներ սարսափ սինեց Սերաստիոյ նահանգին եւ օր մըն ալ առիթը յարմար տեսնելով իր ընկերներով ուղղուեցաւ դէպի կովկասնան սահման, պատուել անցնելու համար թուրքուուական ուազմաճակատը: Ծուսական բանակը Երզնկան արգէն դրաւած էր. թուրք բանակի հրամանատար Վէհիս վաշան կեղրոն հաստատած էր Սու Շէհրի:

Մեսրոպ, որ իր խումբով պիտի անցնէր Սու Շէհիրի շրջանով դէպի ուազմազիծ, անծանօթ էր այդ վայրին եւ դիրքերուն, որով տւա՞զ, չկարողացաւ ժամանակին անառիկ բարձունք մը կամ դիրք ուր զրաւել մութին, որովհետեւ գիշերները միայն կը յառաջանային, իսկ ցերեկները, կ'ապաստանէին:

Լոյսը բացուեցաւ, Մեսրոպի խումբը չկարողացաւ հասնիլ լոյսէն առաջ ապահով դիրք մը, որով Սու Շէհիրիի բաց դաշտին վրայ նշմարուեցաւ օր ցերեկով, տեղույն վրայ վխտացող թուրք զինուորներէն:

Վերջին կենաց եւ մահու ժամը հնչած էր. թշնամւոյն հրացանները սկսան որոտալ իրենց վրայ, մեր ֆետայինները մտան դիրքերը, Հայու պատականութիւննին, տղամարդու կորովնին ցոյց տալու համար այդ անհաւասար ուազմալաշտին, թշնամու արագահարուածներն ու թնդանօթներն ալ սկսան որոտալ, գոռալ ու կրակ թափել մեր բուռ մը մարտիկներուն վրայ: Մահը մահ էր, պէտք էր արժեցնել ինքնապաշտանութիւնն ու պայքարը. այդ լիովին կատարեցին Հայ քաջերը տապլտկելով, հուրի, ծուխի եւ թնդանօթի հարուածներով քար ու հողի խմորումին մէջ, խելով բազմաթիւ կեանքեր թշնամու շարքերէն, առանց ընկրկումի մինչեւ որ վերջ գտաւ իրենց փամփուշտն ու կեանքը այդ երկրային դեհենին զարհուրելի դաշտին վրայ:

Լոեր էր վերջնականապէս Մեսրոպի դիրքի որոտը դնդակին ու դուռցն «անինայ զարկէք»ի. խաղաղ դէմքերով, ուրախ աչքերով զիակներ կը հանդստանային քով քովի, լիուլի կատարուած պարտականութեան մը դոհունակութեամբը առլի:

Յարգա՞նք ու պատիւ, հերոսական մահով նահատակուող անուրէք աճիւններնուդ:

Նման հերոսական խումբեր եւ անհատներ բազմաթիւ կերպով՝  
առաջկահայ սպանդանոցներու զանազան շրջանները նահատակուեցան  
հայ հերոսական մահով։ Կը ցաւինք որ բոլորին ալ արժանի յիշատա-  
կութիւնը արձանագրելու կարելիութիւնը չունինք։

Մեծ եղեռնի առթիւ տեղի ունեցած հայ գոյամարտական շրջանը՝  
վերոյիշեալ յիշատակութեամբ կը փակենք, խոնարհելով այն բոլոր  
նահատակներու աճիւններուն առաջ, որոնք ինկան գոյամարտի զա-  
նազան դաշտերուն կամ ձորերուն։

Ներողութիւն խնդրելով այն բազմաթիւ հերոսներէն, որոնք  
մասնակից դարձան վերոյիշեալ կամ մասնակի գոյամարտաներուն, եւ  
որոնց՝ յիշատակութեան արժանի անունն ու գործունէութիւնը  
առանձինն արձանագրելու կարելիութիւնը չունեցանք, նահատակներ  
և հերոսներ՝ որոնք ատամն ընդ ատաման կուտեցան իրենց դահիճ-  
ներուն դէմ։

Սոյն համարակութիւնը՝ ինչպէս զրգի առաջին էջին յիշա-  
տակուած է, թող բոլորին ալ անմահ յուշարձանը դառնայ։

## Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ապրիլեան եղեռնի օրերուն տեղի ունեցող հայկական գոյամարտ-  
ները վերոյիշեալ կերպով է որ տեղի ունեցած են, որոնցմէ եւ ոչ մէկը  
միւսին օկտակար կարողացած է ըլլալ, զրկուած ըլլալով հաղոր-  
դակցական կարելիութիւններէ։

Անոնցմէ եւ ոչ մէկը համազգային կամ կուսակցական նախա-  
պատրաստուած որոշ ծրագրի մը կամ գործունէութեան մը արդիւնքը  
եղած է։

Այդ օրերուն՝ հայ ժողովուրգի անունով Պոլիս կամ կեդրոնական  
քաղաքները նստող, պատիւ եւ ամսական վայելող երեւութապէս՝  
հայութեան բարօրութեան կամ աղատութեան հոգսերով զինուած  
կուսակցութիւնները քուն մնացին, «չքացան» Հայու դահիճներու  
գործունէութեան ի տես, նոյնիսկ բարեկամութիւննին պահեցին, հա-  
ւատարիմ մնալով անոնց հետ, մինչև որ հող ու մոխիր դարձնել տուին  
իրենց աղատագրելիք Հայաստանը, որուն համար՝ այնքան ցոյցերու,  
կոխներու եւ ջարդերու տեղի տուեր էին, եւրոպական գռները զար-  
կեր էին եւ զազանին սուր ու ատամ սրիլ տուեր էին, յեղափոխական  
բնմ բարձրացած օրերէն ասղին։

Սոյն տղիառութիւնն ու ձախողութիւնը պարզ անոր համար որ  
այդ զեկավարները Փանջունիներէ եւ վարժապետներէ կազմուած էին  
եւ հակառակ այդ ճշմարտութեան, կարողացած էին խուժանալա-  
րութեան գլուխը գտնուիլ։ Անոնք զուրկ էին պետական փորձառու-  
թենէ եւ զինուորական կրթութենէ որ՝ նախապայման է աղատագրա-

կան զեկավարի մը համար, պայքարի դաշտին՝ կամ ուղմաբեմին  
համար, եւ ոչ թէ սալոնի բեմի համար:

Այս առթիւ յիշենք քանի մը նմոյշներ՝ տղիտութեան, անտար-  
բերութեան, ցնորամոլութեան եւ ուրացութեան:

Տաճկահայոց պատրիարքը՝ անտեղեակ ներքին գաւառներու  
հրդեհէն ու գժոխքէն, որուն մէջ կը տապկուէր իր հովանաւորած  
հօտը, տեսնելով միայն իր քթին առջեւը, Պոլսոյ մէջ տեղի ունեցած  
ձերակալութիւնները, կը ներկայանայ թալէաթին եւ կ'ըսէ.

— Փաշա՛, այս ի՞նչ նշանակութիւն ունի Հայոց հանդէպ Զեր  
բոնած դիրքը:

Փաշան կը պատասխանէ.

— Փաթրիկ էֆինտի, զարմանալու ոչինչ կայ. ինչ որ ցանեցիք  
այն կը քաղէք: Այժմ կարգը մերն է, եւ եղածն ալ որոշ ծրագրի մը  
համեմատ է որ տեղի կ'ունենայ. զայէք հանդիստ տեղերնիդ նստե-  
ցէք, եւ պետութեան գործերուն միջամուխ մի ըլլաք, քանի որ  
պատերազմի մէջ ենք:

Կիլիկիոյ Սահակ կաթողիկոսը կը յայտարարէ.

— Պետութեան հրամանին դէմ մի կենաք, դէնք եւ զինուոր յանձ-  
նեցէք կառավարութեան առ ի փոքրագոյն չարիք:

Իսկ երբ մեծագոյն չարիքը տեղի ունեցաւ, կիլիկիան իր ժողո-  
վուրդով եւ հազարամեայ յիշատակներով հող ու մոխիր զարձաւ.  
Երբ այդ մոխիրի վրայ ինքը ողջ մհալով լաց եղաւ, հարց տրուեցաւ  
իրեն.

— Վեհափառու, կիլիկիոյ, Համնոյ եւ Զէյթունի քաջ ժողովուրդը  
ինչո՞ւ զինաթափութեան հրաւիրեցիք:

Վեհափառը պատասխանեց. — Սխալեցայ, չդիտցայ:

Կուսակցութեան մը «բանիմաց» զեկավարներէն Ակնունի, մահ-  
ուան կարաւանի ճանապարհին հարց կուտայ իր ընկերներուն.

— Արդեօք լուր ունի՞ մեր ընկեր թալէաթը այս անկարգութիւն-  
ներէն. ոկտօք է լուր տալ, եղանակ:

Վանի ոյամարտի նախօրեակին, յեղափոխական զինու ուժի  
զեկավար Խշան, նոյն տղիտութեամբ եւ անտարբերութեամբ շմո-  
րած, ձէվտէթի հրամանով եւ ոստիկաններով Շատախ կ'ուղղուի հոն  
իր գոյամարտը մզող Շատախցին զինաթափութեան հրաւիրելու հա-  
մար ի հեծուկս ոճրագործ կուտակալի: Սակայն ան՝ իր խելար անե-  
լիքին չհասած, ճանապարհին ոստիկան ընկերներէն կը խողխողուի  
Հիրճ դիրդին մէջ:

Վարանդեան իր «Սերասաացի Մուրատ» հրատարակութեան մէջ,  
էջ 220, կը գրէ. — « Հայ զինուորը (Մուրատ) չէր փախչէր մեղի,  
վեհերոտ փոքրողութեամբ, նա չէր լքեր ուղմաղաշտը՝ կրկնելով —  
Մենք պատճառ չըլլանք ժողովուրդը կոտորել տալու, հեռու մնանք  
դոյամարտէ, թաքնուինք, չքանանք, որովհետեւ քաղաքացիական

(Վուսակցակաս) պարտքը այդպէս կը թելազըք իրեն » :

Եւսա թէ ինչո՞ւ Սուրատ աստաբար ու լուս ականատեսը եղաւ  
Դարաւասարի գոյածարարն, ինչպէս սաեւ Սեբաստրոյ հայութեան  
բառշնչում ին :

Կոլոյ մասւորականներու ձերբակալութեան օրերուն Վարդպէս՝  
իրեւ ասկողծ բարսկամ՝ Խալէաթը կը ներկայանայ եւ կ'ըսէ .

— Փաշա՛, ի՞նչ նպատակի կը ծառային հայոց հանդէպ բոնուած  
ու յու ձեռնարկները :

Թալէաթ կը պատասխանէ .

— Ինչ որ ցանեցիք այն պիտի հնձէք. երէկ զուք Եւրոպացիններու  
միջոցաւ առանձին Հայաստան ստեղծել կ'ուզէիք, ի վնաս մեղի, իսկ  
այսօր ալ մենք կ'ուզենք միաձոյլ Խուրքիա մը ապահովել ձեզ նման  
պալարները նշգրակելով, քանի որ առիթը մեր ձեռքն է այժմ :

Վարդպէս զէշ կը ցնցուի եւ կ'ըսէ .

— Աւեմն Սուլթան Համիտի դո՞րծը պիտի շարունակէք :

— Այո՛, պատասխաննելէ վերջ՝ Թալէաթ կը շարունակէ — Բան  
մը որ քաղաքականութիւն է, Վարդպէս՝, Թրքական շահը ինչ որ կը  
պահանջէ այն պիտի ընենք :

Ի վերջոյ՝ Վարդպէս ուրանալով իր կոչումը՝ միայն իր անուշ  
կեանքը փրկելու համար կ'ըսէ .

— Սման, փաշա՛, գո՞նէ ինձ խնայէ . այսքան բարեկամութիւն  
ունինք, մանաւանդ հիմա ևս առջի Վարդպէսը (յեղափոխական) չեմ .  
ամուսնացած եմ, կին զաւակ ունիմ . մեղքը իր անոնց, ևթէ վտանգ  
կայ իմանքի համար, ըսէ՛ հեռանամ :

Թալէաթ՝ թերեւս Հայրենասիրութեան պայմանը սորվեցնելու  
համար Վարդպէսին՝ կ'ըսէ .

— Ասիկա հայրենիքի վերաբերեալ խնդիր մըն է, Վարդպէս՝,  
անձնական կապն ու բարեկամութիւնը տեղ չունին հոս . դուն պէտք  
է որ ըմբռնիս ասիկա :

Ի վերջոյ՝ անկեղծ բարեկամ Թալէաթ՝ Վարդպէսին վրայ  
գթալով կ'ըսէ .

— Ինաւ մի կենար, մեկնէ՛, Վարդպէս :

Վարդպէս կը բաժնուի Թալէաթի ձեռքը համբուրելէ վերջ :

Համբուրի տաք զգացումը սրտին՝ Վարդպէս դարձեալ չի հաւա-  
տար ընկեր Թալէաթի անկեղծ խօսքերուն, եւ կը մնայ Պոլիս, յու-  
սալով որ՝ իրկուն, առուսն Եւրոպացիները պիտի դան ու ազտեն  
թէ՛ զինքը թէ իր ժողովուրդը Թալէաթի արիւնոտ ձեռքերէն :

Դժբախտաբար՝ մինչեւ Եւրոպացին գալը, ինքն ալ, իր ժողո-  
վուրդն ալ ինկան վերջնականապէս դահիճի հարուածին տակ, որոնց  
դիակներն իսկ անթաղ մնացին մշտական, որովհետեւ սպասուած  
քրիստոնեայ Եւրոպացին գալէն վերջն ալ Թուրքը աւելի սիրուեցաւ  
քան թէ Հայը, որովհետեւ Թուրքը սեւուկ աչեր ունէր — Մուսուլի

քարիւղը կար, որ անփոխարինելի շահ մը կը խոստանար իրենց.  
Հետեւաբար զժուար չեղաւ ուրանալ Լօգանի դաշնագրով Հայոց  
մարտիրոսագրութիւնն ու իրաւունքը:

Տաճկահայկական ահաւոր եղեռնի եւ անէացումի պատասխանա-  
տուութեան սեւ մուրէն խոսափիլ փորձողները՝ անհատ կամ կաղ-  
մակերպութիւն՝ ի հարկէ պիտի ըսեն.

— Վերոյիշեալ յայտնութիւնները արժէք չեն ներկայացներ,  
իրականութեան հակասող լուծներ են, քանի որ պաշտօնական հանգա-  
մանք կամ արժէք չեն ներկայացներ:

Պաշտօնական կամ անպաշտօն՝ վերոյիշեալ յայտնութիւնները  
իրականութիւնը փաստող խոստովանութիւններ են, անոր համար որ՝  
հոլովուող դէպքերը զանոնք կը վաւերացնեն, եւ պատասխանատուու-  
թենէ խոսափողներուն որեւէ արդարացուցիչ իրաւունք չեն ձգեր:  
ՀԵՂԻՆԱԿ

ՔԱՆԻ ՄԸ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԼ

## ՄՈՒՇԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՅՈՒՇԵՐԷՆ

Հայ ազգային ազատագրութեան վերաղարթնումը, կուսակցու-  
թեանց ծնունդն ու գործունէութիւնը, հայկական ջարդերն ու մեծ  
եղեռնը, կամաւորական շարժումներն ու անոնց ողիսականները, ինչ-  
ովէս նաև հայկական զոյսմարտները կարողացանք որոշ չափով լու-  
սաբանել: Բոլորած եղանք հայ ազատագրական գործունէութեան  
չրջան մը որ յօնք շինելու տեղ աչք հանեցինք. ձախողանք մը՝ որոշն  
ծանրակշիռ պատասխանատուութիւնը կարելի է վերագրել նախ  
հայութեան կամ կուսակցութեանց խակ ղեկավարութեան, երկրորդ՝  
թուրք դահիճի անմարդկային վայրագութեան, երրորդ՝ եւրոպական  
զիւանագիտութեան շահսմոլ խաղերուն:

Մեր վերոյիշեալ արտայայտութեանց վաւերականութիւնը առա-  
ւել եւս հաստատելու համար տեղ կուտանք, նաեւ Ատանայի առաջ-  
նորդ Մուշեղ եպիսկոպոսի յուշերէն քանի մը հատուածներու, որ  
յէզափոխութիւնը չեփորող՝ պահպանողականութիւնը դատափետող  
մը եղած է, ձաղկելով ազգային պատրիարքարանի եւ երեսփոխանա-  
կան ժողովի սուլթանականութեան հլու ընթացքը ի վերջոյ՝ դատա-  
փետած է նաև հայ յեղափոխական կուսակցական ղեկավարներու  
հակազդային գործունէութիւնը:

«Հայկական Մղճաւանց» հրատարակութեան, «Յեղափոխութեան  
Ծնունդը» վերնագրին տակ, էջ 27, կը գրէ —

« Իթթիհատի հայաջինջ քաղաքականութեան ծրագրին գոր-  
ծադրութեան անընդհատ շարունակութիւնը, խոստացուած բարե-  
կարգութիւններուն գործագրուած չըլլալու պարագան, եւրոպական  
գիւանագիտութեան հակամարդկային պողպատէ սառնութիւնը եւ

Հայ տառապանքին օր ըստ օրէական աճումը, միակ գրդապատճառը եղան հայ յեղափոխութեան:

« Հայ ժողովուրդը՝ կամայ ակամայ եւ առանց ուզելու ընդզբկեց յեղափոխութիւնը, իրեւ իր վերջին փրկութեան լաստակը, եւ եթէ կան մարդիկ, որ յեղափոխութիւնը յանցանք մը կը նկատեն, այդ յանցանքին պատասխանառութիւնը թող երթան վինտուն թուրքեցուն եւ Եւրոպացիներուն մօտ. որովհետեւ՝ անոնց ցոյց տուած Հակամարդկային վերաբերումէն ծնաւ այդ շարժումը:

« Հայը՝ ի բնէ խաղաղ, զարդացումի ընդունակ, երբեք պիտի չչօժարէր իր ապահով երջանկութիւնը, եթէ ունենար, վտանգի ևնթարկել յեղափոխական արկածախնդրութիւններով...»:

Էջ 53ին.— « Թուրք կառավարութիւնը տեսնելով Հայութեան զարթումը՝ սկսու հայածանքի. դիմեց խլամական նուիրական ջարդին...»:

Էջ 54ին.— « Քրիստոնեայ Եւրոպան՝ առաւել ընչափաղց քան թուրքը, հաւասարատէս պատասխանառու է միր ջարդերուն, որ տեսլի յանցաւոր է քան թուրքը: Թուրքը՝ ջարդելէ, քանդելէ, պղծելէ եւ առեւանդելէ զատ՝ բան մը բնելու կարողութիւնը չունի, մինչդեռ ամենազօր Եւրոպան՝ կրնար այս աղջր փրկել՝ ու չըրաւ...»:

Էջ 28ին.— « Հայկական յեղափոխութիւնն ալ՝ առաւել կամ նուազ չափով, կորսնցուց իր բնականոն վիճակը այն օրէն, երբ յեղափոխութիւնը ղեկավարելու զործը ստանձնեցին՝ տառապանքի շրջանակին դուրս ապրող կարդ մը ոռւսահայ մտաւորականներ, որոնց ձեռքին առակ՝ Հայ յեղափոխութիւնը արուեստականացաւ, եւ իր ընդվումի դոյլութիւնը ջանաց պարտկել կուսակցական օրկաններու գրականուրեան բուլղի բերդերու համին...»:

Էջ 85.— « Թէ ինչո՞ւ Դաշնակցութիւնը վոլքֆաս ըրաւ, եւ զնաց միացաւ Խթթիհատի: Մենք բառ մը չենք խօսիր այդ մասին. մէջ կը բերենք միայն՝ Արշակ Զօսպանեանի կուռ տողերը, հրատարակում « Անահիտ »ի մէջ (1908 թի 1-4 էջ 44-47): —

« ... Փարփիզի վերջին Քոնկրէին մէջ սպաննուեցաւ Հայկական դատը, որ Ահմէտ Բիզայի համար եղաւ յաղթանակ մը: Ազգային ձգտումներով առաջնորդուած զաշնակցական վարփէնը՝ «Ազգ, ազգասիրութիւն» աւելորդ բաներ յայտարարելով, Հայ, քիւրտ, թուրք՝ բոլորն ալ «մարդ ու բնկեր» ճանչցան եւ պայքարիլ ուխտեցին՝ ոչ թէ մէկ ցեղի (Հայու)՝ այլ եւ ամբողջ թուրք Հայրենիքի բարօրութեան համար: Ակնունին՝ Խւմանիթէի մէջ արտասապել առաւ Տառնոյ Սերոբին եւ զաւակներուն լուսանկարը իրը բուրք եալ յեղափոխականներու խմբանկար մը...: Ո՞րն է թուրքը ասոնց մէջ, Տէր Աստուած, երեքն այ նահատակուեցան թուրքին դէմ կոռելուի ու թնդանօթի բոնուելով... Այս սրբապղծութիւնը կատարուած էր բնկերվարութեան անունով... Խթթիհատը իր յաղթանակը տարած

էր Դաշնակցութեան մեղսակցութեամբ, և պէտք էր անհրաժեշտօրէն սպասէրնք անոր արիւնոտ գրուազներուն:

« Զօրավար Շէրիֆ փաշա՝ կանուխէն մատնանշեց իթթիհատի հայաջինջ քաղաքականութիւնը, յաւ յայտնելով միաժամանակ թէ՝ այդ ազգային բնաջնջումի դործադրութեան կը մասնակցի հայ յեղափոխական կուսակցութիւն մը »:

Էջ 93. — « Պրն. Ակնունի՝ հովանաւորուած իթթիհատէն, երբ ժողովի մէջ՝ պատրիարքական տեղազահը համերաշխութեան յորդոր կը կարդար, մերժեց անոր հանդամանքը, ոչ միայն պարզ քաղաքացի ճանչցաւ զայն, այլ և հարուածեց անոր հեղինակութիւնը և քանդեց համերաշխութեան ազգային ողին, և սկզբունքը՝ յայտարարելով.

— « Մենք չենք ուզում պղտորուել »:

« Այդ վայրկեանէն սկսեալ՝ պատրիարքարանի ազգային հեղինակութիւնը նշաւակ եղաւ Դաշնակցութեան յարձակումներուն, ստնձութիւններուն և բռնարարութիւններուն :

Երեսփոխանական ժողով, վարչութիւն և պատրիարքարան՝ ա'լ չկրցան զբաղիլ ազգային խնդիրներով, ինչ որ Թուրքին հաճոյք կը պատճառէր :

« Իդմիրլիան Սրբազնի պատրիարքական ուխտին օրը, Պրն. Ակնունի՝ իր դաշնակ-իթթիհատի հանդամանքով սա բառերով խօսեցաւ.

— « Սրբազն, դուք այսուղ պատրիարք ընտրուեցաք, վաղնալ իջմիածնի մէջ կաթողիկոս պիտի ընտրուիք: Հոն գէմ առ դէմ պիտի գաք, Հայերը հարստահարող, Հայերը փնացնող կառավարութեան մը, բայց չվիհատիք, սիրտ առէք, որովհետու՝ այնուեղ էջմիածնի հայրապետական զահուն կողքին կանգնած պիտի գտնէք դաշնակցական բանակը »:

« Երբ պատրիարքարանի հաւատարիմ մարզոց վրայ բռնութիւնները սաստկացան, Հմայեակ եղիսկոպոս Դիմաքսեան՝ ընդհանուր ժողովի մէջ գաշնակցականները բազդատելով Քիւրսերուն հետ, զզուանքով և զայրոյթով մը բաւ. — « Զեռք մը կայ՝ որ մեզ տկարացնել կ'ուզէ. մուր ձեռք մը կայ՝ որ մեզ բզկտել կ'ուզէ, երկուտարիէ ի վեր աչք բացած չունինք »:

Էջ 99. — « Կարեւորը սա է որ՝ Դաշնակցութիւնը դաւաճանեց ազգային իշխանութեան և ազգային նուիրական շահերուն, ազգէն զաղսնի եւ ազգին կամքին հակառակ ու ազգին անունով պատասխանատու համաձայնութիւն մը կնքելով իթթիհատին հետ, ամլութեան դատապարտեց պատրիարքական ազգային հեղինակութիւնը »:

Էջ 100. — « Լոնտոնի Թայմզ թերթը 1910 Յունուար թուականով կը բնորոշէ Դաշնակցութեան գործունէութիւնը ըսելով. — « Սոցիալ

գեմոկրատութիւն, դասակարգերու պայքար, հակակղերականութիւն, ժոռէսի միջազգայնականութիւն՝ Ժընէվեան բառամթերքը՝ չի յարմարիր օսմանեան երկիրներու պայմանին, դժողակ է ոոցիալիստ ըլլալ այնպիսի տեղ մը, ուր հալածուելիք դրամագլուխ չկայ, կամ դասակարգերու պայքար քարոզել՝ դասակարգի խոփր չիմացող ժողովուրդի մը:

« Դաշնակցութիւնը երբեք իր ներշնչումները չքաղեց բուն իսկ երկրին գիւղացիներէն ու գործաւորներէն որոնք իր պրոպականտի դաշտը կը կազմէին:

« Դաշնակցականները՝ երիտասարդ Թուրքերու կառավարութեան հետ խօսքը մէկ ըրած, կ'ուզէին պատրիարքարանի իրաւասութիւնը ջնջել, սահմանափակել լոկ կրօնական սահմանին մէջ, եւ տարակոյս չկայ որ՝ ներկայ պարագայիս մէջ, « Դաշնակցականներ՝ պատրիարքին ժաղաքական կառայքի լայն տարութեան հարուած մը տալու ձգուումն ունեցան »:

Էջ 126.— « ... Բաֆֆիններն ու Արծրունիններն անդամ՝ իրենց ազգային խոչալի իրազործումը զը դանէին, Բրքահայ դատի յաջողութեան մէջ, եւ ևս կը էարծեմ թէ այս խոչալին պակասը, իր բոլոր հետեւանքներով՝ յառաջունէն կը բացատրէ ոռւսահայ կեանքի ընդհանրապէս ազգային բարոյական նկարագրերը:

« Ռուսահայերը հայ դատի անունով խօսած են, բայց զայն զգացած եւ ապրած չեն. այդ դատը իրենց ազգային խոկալ ընելու ամիրածեցու պատրաստներն ու պայմանները պակսած են իրենց »:

Էջ 129.— « ... Յաւով լսած ենք ոռւսահայ դործիչներու բերնէն Հետեւեալը. —

« Երկ մենիք տեսնենք, որ ոչ թէ Հայաստանի՝ այլ Արարիոյ մէջ միայն ընկերվարական գործունեութեան հող կայ, մենիք կը բողոքի Հայաստանը, եւ մեր գործունեութիւնը Արարիա կը փոխադրենք »:

Էջ 136.— « Էմիլ Տիւմէրկ իր « Լ'Արմէնի, լէ մասազոր է լա Ֆէսրիոն տ'Օոխան » գրքին մէջ կը դրէ. — « Հայ յեղափոխականներուն մէջ կային կարճամիտ եւ տաքզլուխ մարդիկ, վարպետորդիններ ալ կային: Գերման ընկերվարականներու կամ ոռւս անիշխանականներու ազգեցութեան տակ, անոնցմէ շառերը տարուեցան յիմարութիւններու եւ ոնիրներու. մարդասպանութիւններ ալ տեղի ունենած (Էջ 65):

Էջ 138.— « 1907ի Ապրիլին՝ երր Լոնտոնի Review of Reviewsի խմբագիր Ռեիլերմ Սթէտ Ամերիկա այցելեց՝ Պոոթոնի մէջ Հայերու խօսած պահուն ըստա. —

— Կը խրատեմ Ամերիկահայերը՝ որ զօրաւոր Հայկական դաշնակցութիւն մը կազմեն, եւ ուրիշ երկիրներու Հայերուն հետ միանան, պատրաստելու համար Հայ ժողովուրդը այն յեղափոխութեան, որ ապահովար պիտի դայ:

Երբ Միս Պլաքուէլ իրեն գիտել տուաւ թէ՝ հայ կազմակերպութիւնները աւելի շատ կ'ատեն զիրար՝ քան Թուրքը, Ո. Սթէտ ըստ.

— Ուրեմն անոնք արժանի են ջարդուելու եւ պէտք է որ ջարդուին: (Տես Ազգ, 1907 թիւ 2):

Ի վերջոյ կարծեմ թէ պակաս տեղ չմնաց, նկատի ունենալով հայ յեղափոխականներու փրկելիք տաճկահայ հարենիքի անկենդան աւերակոյտը միայն: — (Հեղինակ)

---

## ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԱԳՆԵՐԷՆ

Նկատի ունենալով Հայկ. Հանրապետութեան չըջանի ռազմական դրուագներու ամբողջական արձանագրութիւններու գժուարութիւնները, իրեւ օրուայ վաշտապես՝ կ'արձանագրեմ միմիայն իմ գործունքութիւններս՝ իր յարակից դէպքերով և դէմքերով, որոնցմով էարելի է զազափար մը կազմել նաեւ հայկական Հանրապետութեան ընդհանուր ռազմական յաջողութեանց, մանաւանդ ձախողութեանց տուն տուող պատճառներու մասին:

Տեղակալ Մ. ԱԽԵՏԵԱՆ

### ԲԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԱԳՆԵՐ

ԻԳ.ՏԻՐԻ ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

### ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐՈՎ

1918ին էր որ, անդիմական բանակին չնորհիւ նորակազմ Հայաստանին (որ կը ներկայացնէր այժմէան Առաջազգին Հայաստանի սահմանները), կցուեցան Դարսը, Իգտիրն ու Արտահանը, նախկին ռուսական սահմաններով: Հակառակ այս բարենորհ կարգադրութեան, կողըն ու Արագկէուը իր երկայնքով և բարձունքներով մնաց ժամանակ մը անվերագրաւելի, զինուորի պակասի հետեւանքով:

Գնդապետ Պաղտասարեանի Տրդ գունդով գրաւուեցան այդ զիծերն ալ, որոնք արգէն գրեթէ թափուր էին, բացի քանի մը աեղական քիւրտ ցեղապետներէ, որոնք առաջին հարգւածով վախան թրքական սահման:

Յառաջիսազումի առաջին զիշերը մեղ բաժին ինկաւ զիշերել թրքական աւերակ զիւղ մը, Բարգողեան լեռնաշղթայի կուրծքին, որուն աւերակ պատերուն տակ խարոյկներ վառելով աշխատեցանք մի կերպ մեզ պաշտպանել և տաքցնել զիշերուան ցուրտ քամիէն. որովհետեւ գեռ չորս կողմերնիս ձիւնակոյտերը ճերմակ արջերու նման փոսերուն կամ ժայռերուն ծոցին պառկած էին:

Գնդունին կողքիս էր. ի զուր կ'աշխատէինք կոնակնիս տաքցնել, բայց ինչո՞վ...

Ստիգուեցանք ձիերնուս կոնակի թաղիքները գրաւել և մեր իննակները կազել. որով ստեղծեցինք կացութիւն մը որ մեզ կարողացաւ մի կերպ պաշտպանել մինչեւ առաւտեան լուսարացը:

Լուսարացին՝ հայկական մեծ Մասիսը իր ուսին վրայէն ցոյց տուաւ մայիսեան լուսապայծառ արեւը, մոռցնել տուաւ զիշերուան մեր քաշած դողդովումները: Գիշերուան դժոխքը գարնանային դրախտի փոխուեցաւ. ձիւնին տակէն գուրս ցցուած ծաղիկներն ու

կանանչները կեանք եւ արեւ ներշնչեցին մեզ, հայկական պաշտելի սարերէն:

Քանի մը օրուան մէջ 8րդ գունդի 12 վաշտերու կէսէն աւելին՝ իրենց ցոյց տրուած դիրքերը գրաւեցին, իրեւ հայկական ճակատի սահմանապահներ:

Ինձ ալ բաժին ինկաւ Սիչանլուն, որ ժամանակին՝ ոռուական սահմանապահ Քօղակներու կերպոնատեղին էր եղած, իսկ այժմ՝ 8րդ գունդի Բ. վաշտի սահմանապահ կեղրոնատեղիս: Սիչանլու ըսուած վայրը՝ կոնաձեւ ձորագաշտ մըն է, կեղրոնը ունենալով նոյն ձեւ բլուր մը, որուն մէջքին վրայ կը գտնուի աւերակ բերդ մը. ժամանակին՝ պարսիկ Շահերը զայն կը գործածէին իրը բանտ, զերեվար հայ իշխաններու կամ իշխանուհիներու համար:

Սոյն վայրի վերի բարձունքը Բարդողեան լեռնաշղթան է, նախկին ոռւս-թրքական սահմանապիծը, իսկ վարի ծայրը, ձորին բերանը կը գտնուի Սիչանլու աւերակ զիւզը: Հակառակ զուսերու եւ պատուհաններու չգոյութեան՝ կարդ մը տուներ ծածկ ունէին. որով զինուորներս տեղաւորեցի անոնց մէջ, պահակներ նշանակելով թրքական սահմանը հսկող կէտերու վրայ:

Գարնան արեւը սկսաւ աւելի փայլիլ, անմարդաբնակ սարերու եւ հովիտներու ծաղիկն ու կանաչը սկսաւ իր բոյրը տարածել ամէն կողմ:

Հայկական հայրենիքի սահմանապահ զինուորներ էինք, սակայն զրեթէ հազորդակցութենէ զուրկ էինք այդ ժողովուրդէն, եւ կամ անոր ապրած զիւզէն եւ քաղաքէն: Քանի մը օրը անդամ մը քաղաքէն — իդափիրէն մեզ աննզամթերք բերուիլը միայն կը տեսնէինք, այն ալ ի հարկէ զարձեալ զինուորներու միջոցաւ:

Հայկական բնակչի (իդափի կամ արական) ոչ մէկ նմոյշ չէինք տեսներ մեր սահմաններուն մէջ եւ ոչ իսկ ոչխարներ կամ անասուններ, որոնք զային եւ վայելէին մեր զտնուած բարձունքներուն զտնուող ծաղիկներն ու կանանչները, իսկական արօտավայրեր՝ որոնց կոյս յուոթը, կարծես իր բողոքը կը բարձրացնէր դէպի երկինք, վայելազրկուած զտնելով իր գեղեցկութիւնն ու համը:

Ամէն օր՝ քանի մը անդամ, շընան կ'ընէի իմ սահմաններս, վերաքննելով սահմանապահ պահակախումբեր: Օր մը՝ մասնաւոր պահակախումբով մը բարձրացայ Բարդողեան լեռնաշղթային ամենաբարձր կատարը, նստայ ժայռի մը վրայ, մերթ ետ նայեցայ դէպի Արարատեան դաշտ, որ ցածր ըլլալով եւ մասնախուողով պատուած ըլլալով չէի կարող զանազանել ոչ մէկ դիւզ կամ քաղաք, եւ ոչ ալ Արաքսի կապոյտ ժապաւէնը, բացի Արագածի ձիւնապատ բարձունքէն, որ երկնքի ջինջ կապոյտին մէջէն ցոյց կուտար իր գլուխը միայն, առանց մարմնի: Աւելի մօտք, յեռնացթայի սարահատին պառկած էր Սուրմալուի դաշտը եւ իդափիրը, անկէ դէպի Մասիս

քարձրացող փէշին վրայ կ'երեւային Հայկական «Արշակաւան» »ի աւերակները:

Կեցած լեռնաշղթայիս ամենամօտ գիւղը որ կ'երեւար Օրկովն էր, և որ գժրախտաբար դեռ Քիւրաներու ձեռքն էր, և որոնց Հետ որեւէ յարաբերութեան կարելիութիւն չունէինք:

Ապա զլուխս զարձուցի դէպի ետ, Տաճկահայաստան, տեսնելու համար Վանայ ծովին ու Սիփանը, զարձեալ որոշ բան մը չկարողացայ տեսնել, բացի պարսկական սահմանին վրայ գտնուող հին Պայազիտէն, որ դանուած սարիս ոտքին տակն էր, ոչխարներու ու հօտերու հատուկսոր կէտերով: Դէպի արեւելք՝ պարսկական սահմանն է որ կ'երեւայ. Հայկական Արծափ գիւղը իր վեհադիր երեւոյթով, որ թառած է լեռնաշղթային վրայ, հին Պայազիտէն դէպի արեւելք՝ քանի մը քիլոմէթր հեռաւորութեամբ: Պայազիտէն դէպի արեւմուտք՝ դարձեալ լեռնաշղթայիս ոտքին տակ պառկած է Սեւանէն քիչ պակաս լիճ մը իր համեղ ձուկերով. աւելի արեւմուտք՝ Ալաշկերտի դաշտն է որ կը մարի մատախուղի եթերին ծոցին:

Իսկ դէպի Վան ուղղութեամբ աչքի կը զարնեն ճերմակ լեռները (Ալատազ) իրենց Հազարումէկ գաղաթներով, որ լայնածիր մը բռնած է թրքական հողէն դէպի պարսկական սահմանը:

Այսպէս ժամի մը չափ կուշտ ու կուռ ըմբոշնելէ վերջ՝ Արեւելահայ և Արեւմտահայ Հայաստանի համայնապատկերները, ուղղուեցայ կեդրոնատեղիս, դէպի ցած Սըչանլու գիւղը:

Գեղեցիկ էր բնութիւնը, վեհ էր պարտականութիւնս, որուն ջուղարինման, յուսալով որ՝ եթէ ես, իրեւ զինուորական այդքան ջերմօրէն փարած եմ իմ սահմանապահ պարտականութեանս, Երեւան նստող, պետութիւն կառավարող Հայ պատասխանատուներն ալ, ինձ նման դիտակից եւ անձնուէր, դիշեր ցերեկ կը հսկեն Հայկական քաղաքականութեան եւ կամ Հայոց բարօրութեան Համար:

Հետեւսրար Հանդիսաւ եւ անվրդով՝ պարապոյ ժամերս ալ երբեմն կը նուիրէի գծաղրութեան կամ յուշերուս արձանագրութեան. բայց ոչ պիւրօ ունէի եւ ոչ ալ գրասենեալ. Հետեւարար Հարկադրուեր էի տան Հանուած զուսերէն մէկը կախել ուռենիի ծառին ճիւղերէն՝ երկաթ թելերով, որուն վրայ փոեր էի խոտէ անկողինս, ինչպէս նաև բարձս, որոնց վրայ ընկողմանած, ծառին չուքով հովանաւորուած, երբեմն կը քնանայի, երբեմն կը գծէի եւ երբեմն ալ կը գրէի:

Դեռ աչքիս առջեւ է Ալագեազի գծած պատկերս, որ երկրի եւ երկնքի կապոյտներու մէջէն ցոյց կուտայ իր գլուխը ձիւնապատ, ինչպէս գծաղրիչո՝ որ կը գտնուէր երկնքի եւ երկրի խաւին մէջտեղը, Բարդողեան բարձունքին:

Յաճախ ալ գրիչը ձեռքս առնելով կը դրէի Հայկական մեծ

Եղեռնը ու Սեւ ծովեան փախուստս, ինչպէս արձանագրուած է զբքիս Ա. կէսին վրայ:

Բայց դժբախտաբար, այդ երկու յիշատակներս ալ զոհ դացին Ղարսի պատերազմին, որնէ ողջ ձգելով զիս, որպէսզի 1952ին կարողանամ դարձեալ զրի առնել յիշեալ Յուշամատեանը:

Ինչպէս ըսինք մեր սահմանապահ սարերը հիանալի արօտավայրեր էին, և որոնցով ոչ մէկ հայ պաշտօնէութիւն կամ զիւղացիութիւն չէր հետաքրքրուեր: Ի վերջոյ քանի մը շարաթներ վերջ, եղիտի քանի մը ցեղազետներ՝ իրենց ոչխարներով եկան վրան լարելու մեր սարերուն, մեր հովանաւորութեան տակ, չմոռնալով մերթ ընդ մերթ սէրով ու կարագով մեղ պատուելու:

Օր մըն ալ, բոլորը մէկ յղացումը ունեցեր էին փառաւոր խնջոյք մը սարքելու, ի պատի Տրդ գունդի սպաներուս, օրեր առաջ Երեւան մարդ դրկելով, սառոցյ, օդի և այլ բաներ հայթայթելու համար:

Հրաւէրի օրը, մօտ 60 հոդի ուղղուեցանք զէպի անոնց կեղրունատեղին, ուր լարուած էր այծու մաղէ զործուած հսկայ սեւ վրան մը, որուն տակ կարելի էր համախմբուիլ քանի մը հարիւր հոդիով, որ զարդարուած էր թանկազին զորդերով և բոլորածեւ: Հետեւարար երբ ներս մտանք, վեր վար չկար: ամէն ոք քաշուեցաւ եղերքները և երկարեցաւ զորդերու վրայ, կողքերն ունենալով բարձեր:

Թէպէտ Եղիտի կինը Թուրքերու չափ մոլեռանդ չէր, բայց իգական սեռէն ոչ ոք կար վրանին տակ: Եղիտի մեծաւորներն ու կրօնապետները հոն էին եւ համահաւասար կը ծառայէին, կ'ուտէին ու կը խմէին, ինչպէս նաեւ օդին՝ որ տատօրէն կը հոսէր:

Սկսան պարերը, ուր աչքի կը զարնէին մանաւանդ՝ կրօնապետները, որոնք իրենց ճարպիկ եւ եռանդուն շարժումներով կը զերազանցէին հասարակ ժողովուրդը՝ պատիւ մը, յարգանք մը աւելի ըրած ըլլալու համար հայ սպաներուս:

Ես եւ Արշակ Մաղանեանը (Ալիւրցի, Վան) նստած էինք կողք կողքի, տասնոցները (արագահարուած) մեր մէջքին:

Կ'երեւի թէ՝ յայտնողներ կամ զիտցողներ եղած են որ մենք զօրավար Անդրանիկի սպայակոյտին մաս կազմած ենք նախապէտ: Հակառակ զնդապետի եւ ուրիշ սպաներու հրապուրիչ եւ ճամանչաւոր համազգեստներուն, յաճախ զաղտապովի մեզ ցոյց կուտային, թերեւս ըսելու համար որ — այդ քաջերը՝ զօրավար Անդրանիկի սպայակոյտին են:

Խնջոյքը վերջացաւ կատարեալ զոհունակութեամբ, և ամէն ոք իերազարձաւ իր պարտականութեան գլուխը:

Ամիս մը վերջ, զնդապետէն հրաման ստացայ՝ վաշտովս ներկայանալ իր կեղրոնատեղին, Մոլլակամար, ինչպէս նաեւ ուրիշ

քանի մը վաշտապետներ իրենց վաշտերով. տեսակ մը համախմբում,  
ըրուն նպատակը անծանօթ մնաց մեզի:

Այդ քանի մը օրուան համախմբումի շրջանին, զինուոր ու  
սպայութիւն՝ ուրախութիւն, պար ու խրախճանք միայն վայելեցինք.  
Մոլլակամարի բարձունքին աեղի ունեցող հայկական նուազը, պարը  
ու երգը հայ զինուորներու զերակատարութեամբ, վայելքի, հըր-  
ճուանքի եւ հոգարտութեան կնիքներ զբոշեցին մեր հայրենակարօտ  
որտերուն:

Մանւանդ՝ երբ վանի հայ երիտասարդը՝ հանրածանօթ Կողըի  
բարձունքին, պարի չարքին, կուրծքերը ունեցուցած կ'երգէ.

Արաքս իմծի նամբայ տուր,  
Նրեան երալու եմ,  
Քերական կարդալու եմ . . . :

#### Աւրիշ մը . . .

Կանգնիր, հեյ բռեզ, կանգնիր,  
Եմ եարը հետ մի տանիր,  
Ենձնից զայն մի բաժանիր . . . :

#### Երբորդ մը . . .

Արծափը պանծը (բարձր) զեղ ա,  
Զուրը հիւանդի դեղ ա,  
Խմողը երջանիկ ա . . . :

Երգերու ներդաշնակութեան հետ կայ աւելի հիանալին.  
— Պարող ձիգ հայ երիտասարդներու օրօրուող շարա՞նը:

— Ո՛չ:

— Ոտքերու, բազուկներու, մարմնոյ չորորա՞ն:

— Ո՛չ:

— Հասկա՞ :

— Վեր բարձրացող բազուկներու վրայ թրթռացող եւ խաղացող  
դնդերները, որոնք երգուող եղանակի եւ խաղի իրը թարգման,  
հեռազրի կոճակին նման խմաս եւ բացատրութիւն կուտան երգին  
եւ խաղին հողիին, վերացում եւ հիացում ներշնչելով ականատեսին: